



ՀԵՂԱՎԱԿ

ԿԱՄ

ՀԱԽԱՔԱԾՈՅՑ

ԶՈՒԱՐՃԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ

ՏԵՐԵՒ ԽՄԲԱԳԻՐ

ՏԻՐԱՆ Գ. ՓԱՓԱՋԵԱՆ

ՀԱՏՈՐ Գ.




معارف نظارت چلیله سنك ٩٠٠ نومروی رخصتنامه سیله طبع او آتشدار

Կ. ՊՈԼԻՍ

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂԱՍԱԼԵԱՆ
(ԱՐԱՄԵԱՆ)

1887



ԹԱՅՄԱՆՔ

ՀՆՉԱԼԻ տեսր առ տեսր հրատարակուելով
224 երեսներէ բաղկացեալ 14 տետրակը,
յուրոց վերջին երկուքն Յաւելուած են՝ հա-
տոր մը կը կազմեն:

Հատորի բաժանորդագինն է 10 դահե-
կան, ԿԱՆԽԻԿ :

Տպողբութիւնն ամբողջանալէ Եաքը 13
դահեկան :

Գաւառաց համար թղթատարի ծախքն է
2 դահեկան :


Զեռքէ տռնողին համար տեսրակին զի-
նըն է 30 փարա. իսկ 13 և 14րդ տեսրակաց
այսինքն Յաւելուածին դինն է 3 դահեկան :

Նամակը և գրութիւնք պէտք է ուղղել
Հետեւալ հասցեիւ.

استاجولده باب عالي جاده سنه ٤٦ نومرولي آراكل افتدي
كتبه خانه سنه (خنچاق) محرر لکنه

Առ Խմբագրութիւն ՀՆՉԱԼԻ

Կ. Պոլիս Պապը Ա'լի ճատկանի թիւ 46 ի Գրա-
լահառատուն Մեծ Առաքել կանչի Թօզիան :





ԱՌ ՀՆՉԱԿ


Զայնիկղ անոյց, սրտի լընար,
Հնչէ՛ Հընչա'կ, հնչէ՛ դու յար.
Քեզ շնորհաւոր. ամբողջ մի ամ
Դու խօսեցար ազատակամ:

Այժմ Երկրորդ մսնես տարի,
Երրորդ հասորդ ալ 'Տի փայլի.
Զայն պիտի տայ, ոյժ պիտի տայ,
Տայ սրերու լոյս պիտի տայ:

Ողջո՞յն քեզ, իմըս Հնչակ,
Եղիր միւս ազատ խօսնակ,
Զայնդ է անոյց, խօսդ է սիրուն,
Ալ ի՞նչ ըսեմ, փառդ է փայլուն:

Կաց դու յաւէս, լեր բարեկամ
Սուափինեաց, խոկ չարակամ
Հայ մարդերու՝ լեր դու ձաղկիչ
Եւ ջախչախիչ:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ





ԽԻԿԱՐ ԻՄԱՍՏՈՒՆԻՆ ՀԱԽԿԻԹԸ

Կար ու չկար՝ հաւկիթ մը կար, որու կեղեխն վրայ գրուած էր « Զօրութիւն » : Խիկար այս հաւկիթով ստուկ կը վաստկէր, և բոլոր աշխարհ զարմացած էր թէ՝ ի՞նչպէս այս հաւկիթը այնչափ հաւկիթներու զարնուելով չէր կոտրուեր : Հաւկիթին այս համբաւը զիւզապետն լոելով՝ բռնի գրաւեց զայն, որով մարեց մեր Խիկարին մուխը. զի հաւկիթը Խիկարի շահու մեծ ազքիւր մ'էր: Երբ այսպէս արտավութեամբ կը մամտար՝ իր վոքրաւորը ըստ թէ՝ « Տէ՛ր իմ, ի՞նչ կուտաս ինձի, թէ որ հաւկիթդ բերեմ: »

— Հարիւր ոսկի: (Պօլ քէսէէն.)

Փոքրաւորը անմիջապէս զնաց գիւղապետին հասկցաւց թէ՝ առ հաւկիթին ելլելիք ձաղը տարին երեք անդամ երեք չորս գոհարներ կը ծրահ, սակայն, հաւկիթին վրայ նստող թխումնարը պահելու եղանակը ինք միայն գիտէ, այսինքն ինքն այդ բանին վարպետն է:

— Շատ աղեկ, ուրեմն գուն այսուհետեւ

իմ թավուխճի պաշին ես . ըստ գիւղապետը և զայն իր քովն առաւ :

Փոքրաւորը հազիւ թէ ամիս մը կեցաւ՝ ըրաւ չըրաւ օր մը հաւկիթն առնելով փախաւ և բերաւ Խիկարին : Դիւղապետը բարկանալով հրաման ըրաւ օր հաւկիթն ու գողը գտնուին . ասոր վրայ հաւկիթին համբաւը աւելի տարածուեցաւ , Խիկար ու փոքրաւորը ճամբայ ինկան . քիչ դացյին շատ դացին՝ գիշեր մը հրէի մը տուն հիւր եղան : Հրէայն կողոպտել ուզելով բայց հաւկիթէն զատ բան մը չգտնելով ասոնց վրայ՝ բարկացաւ և փոքրաւորին ըստ թէ , « Ես դքեզ գիւղապետին հաւնոցը տեսեր եմ , սա հաւկիթին դադանիքը ինձի ըսելու ես , չէ նէ դքեզ կը մատնեմ : »

Փոքրաւորը նուշը մնալով սուտ մ'ալ կը շինէ , ըսելով « Աս հաւկիթը նոյ նահապետին տապանէն մնացած անթիքայ մ'է ոյ Հրէայն լսելով դայս՝ սոկի առարանջանի մը հետ կը փոխանակէ իրեն ծանօթ հրէայ անթիքանի մը տալով , բայց դէշն անէ էր որ՝ այս ապարանջանն ալ գողունի էր , այսինքն կուսակալին պալատէն գողցուած էր . ուստի երբ այս աղաճ հրէայն շուկան ծախելու կըլլայ զայն՝ կը բռնուի և կը բանտարկուի : Հարցաքննու-

թեան մէջ հաւկթին պատմութիւնը յերեան կելնէ. կուսակալը անմիջապէս հրաման կընէ որ հաւկիթը լրեն բերուի: Հաւկթին բերուիլը մեծ բան մը չէր՝ Խիկարին բռնուիլը գէշ էր, սուտ մ'ալ շինել պէտք էր հիմա, ուստի այս անդամ ինքն Խիկար վայ-նաչար մնալով կըսէ. — Տէ՛ր իմ, հազար բեռ աւետարան վկայ, վեց ամիսէն այս հաւկթէն հրեշտականըման Նէրքէն աղջիկ մը պիտի ելնէ, թէ որ ըսածս սուտ ըլլայ՝ սպաննէ զիս, միայն թէ հաւկիթը անութիդ (ՔՅՈՒՆՔ) տակ պահելու եռ:

Սուտը գէշ չէր, ուսկայն Խիկարի մոածմունքը սուտախն հետեւանքին վրայ էր, ի՞նչպէս ինքզինքը պիտի աղատէր:

Վեց ամիսը լրանալու վրայ էր, Խիկարի հոգին ալ ելնելու վրայ էր. բայց բաղդը աս անդամ ալ Խիկարի օգնութեան պիտի հասնէր այնպիսի կերպով մը՝ որու վրայ ոչ թէ միայն Խիկար պիտի զարմանար այլ և Հնչակի ընթերցողը ալ պիտի զարմանան:

Պայմանաժամի վերջին օրը յանկարծ աղախին մը Խիկարի խցիկը մանելով կը հրամցունէ զինքը գաղտուկ կուսակալին կնոջ սենեակը. երբ կը ներկայանայ՝ կուսակալուհին գունաթափ և շփոթ վիճակի մէջ կը հարցնէ.

— Երա՞ւ, խի՛կար, վաղը ադ հաւկթէն աղջիկը պիտի ելնէ՞, կերդմնցնեմ դքեզ շի- տակը ըսէ:

Խիկար դողալով ի՞նչ ըսէ . — Հրամմեր էք, այո՛, պիտի ելնէ :

Կուռակալուհին մտածելով որ եթէ այդ հաւկթէն հեռէն աղջիկը ելնէ՝ ամսւափնը անոր պիտի հաւնի և ինք երեսէ պիտի իյնայ՝ նոյն գեշերը կը յաջողի կուռակալը գինովցնել, հաւկիթը գողնալ և Խիկարի յահճնել ըսելով.

— Հաւկիթդ ալ դուն ալ գետինն անցէք, ա՛ռ սա սսկիները, վարը ախոռէն ձի մ'ալ պիտի տրուի քեզ, փախի՛ր այս քաղաքէն, կորսուէ՛, դնա՛:

Խիկարի ուզածն ալ աս էր :

Յաջորդ օրուան առաւօտուն երբ կուռա- կալը հաւ կիթը կը վնասուէր՝ ճարպիկ կինը ինգալով մը կըսէ . — Սիրելիո, հիւրիւ աղջի- կը քեզ հաւնած ըլլալու չէ որ Խիկարի հետ փախեր է: —

Կուռակալը ա՛լ բան դորձ չունի նէ՝ թող քնտուէ ու բնտուէ այդ հեռէն, խակ մենք Խիկարի գարպետութենէն կը աեւնեմք թէ՝ նշին հաւկիթ մը ի՞նչ գերեր կը խաղայ մարդ- կային կենաց մէջ : Վ.Վ.



Յուայլ մարդու մը տան գրանիը վրայ
թուղիթ մը փակցուած էր վրան գրուած, «Աս
տունը ծախու է» ։ Դիոդինէս տունին դտու-
նալով ըստու. — Ես արդէն գիտէի որ շատա-
կերութիւնը քեղմէ քու տէրդ շտառվ դուրս
պիտի փսխել տայ» —

* *


Քարողիչ մը օր մը Երանութեանց վրայ քա-
րող տուաւ, բայց այնչափ երկնցուց որ ժողո-
վրդէն շատեր առին քալեցին. քարողէն ետքը
երբ քարողիչը իր խուցը կը մտնէր՝ հարցուց
փոքրաւ որին.

— Քարողս ի՞նչտէս էր.

— Եա՛տ սքանչելի ։ միայն թէ Երանու-
թեանց մէկը մոռցաք յիշելու .

— Ո՞րն է այն .

— (Երանի՛ անոնց՝ որք իմ քարողիս ներ-
կայ չէին:)



ԹԱՊԼԱՓԵԱՐ

ՓԻԼԻԿ ԱԽԹՈՐՆ ԱՂՋԻԿ-ՏԵՍԸ

Այս 45 տարեկան տնձը, որ բազմամարդ գիւղի մը մեջ հացադործի թապլաքեարութեամբ կ'զբաղէր, որուն կինը քանի մը տարի առաջ մեռած էր, հայ տուած յաճախորդներէն մէկուն 35 տարեկան աղջկանը սիրահարեալ՝ կուղէ զայն կնութեան առնուլ։ Սակայն դաւաւացւոց սովորութեանցը համաձայն, որք իրենցմէ տարիքոտ և զսզներուն խորհուրդ կը հարցներն, առ մարդն ալ խնդիրը իր քաղաքացիներէն Ահարոն աղտ անուն անձի մը պարզելով՝ կաղաչէ որ այս բարեկամն ալ անդամ մը աղջիկը տեսնէ։

Ահարոն աղայն յետ մատծմանց՝ — Մընչուկ, առ իփատէթ էրէյինէ տաղոտաղալը մատաէ մի է ըմնա՝ նէ խէ հայտէ առջիս ինկիր նայիմ —, ըսելով՝ կենեն աղջկան տունը կերթան։ Օրիսրդին մայրն ու մօրաքոյրը յարդանօք կը գլուխաւորեն այս հիւրերը և սենեալ մը կառաջնորդեն, ուր վկեսացուն աթոռի մը վրայբարե բռնած կը նստի, Ահարոն աղան ալ բազմոցին մէկ անկիւնը ծալաղատիկ (Պաշտու) կը նստի։

իրարու կենցաղավարութիւններ հարցուելէ ետքը Ահարոն աղայն սիկառը կը վառէ և խօսակցութեան թելը ձեռք կառնու :

— Տիւտիւ հանըմ, հէր իշտար ուր, մեր Փիլիկ ախաղարը ձեր պայշական հանըմ ախշինը իրեն հարսա առնելու խարար տուէր է իսէ նը՝ հէմչէրիւթան հրմար ծառաեականս ալ անդամ մի ֆէու բերաւ ուր՝ մատաէին տիպաճամնաան մուխուփ ըլլիմ, զէօրէ՝ Ասլածպետականութիւնը խըսմէթ ուր անէ՝ մէզալորս ալ ինկահար տըլլիմ:

— Ողջ ըլլաք, չնորհակալ ենք քի թէնէզուր ըլլիք տէ հրամմեցիք. հէլպէթտէ ասանկ բաները պարեկամներու հարցնելով կըլլայ :

— Պէլի, ըմնէս է, վէ հէր իշտար ուր՝ խօրաթըմա չի տի առնինք խէտ տը՝ վութը պէնտի միւթէնավիւզ մուխավէլէ մի տ'անինք :

— Աֆ կընես ճէսարէթիս ամա՝ հաճի աղա, քիչ մը կըարառ խօրաթելուդ՝ ադ մութէվաճիւզ մուխավին ինչ ըսեւ ըլլալը չի հասկցայ:

(Փեսացուն կը թարգմանէ:)

— Շատ աղէկ, ադ խավլէընիդ հէլպէթտէ մեզի պիտի խմայնէք:

— Հըսկա՞ , ախշին հանըմը որ դայ իսէ՝

տի ըսկմ։ Մալիւմ ա՛, հըմայէկս ըշպօռթայով
մալ ծախողներն հազարներով խօրաթըմա
կառնին վէ հէտիյէ մի պիլէ չին անիր հար-
սաներնուն, անճախ, մեր փիլիկ գիւղօր պինտ
առաջէն ախշին հանըմին բուռլանթիէ մայնի
մի տալով առ խօրաթըմաէն վազ դալուն սէ-
պէպը սա է ուր՝ ինք օլտուխճա մենծ մէշ-
զուլյէթի մի մէջ է, էրեյի ալ սահիպի միւլք
ու էմլաք է. վախիտէ առօրվան օրս էրմէք-
ճիի թապլաքեար մի է իսէ տը՝ կենդանի ա-
զօթքը բարեխօս՝ օգորմած փոգի հօրը Ղատիր-
կա մէյտանիի կրտակէն ազատած էրած տէֆ-
թէրին մէջ թախըմ մի թիւճարճա վէ էսնափ-
ճա պուլաշըս մուհասէպէներ վէ մոթլու-
պաթներ ունի, էնոնց ըույէթին ու թէսվիյէ-
ին ուղրաշմիշ տըլլի։

— Ասլը մենք ալ իր իւշիիւզարութանը
համար աս կործին խարսր տուինք. իրեք տա-
րի է հետը ախզուաթա կընենք՝ էյ մեղայ,
օր մը աշլը վեր չառաւ տէ սանկ երեսնիս
ծուռ մը չի նայեցաւ։

— Ատի էսնափութան պիրինճի զայտէն է։

— Հաթտա, դովել չըլլայ՝ ձեր կիտածուն-
ներէն ինքենց մինքենց 23 օրուան որբեարի
մնացող փեսան ալ ինկանը մեռնելէն տասնը

Տինդ օր ետքը խաղար ըբեր ուզեր էր տէ՝
մենք չըլլար ըսինք:

— Ի՞շ կըսիս հանըմ, անոր կնիկը մեռա՞ւ
մի եա՞:

— Հապա՞ , հէմ զավալլը կէնճին քառսուն-
քը պիլէ չելած՝ էրիկը կորդուեցաւ :

Այս միջոցին օրիորդը անոյշ կը բերէ .
Ահարոն աղան անոյշն առնելէ ետքը ջուրը
խմած միջոցին չորս աչքով հարսնացուն կը
դիտէ և կը հրամայէ որ ափոէն տեղը տա-
նելով շուտ մը վերագառնայ , որպէսզի մու-
խավէլէն մոիկ ընէ : Օրիորդը կը հնաղանդի
և Ահարոն աղային մատնանիշ ցըցուցած ա-
թոռին ծայրը նստելով՝ ունկնդիր կըլլայ .

— Պինտ առաջ եաղ ֆոչուսիին չէմպէրնե-
րը ֆուստանիդ ներքեւէն չի տի կախես :

— Բըռթ . աֆ կընես աղա , ադ եաղ ֆը-
շըսիին չէմպէրները ո՞րն է .

Փեսան — Զաննս մալագօֆը ըսել կուզէ :

— Եյ սն հիմա պարիթ է , հէմ մենք ա-
նանկ ամեն զանցայի ականչ կախողներէն չենք:

(Շաբանակելէ)

Ա Զ Բ Ը Լ Ո Յ Ս

Ա Ռ Ա Ի Փ Ա Խ Ա Ի Ն Ե Ր Ո Ւ Ն

Նոր միջոց առանց աշխատութեան ապրելու
գիւտ

Ֆ Բ Ա Ն Ճ է Լ Ա Ճ Ի Փ Ա Ս Տ Ա Բ Ա Ն Ի Մ Հ

— Տոշով աղբար , ո՞ւր դտար այդ նոր հան-
դերձները :

— Բարեկամ , 10 մէծիս պարտք ունէի , սակայն
այնքան բարկացուցի պարտապահանջո , որ ստիպ-
ուեցաւ երեսիս ապտակ մը զարնել : Անմիջապէս
ոստիկանութեան դիմեցի , որ ոսկի մը տալու դո-
տապարտեց զայն : Առայժմ այս կերպով կ'ապրիմ
եւ կ'յուսամ որ քիչ ատենէ հարուստ ըլլամ : Ո՞վ
կ'ըսէ թէ մարդ ցամաքի վրայ ալ ԶՈՒԿ չկրնար
որսալ ... հա' , հա' հա' :

Տիկինը իւր հիւանդ ամսւսնոյն .

— Սիրելիս , քահանային այցելութենէն
դոհ չեղա՞ր .

— Ոչ , սիրելի կինս , ընդհակառակն վիշտ
պատճառեց ինձ :

— Սյդպէս մի՛ ըսեր սիրելի ամսւսինս , մարդ-
եմք , որ մը պիտի մեռնիմք , լաւ է որ հնա
զանդինք այն որբակրօն պաշտօնէից խորհուրդ-
ներուն , որոնք մեր օդախն համար կաշխատին : —

(Ալբատառօք) — Բայց տիկին , զիսե՞ս մի-

թէ ինչ խրատ տուտու ինձ քահանան , աղա-
շեց և երբեմն ալ հրամայական ձեւով ըստ
թէ անշարժ սատցուածներուն մէկ մասը դիւ-
զին եկեղեցին նուրիբելու եմ՝ եթէ հոգւոյս
փրկութեանը կը փափաքիմ . . . :

— Վայ դարշելի մարդ , եթէ անդամ մ'ալ
տունս ոտք կ'ոխէ , մօրուքը պիտի վետեմ ,
պառկէ՛ , սիրելիս , պառկէ՛ . սիրոդ թունդ
մի հաներ . . . :

ՆԿԱՐ Հ Ա. Ն Ո Ւ Կ

ԹԻՒ 21

(ՊԱՐԳԵԽԱԼԻՈԲ)

Ը


Հ

Ք

Մ



b



Ը

ՓԱՌԱ

Ա.

9

Ը



ՀԵՏԵԻԱՆՔ ԿՐԿՆԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ

Յայտնի է որ Հինգշաբթի օրեր Ղալա-
թիոյ Եկեղեցին ուխտի գնացող Հայ տիկին-
ներէ ոմանքյետ աւարտման Եկեղեցւոյ Գա-
րա-Քէօյի կարկանդակավաճառէն կարկան-
դակ կամ Լոժա կուտեն. ահա այսպէս անց-
գալ հինգշաբթի օրն ալ քանի մը ուխտա-
գնաց տիկնայք վերոյիշեալ կարկանդակավա-
ճառի փռան վերնայարկը սեղանի մը շուրջը
նստած՝ հետեւալ խօսակցութեամբ կուտէ-
ին լոգմանին .

— Քա Յուղիտա տուտու, իմացա՞ք , ան-
ցածները պսակեալ Վնիկը ճգելով ֆալճիին
աղջկանք հետ կարգուող սարֆէնց Միհրանին
առջի կնկան հայրը փեսին դէմ մե՛նծ պօյէն
տավա է բացեր :

— Ատանկ ըլլալիքը բէք պէլլի բան մնէր
քուրուկ, զէհէր հալխուն զաւակը օյինճախ-

նին է քի ուղած ատեննին պղտիկ մահամայով
կելեն կը ձգեն պաշխա մը կառնեն .

— Հաթառ՝ նոր առած կնիկը աս տակային
խօսքը խմացեր է նէ՝ դող ելեր հիւնդցեր է .

— Հո՛գի, ատանկներուն հայըը մայրը չե՞ն
մտմտար աճապա քի տոջի կնկան էթրաֆ թա-
րաֆը հիչ ասոնք ըռահաթ կը ձգե՞ն, մինչեւ
ետքը խուլթըն անպակաս կըլլայ մէջերնին .

— Եյ ի՞նչ գիտնանք քուրուկ, խոստովա-
նանք մնայ, պէլքի ձգած կնիկնին խապահաթ-
լը է .

— Աման ճանըմ Օզարեր տուտու, բէք թօ-
հաֆ կը խորաթես, աս ամեն ատեն կնիկ-
նե՞ն են յանցաւորը, հէմ տահան կայ, ասոնք
մէկ երկու ախտար են եղեր, պսակեալ կնիկ-
նին ձգեր՝ մէյմէկ մանթունէթա աներ են,
աս իրենք աղէկ են տէ, մինակ կնիկներնի՞ն
խապահաթլը կըլլան կոր :

— Պէլքի միամիտ մարդիկ են տէ կնկան
թարափէ կը խսքուն կոր .

— Ինչի՞ս միամիտը, Յակոբճանն կըսէ քի՝
երկու ախտար ալ չարշեյն մէջ մեծցած կը-
րակի պէս մարդիկ են եղեր . . .

— Զահէր անոր համար աս ան երելու ե-
լել են .

— Եշթէ անանկ բէք խօլայ խալուելու
երես չունին եղեր, հէլզէթտէ կարգուելու
որ կելլան՝ էնինէ ուզունունա կը հարցնեն
կը փնտռեն կոր:

— Մարիկ, անանկներուն ինտո՞ր ալ կեր-
նեն նորէն աղջիկ կուտան.

— Էհ, դաւակը մանթունէթա ընել ուզու-
զը կը հանէ կուտայ.

— Քա ատ մանթունէթային խօսքը ինչէ,
ճանըմ Յուղիտայ տուտու, կը պսակուին կոր
իշթէ.

— Ես ալ ատանկ գիտէի ամա՝ մէյէր իսէ
պստկեալ կնիկը ձգելով գաղտուկ պսակուած
եմ ըսոզին սրատվիրարքարանը ձեռքը ունե-
ցած հարեւագէտներուն օրէնքովը մանթունէթ-
թա կըսէ կոր, հէմ էյէր անոնցմէ մէկը մեռ-
նի՝ ինքինքը մեռցնողի պէս ժամ պիլէ չի
տանելով չիտակ կը տանին կը թաղեն կոր:
անկեց սօղումուն, էյէր ան մանթունէթաէն
զաւակ ըլլայնէ՝ հօրը ձգելիք ժառանգէն կը
զրկուի կոր:

— Քա ինչու .

— Զիւնքի, բիւթիւն Խաչապաշտներուն Ե-
կեղեցիներուն օրէնքը մանթունէթայէն ծը-
նածին « հօրը հարազատ դաւակը չէ », »կըսեն
եղեր :

— Հապա ի՞նչ կըսեն ,

— Թիլաննա մարդը ֆալանին աղջկէն
ուռաց մը ունեցեր է կըսեն ու անանկ խայտ կը-
նեն եղեր , իշթէ ան տղան երբոր մեծնայ՝ ժա-
ռանգէն կը զրկուի կոր :

— Քա ճանըմ Յուղիտա տուտու , ափ կը-
նես ճէսարէթիս ամա՝ սա դուն աս բաները
ու՞րկէց սորվեցար ,

— Յակորճանս նախլեց , չիւնքիւ անյած-
ները ասանկ տավա մնալ եղեր է ,

— Ճանըմ Յուղիտա տուտու , խօսք մը
պէտք է եա՛ , հայտէ երթանք վարօռին մէջը
նստինք տէ ադ ըսած տավադ մեզի պատմէ :

— Ե հայտէ երթանք , հէմ վարօռը չենք
փախցներ , հէմալ ըռահամ մտիկ կընենք :

(Ետքունակնելի)



ՏԵՂԱԿԱՆ ԿԵՍՆՔԵ

ԳԱԾԸ-ԳԻՒՂԻ ՃԻՎԱՆԻՆ

ի ԲԵՐԱ ԿԻՒՂԻԱՏՈՒՅ

ԵՐԿՈւՀԱՐՄԻ առաւօտուն,
ՅԵԿԱ Ա.Ա.Օ.Տ.Ծ.Ո.Յ բարի լուսուն
ԳՈՐԾ ՈՒՆԵցայ ի ԲԱՆԿԱՐՄԻ՝
ԵԼԱՅ գացի փաւթանակի.

Հարկ է գրել,
Ու խրատել:

ԵՐԲՈՐ անցայ կիւլիւստանէն՝
Վայ կարդացի որախո խորէն,
Զի ձիվանին հոն էր կեցեր,
Ա՛յս, իւր մարմին կմախ դարձեր.
Հարկ է գրել,
Ու խրատել:

Բարկելով ձեռք սեղմեցի,
Զիւր վիճակէ հաց-փորձ ըրի,
Եա մառվին ապուշ դարձած
Խելք ու հանճար կորսնցուցած.

Հարկ է գրել,
Ու խրատել:

Ո՛վ դու անմիտ, ես ասացի,
Լուրջ և առողջ մարդ մտացի
Էիլ երեմն տաղանդաւոր,
Գերեզմանի արդ մերձաւոր.

Հարկ է գրել,
Ու խրատել:

Եկուը ես քեզ տամ մի խրատ,
Որով լինիս միշտ անկալատ(առողջ) .
Յայնժամ և զիս ընդ միշտ յիշէ՛,
Առողջութիւնըդ քաջ պահպանէ .
Հարկ է գրել,
Ու խրատել:

Մեր Պօղաճեան մի գեղեցիկ
Գելք թարգ մանեց ուկեղինիկ,
Այդ Մատենիկ բժշկութեան,
Յար բուժիչ է շատ մոլութեան .

Հարկ է գրել,
Ու խրատել:

Առ զայն կարդա՛ ուշի ուշով,
Կառողանաս դու քու ձեռքով,
Դրքի անունն «Ինքնապաշտպան»
Դէմ դիճական ախտի դարման .

Հարկ է գրել,
Ու խրատել:

Ինձ մատնանիշ պարտէ ընել
Գիշեր ցերեկ միշտ քարոզել
«Թէ սիրեցէք ՍՇԽԱՏՈՒԹԻՒՆ,
Շուտ կանհեաի ձեր մոլութիւն .»

Հարկ է գրել,
Ու խրատել:

Այս խորառ քեզ կը տայ թաթուլ,
 Որ ՚ափ գըէ սիրով անդուլ,
 Յիշ' ուրեմն զինքն յաւէտ,
 Եւ եղիր դու երախտագէտ:
ԹԱԹՈՒԼ

ԱՌ ՀՆՉԱԿ


Իմ խօսքս տռ քեզ այժմ ո՞վ Հնչակ,
 Որ հաղորդես իմ այս երդակ,
 Թէ հեռաւոր թէ մերձաւոր
 Երտասարդաց, որք ախտաւոր:
 Իմ փափաքն է որ մոլութիւն
 Չվարակէ զմորդկութիւն,
 Որոյ մէկ մասն է ձիվանին,
 Գերի եղած իւր ծուռ խելքին:

Նոյն

Ծանօթ. — « Խնքնապաշտպանութիւն ընդ
 դէմ գիճական, գաղիական, միզանցքաբոր-
 բոքման և այլ ափորդիտեան հիւանդու-
 թեանց » Երբեմն « Լոյս » լրազրոյ խմբագիր
 Մեծ, Բիւզանդ էֆէնափ Պօզաճեանի ոսյն ա-
 մենապատուական թարգմանութիւնն փրկիչէ
 այն անձանց և մանաւանդ. Երիտասարդաց՝
 որք կենաց ախտերով կը տառապին, ամեն
 կարգի մարդոց ընթերցման արժանի է յիշ-
 եալ մատենիկն, որոյ գինն է վեց դահեկան:

ՊԱՏՄՈՎԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՆԿԱՐԱԳԻՐ
ՊՈԼԱՍԱԲՆԱԿ ՀԱՒՈՒՅ ՄԵՐՈՑ



ՊԱՏԿԵՐ Դ.

1835

ՊԱՏԿԵՐ Գ.

ԶԱՐԴԱՐԱՆՔ

(Եաբ. աւել' Ա. Հայոսը Հնալուկ)


Այս երրորդ պատկերն ալ կը ներկայաց-
ցընէ մեր հաւերէն մին, որ նախաթ առաւօտ
գիշերազգեստովն աթուուի մը վրայ նստած՝
ձախ ձեռքը հայելի իսկ աջը ձեմուն մը առած
պէխերուն մէջ երեցած ճերմակ մազերը կը
քաշէ, անշուշտ զգացած ցաւէն քիթն ու բե-
րանը ծռմռելով: Կերեի թէ հիմակուան պէս
ճերմկցած մազեր ներկելու սովորութիւնը
չկայ եզեր այն ատեն, և կամ ներկին դիւ-
տը զանուած չէր որ ճերմկած պէխերնին քա-
շելով կտրելով կը հատցունեն՝ անճունի
ձեի մը կը խօթէին, (թէ և արդի սերունդէն
շատեր ալ տարիքնին և դէմքերնուն խորշո-
մութիւնը ճերմկցած պէխերնին ներկելով
ծածկել կը կարծեն.)

Հարուը, որ այն միջոցին դրանը մօտ կանդ-
նած է՝ ճերմուկին պէխերը չըրբըի բերելու

գործողութեան վերջացնելուն կ'սպասէ, որպէս զի զայն հաղուեցնէ և ճամբու դնէ :

Այս ատենի սովորութիւններէն մին աւստ է եղեր որ, եթէ հարսերը փողոց ենեն (այն ալ տարին երկու երեք անդամ), և կընքահօր բնակած տանն առջևէն անցնիլ սախալվին՝ դրան սեամը (էշէ) պիտի համբուրեն եղեր . . . : Վա՛յ այն հարսին՝ որ առ կընքահայրն ունեցած երախտադիտական այս պարտքը չէր կատարէր, իրիկուան վերադարձին, կեսրոջ մատնութեամբը (որուն հետ միայն փողոց կելնէր) մահացու մեղք մը գործողի պէս պարոնտատէն կծու յանդիմանութիւններ կը լսէ եղեր : Կան եղեր՝ նաեւ ա՛յն աստիճան մոլեղին պարոնտատեր՝ որք ամենաոչինչ պատճառներով հարսերնին կապտակեն և մինչև իսկ սանդուղի յենարան (բարձագլուք) ին կապելով (Տե՛ս Պատկեր Դ.) գեհր անուանեալ մէջքերնին կապած կաշիէ գոտիով կը ծեծեն եղեր :

(Շաբանակէնէ)



Զմիւռնիայէն ստացած մամնաւոր նամակէ մը ցաւ ի սիրտ կը տեղեկանանք թէ՝ մեր բարեկամներէն «Արշալոյս Արարատեան» խափանեալ լրագրոյ խմբագիր Յարութիւն էֆէնտի Սըվաճեան որ իւր ազնիւ բնաւորութեամբը շատերուն սիրելի եղած էր, Փետրվար 27ին իւր մահկանացու կենաց ընթացքը կնքեր է ի հասակի 35 ամաց, և յուղարկաւորութիւնը ըստ իւր կամաց խիստ պարզ կերպով կատարուեր է:

Մեր վշտակցութիւնը կը յայտնեմք իւր սդաղդեաց ընտանիացը:

ՓՈԽՆ Զ

Երանի անոնց՝ որք օրորոցին մէջ կը մեռնին, վասն զի մօր մը ժապիաներէն ու համբոյրներէն ի զատ բանի մը ծանօթ չեն:

* *

Ոչը՝ միայն մէկ պատասխան ունի որ է Այս՝ Ոչութիւնը նշանակութիւն չունի: Ոչինչը չկայ: Զէուօ չկայ: Ամեն բան բան մ'է: Զկայ բան մը որ ոչինչ ըլլայ: Վ. Հիւկօ

ԹԱՊԼԱՔԵԱՐ

ՓԻԼԻԿ ԱԽԹՈՐՆ ԱՂՋԻԿ-ՏԵՍԸ

(Շաբաթականընէւն)

- Սանիյէն՝ ալիւրը չի ալ փաթտուիս.
- Հա՛ն, հա՛ն, հա՛ն. վույ բէք խօշ կը խօրաթես կոր հաճի աղա :
- Խօշ կու խօրաթիմ ըմմա՝ բաճօնճա է :
- Այո, անանկ է.
- Սալիսէն՝ տօշդ ի վար պօխճան չի տի կախիս ուր՝ քեզ տեսնողը հինտ թալուզի չի գիննայ :
- Քուրուկ, ադ պօխճա ըսածը ս՞րն է.
- Թիւռնիկը ըլլուրու է, անանկ չէ՞ մի հաճի աղա.
- Էֆէնտըմ, կուդէ տիւտիւկ ըլլի՝ կուդէ դուռնա, ան պօխճան չի տի կախէ :
- Բէք աղէկ, թող չի կախէ:
- Բապիէն՝ հիմակու զանցային թախըմ մի ախշիններուն պէս բամանքդ ալ քընթիդ մէջէն չի տի խօրաթես ուր՝ Փիլիկ ախպօր կընիկը խըմ խըմ է շըսին :
- Հաճի աղա, կովելչըլլոյ ամա՝ մեր զաւակը անանկ թապիյէթներ չունի:

— Խամիսէն, էրիտառարդ մի տեսնաս իսէ
բերէի պէս ասդիս անդին չի տի ցատկուտես:

— Վույ ափ կընես հաճի աղա, ատիկայ
տիւշմանի խօսք է, պարէ օր մը օրանց ա-
տանկ բան մը ըրած ըլլայ. հէմ կուզեմ քի
առ խօսքը խառնող տիւշմանս հասկնամ:

— Քուրուկ, գուն եազնըշ հասկցար. խօսք
խառնող չիկայ, դող մելլար. անանկ թապի-
եէթ ունի եղեր չըսեր կոր՝ չունենայ կըսէ:

— Ատ պաշխա . . .

— Տիւտիւ հանըմ, բամմանքդ ճէլալլան-
միշ կընիս ըմմտ՝ առ մեր մուխավէլէն է.

— Հաճի աղա, ան ձեր ըսածին բան չըսեր
կոր, սխալ հասկցաւ տէ . . .

— Բիք աղէկ, պէյիս չիկայ: Սատիսէն՝
թախըմ մի ախշիննելու պէս կէս արշունի
պօյով պախճէպան քիւֆէսին գլուխդ չի տի
անցունեստ

— Քուրուկ, ատ պախճապան քիւֆէսին
ի՞նչ է.

— Շաբխային համար ըլլալու է.

— Է ասլը մենք ալ ցած ոօյէն խաբութ
կապել պիտի տանք.

— Զիյափիմ, կուզէ խաբութ ըլլի կուզէ
մարս ըլլի, հավաէլի չի տըլլի, վէսէլամ:

— Շատ աղէկ :

— Եւաինձի , սարֆի թահսիլատրի պէս ճամբան շանթայով չի տի քալես .

— Առ ալ աղէկ .

— Ինճամիւլ քէլամ . հէր իշտար ուր բամմանքնիդ օլտուխնա փիրէնկճէկն մուխուփ էք իսէնը՝ առ իլիմը ձեր քովը քեափնլիմ եէօքիւն հիւքմով աի մնայ , զէօրէ , մեր փիլիկ ախպարը առ իլիմին մուխուփ չըլլալուն՝ շիւպհէի զահառ կըլիփ . վէ ճամբան քալած վախոթը փիլիկ ախպարմէն առաջ չի տի քալես ուր ամեն մարդ անիկայ քու ուշալսդ չի գիննան . իշմէ էփէնտըմ , աս վութը պէնտի միւթէճապիւզ մուխավէլէնիս խտպուլ ընէք իսէ՝ աս մատուէին ալ խարարը կուտանք :

— Ոէք աղէկ , խապօւնիս է , հէմ կովել չըլլայ՝ զաւակս միւթիւ է :

— Անանկ է նը՝ Զատկէն ետքը . ճէմիյէթնին (հարսնիքը) կընինք . անճախ , թախըմ մի միւգալաղալը մաստրիփներ չըլլալու հըմար էրի մարդ աւելիթ մ' անէք ուր բաթըլուտը չըլնի . պախուսուսուս հարսնիք ըսածդ ալ օլտուխնա կնիւ մարդը շատ ըլլալու է ուր համով ու բարով ըլնի .

— Ետա աղեկ, ուզածնուղ պէս կընենք :
 Բոժոժիկ — Մենք ալ այժմէն կը խռատա-
 նամք հակառակ Ահարոն աղայի կամաց ամեն
 ջանք ի դործ դնելով ներկայ գտնուէլ այդ
 հարոնիքին :

— Օրիորդ, ձեզի համար կըսեն թէ 35 տաշ-
 րեկան էք, արդեօք իրաւ է.

— Բան գործ չունին նէ թողըսեն, մօրմէս
 աղեկ շլյտեն եա, գեռ անցեալ օր էլ ըստ
 թէ Զատկին 19ս պիտի լմնցնեմ.

— Բայց մաղերդ ճերմկել ոկուր են.

— Մօտային յարմարելու համար գիտմամբ
 ճերմկցուցի:


— Եյ, երեսիդ թմթրկածութիւնը.


— Ան ալ խորելէզի նշան է:

Երկու նախանձու տիկնայք,

— Ոհ, ի՞նչ ընեմ, չգիտեմ, շատ մը երի-
 տասմարդք չորս կողմու առեր են, ի՞նչպէս
 ազատելու է ատանց ձեռքէն .

— Կարծեմ թէ ադկէ դիւրին բան չկայ,
 հանէ՝ կեղծ մաղերը դլսէդ՝ իսկոյն կը փախ-
 չին քովէդ:





ԽՆԴԻՐ Դ.

Կարմիր վարդ մը ճերմկցնել ու նորէն
կարմրցնել :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

Լաւ բացուած վարդը եթէ քիչ մը ծը-
ծումըի (գետեր) մուխին (Ռենտեն) բռնեք՝
անմիջապէս կը ճերմկի, ետքը, քիչ մը ջուրի
մէջ քիչ մը ճերմակ քացախ խառնելով՝ վար-
դը անոր մէջ ընկղմեցէք, «բոլիր կարմիր
դոյնը կը վերստանայ :

Այս խաղին գաղտնիքն ալ ծծումըն ու
քացախն են :

Կիկերոն տեսնելով որ իր կարճահաստկ
քեռայրը մէջքէն մեծ սուր մը կապած կու-
գայ՝ ըստ,
— Բ՞զ կապեր է քեռայրս այս սուրին:



ՅԱԽԱԳԵԱԼԻՔ

ԲԺՇԿԻ ՄԸ ՓԻՍՈՅՈՎ ՎԻԶԻԹԱՆ

Անցեալները Ս*** գիւղի մէջ եօթանասնամեայ հիւանդ կին մը գարմանելու կը հրաւիրուի ականաւոր չայ բժիշկ մը : Սա հազիւ հիւանդին սենեկի դռնէն ներս կը մտնէ՝ ահա պառաւը կ'սկսի դոչել.

— Ա՛խ, պօյըդ սիրեմ եա՛վրում, տէրախս տէրման մը, արևուդ մեռնիմ տօ՛քթօռ .

— Ի՞նչ ունիս մարիկ, ո՞ւր տեղդ կը ցաւի .

— Ա՛խ, ո՞ւր տեղս խուռատա չէ քի, ամաելլէ կուշտո իլլէ կուշտու, էյ արթըդ գարոււլարը գարաեօր :

— Ո՞չափ ժամանակ է որ . . .

— Հին պան է օրդտի, տէ՛յ առջինեկովս՝ արութարիյովս սէպէպլի էլ նէ՝ ան ատենէն մնայած է, չիւնքի բէ՛ք նահանջ եղաւ, ամաս հիմակուանը իսնակին պարկենանէն սէպի է, անանկ չէ՞քա հօռօփ . — Այս՝ մարիկ .

— Անկէց եավրում, սա խալչայիս կլոխը, ան կիտես քի պիզերը մղրախները առեր տէ կը փորեն կոր, քուն ըսուած բանը աչքս չը մտնար կոր. աստար իլած, աստար մէհլէմ,

Եյ վա՛յ կլիսուդ կըտոր մը ֆարիս ըրէ, ի՞նչ
կըլլայ . հա՛ մոռցայ, էրէսդ ամպէրներ՝ եէռ-
լի ետիսը ալ պացի ամա՛ նաֆիլէ : Ան հէլէ
կըլլիսս որ ըսես նէ՛ մէջը պալեօղ կը խաղան
կոր . փորս ալ քէսմէ խաեւա կտրեր է , պա-
րէ շիշէ մըն ալ վարնոց չը խմե՞մ . վարնոց չէ՞ր
քա աղջիկ հրեային տուածը . — Զէ մարիկ,
եանքս էր : — Եյ իշթէ ինչ է նէ , հառամ
ըլլայ առած վարան , պարէ մէկ բանիս ֆայ-
տա՞ ըներ : Սա ծունկուըներուս ալ ճար մը
կուզեմ , գուզում եավրում , ան կիտես՝ քի-
բըռանկալը եմ տէ՝ քէլէփճէները զարկեր են ,
անկէց սօղրամ . . .

ԲԺ . — Եյ քիչ մը սօլուխ առ մա՛րիկ .

— Հա , սօլուխ ըսիր տէ՛ աղէկ միտքս ին-
կաւ . սա նէֆիս առած տուած վախիթս՝ պիւ-
թիւն սիրտիս տէօշէմէները կը ցաւին , աս ալ
իշթէ մի մառնար . Քա տահա ի՞նչ ունէի ,
հօռօ՛փ , ըսէ՛ , իմ դէյնս տաղընըխ է .

— Մէջքիս օրիծա տեղը կը ցաւի ըսիր . . .

— Աղէկ միտքս ձգեցիր աղջիկ , ամա կի-
տեմ կոր քի միտքս պան մը կայ , Եյ հէլպէժ
անոր ալ ճար մը պէտի ընէ :

ԲԺիշկը տեսնելով որ այս պատմութեան

վերջը չպիտի գայ, և լմէ զառամեալ ծերուկը
արդէն ճարտար նօրդասէ մը ըլլալով՝ մերձ է առ
դուռն գերեղմանի, ձեռն ի դործ կ'արկանէ
և կ'սկսի հիւանդին կրնակը կամ կուրծքը
զննելու քննել։ Այս ձեւակերպութիւնը լը-
մնցնելէ վերջը երբ ձեռները լուալու համար
դուրս ելած եր՝ սրառաւը իր աղջկանը կըսէ.

— Քա Հօռօ՞փ, մենք աս մարդուն ալուծ
մը փարա պլիտի տանք, հայտէ դուն ալ քեզ
ցուցուր .

— Ազէկ ըսիր մարիկ, ամս կայնէ պաշխա
բան մը ընենք, փիսոյով վիզիթա մը տանք ստ
հէքիմին, հազըր օտուրնիս եկած է, դուռ
դրացի մահալելին մէջ ինչտար հիւանդ կայ
նէ խապար կընենք թող գան, տանական
դըշ. տան նէ՝ կը լմնայ կերթայ. հէքիմին
տունը երթային նէ՝ մալը երկու ճերմակէն
պակաս չպիտի ըլլար ա՛, հէմ ասով իսէր մը
ըրած կըլլանք :

— Աշկդ խաղա աղջիկ, անանկ է նէ սա
քովի մարիէնէին տաքրոջն ալ խապար իրկէ,
զալալլին պազրստիսները ելլէնմիշ կըլլան ե-
զեր տէ՝ ինչ ընելնին չիյտեն կոր. անկէց՝
դիմացի վարդուկին ալ խապար տուր. քօքօ-

նա մարեօնքախն ալ մարդ խաւըէ ։ իշխէ շատ ,
մառազլըին խըթլը խը կայ :

Պառաւին ԷւՀՀ-ը աղջիկը շատ չանցած՝
ցաւաքարաց բանակի մը գլուխն անցած՝ հի-
ւանդին սենեկին ներս կը խուժէ այն պահուն՝
որ բժիշկը գեղազիբն զրելով մեկնել կը
պատրաստուէր :

Պառաւը — Գուղում տօքտու , սա թոռանս
ալ մէյ մը նայէիր , մէռաք կընէ քի էրեսը
պէյնզ չկայ , տէ վիրա ան եռմուրճախ պօ-
եան կը քսուի :

Բժիշկը այս գլխու ցան ալ տանելէն
ետքը խմբովին կը ներկայանան միւս ախտաց-
եալք . մին՝ գիրկը մանուկ մը առած , «Արե-
ուդ օրերուդ մեռնիմ ախպարիկս , չօճուխս
ծառքէ կելլայ կոր , մէյ մը ծառքդ վրան
դի՛ր . » ուրիշ մը , «Անուշիկ մեռելիդ հոդուն
ըլլայ , կէնճութանդ սատախան , մէյ մը սա
կուշտո նայէիր :

Խեղճ բժիշկը բուսուլան շաշրմիշ ըրած՝ կը
հարցնէ . — Ներեցէք , դուք զիս հիւանդի-
տուն այցելութեա՞ն հրաւիրեցիք թէ ոչ հի-
ւանդանոց , հոս փրկի՞չ է թէ ոչ հայրաթխանէ .

Պառաւը — Աման տօքտու , տիւշմանս վըր-

կիչ երթայ, աս զավալլըները խելքէ պակութին չունին, Աստուած չընէ, հէմ կիտցած ըլլաս քի անկարեա ալ չէ, օլտուխճա մարդու զաւակ են, մարդութիննին իճրա պիտի ընեն:

Պառաւին այս յայտարարութեանը վրայ բոլոր ախտացեալք միաբերան գոչեն.

— Ողջ ըլլաս տօ՛քտօռ, Աստուած կէնճութինդ պահէ, մենք ալ սանքի բիւսբիւթին հայվան չենք. պարաքերնիս կը ճանչնանք:

Բժիշկը մատածելով որ առանց ասոնց կամքը կատարելու՝ աղատուելու ճար չկայ, կ'ստիպուի ձեռքերնին մէկ մէկ դեղագիր տալ և այցելագինէն ալ վազ անցած երբ կոշիկները հագնել կը պատրաստուէր՝ բանակը վերստին կը շրջապատէ զինքը. մին քառորդ մէջիտ մը, ուրիշ մը հարիւրնաց մը տալ կը պատրաստուէին ըսելով. « Հելալ ըլլայ, կիւլէ կիւլէ խուլամնմիշ եղիք

— Պէ ճանքմ, հասկցանք. Ես վազ անցայ ձեր ստակէն, սա դուռը բացէք դուրս ելնեմ.

Այս պահուն պատաւն ալ ներսէն կը պոռար. — Տօ՛քթօռ, խըսմէթ ըլլայ նէ մէյ մ'ալ ե՞րբ պիտի դաս :

— Քանի մը օրէն ա՛լ բժշկի պէտք չես
ունենար, ըսելով՝ փողոց կը նետուի :

Բիկմանիօն

Հնչակ — Ահաւասիկ այն պատճառները՝
որոցմովշատ անդամ բժիշկք կը դժկամակին
հեռաւոր տեղեր այցելութիւններ տալու, զի
այս տեսակ վաստիներ իրենց աներեսութեամ-
բը ձեռու ընին անցած բժշկին հոգին ու մար-
մինը կը քակեն:

Հարստութեամբ նշանաւոր պաշտօնեայ
մը մեռնելու առեն կտակ ըրտու որ իր ծախ-
քովը աղքատանոց մը շինուի. ժողովուրդը
երբ սկսաւ զայն գովել՝ Լուգովիկոս ԺԲ. ի-
մանալով զայս ըստու, « այդչափ մի՛ գովեք,
որսիհետեւ պաշտօնեայն իր պարաքը կը վըճա-
րէ, զի քանի որ կենացը մէջ այնչափ մարդ-
աղքատացուց՝ տրդոր չէ՞ որ մեռնելու առեն
անսնց ապաստամարտն մը տայ »





ՊՈՅԻ ՖԱՆՏ

Կանայք ու մոլութիւնք այն երկու բաներն են՝ որոնցմէ անդադար կը գանդատիմք և որոնց անընդհատ կը դիմենք ու կը յանձնենք զմեզ:

Է. Ժույ

* *

Կանանց սիրտն նման է խել մը նուագարաններու՝ որոց ձայնին դաշնակութիւնն զանոնք ածովներէն կախում ունի:

* *


Երեք բաներ կան որ դօրեղապէս կը վարեն զկանայս. — Շահն, Հաճոյքն ու Մեծամըստութիւնը :

Տի տըրո

* *

Կանայք կոկորդուոյց կը կլանեն այն սուան որ զիրենք կը չողոքորթէ, բայց կաթիլ կաթիլ կըմպեն այն ամեն ճշմարտութիւն՝ որ դառնահամէ :

Նոյն



ՀԵՏԵԻԱՆՔ ԿՐԿՆԱՄՈՒՄՆՈՒԹԵԱՆ

(Շաբ. ու երես 24)

Ուստի իւրաքանչիւրն կերած լօդմաներնուն փոխարէնը բիսոյական դրութեամբ վըճարելէ ետքը՝ խմբովին գացին իւսկիւտարուշոգենաւը նստան, ուր մարսոզական սիկառները վառեցին և ունկնդիր եղան Յուղիտատուտուին պատմութեանը:

Յուղիտա — «Քա ճանըմ, ասկէ տասը տարի առաջ մարդ մը իր պսակեալ կնիկը ձգեւով՝ կերթայ աղջկան մը հետ զաղտուկ կը պսակուի, քի պատվիրարքարանը ան ետքի կնկան մանթունէթա կըսէ կոր.

— Եյ քուրուկ, պէլքի առջի առածը խապահաթլը էր տէ

— Օլաղան է, ամա՝ պատվիրարքարանէն խապահաթլը ըլլալուն իլամը հանելու է.

— Պէլքի իլամը հանած է

— Իլամը առնող մարդը անանկ թավան ի-
շիներուն մէջ գաղտուկ չի պսակուիր:

— Ե պէլքի կնիկը իրաւ յանցաւոր էր տէ՝
ատանկ իլամ մը չի տուին մարդուն ծառքը.

— Ատանկ բան չըլլար. իրաւ էք, ասանկ
երկու հեղ կարգուղներուն բերաննուն թէղ-
պէխն է ատիկայ տմա՝ հէլպէթտէ սէպէպ մը
ըլլալու է քի ատանկ իլամ մը չեն տար.

— Հէլպէթտէ քուրուկ, սալթտա պօշ
տէյիլ եա:

— Ան չէ ամա, լախըռտընիս ո՞ւր մնաց :

— Մարդ մը կնիկը ձգելով դացեր գաղ-
տուկ պսակուեր էր, ըսիր.

— Հա, թամամ: Իշխէ ան մանթունէթաէն
2-3 դաւակ կըլլայ. էրիկը մեռնելէն ետքը
եկեղեցւոյ օրէնքավլ պսակեալ անոր առջի
կնիկը ստք կելլայ, պատվիրար քարանէն խայա
մը կը հանէ մալին տէր կըլլայ, մանթունէ-
թային ու անկէ եղած տղաքներուն ալ մինակ
լալ կիյնայ, չէօք մը պիկէ չկայ, Սնցածներն
ալ կէնէ ասանկ էսնափ մարդ մը կնիկը ձգե-
լով մանթունէթա մը կառնէ. վախիթ կանցնի
իրեն խորմներէն մէկուն բազդը բացուելով
կը զէնկիննայ :

— Աճապա շմէնտը ֆէ՞ոը զարկաւ կըսես:

— Ո՞վ դիմէ, իշխէ աշխարհնք է, ասանկ
բաներ կըլլայ:

— Հա անանկ է. զըսմէթտէն տիչարը պիր
շէր օլմաղ, կըսէր ողարսնատառ:

— Նէ իսէ, մենք մեր խօրաթաին նայինք:
իշխէ ան մանթաւնէթան առնող մարդը կիյ-
նայ կը մեռնի. վախիթ մը ետքը անոր զէն-
կինցած խըսըմն ալ կը մեռնի՝ վարիեէթը
մանթաւնէթա առնողին կիյնայ. (Հիւնքիւ պաշ-
խա մէրասիօր չունի եղեր.) Էյ ան մարդն ալ
մեռած ըլլալուն՝ անոր զաւկներուն պիտի եյ-
նայ, անանկ չէ՞ մի.

— Սնանկ է եռ'.

— Թախաթ, եկեղեցին օրէնքովը ժառան-
դէն կը զրկուին կոր իշխէ, չիւնքի՝ մանթաւ-
նէթայէ ծնած են :

— Քա աս ինչէնի^Թ մէջէ մէջ հիսապներ կան
եղեր քո՛ւրուկ, վայ պանա, մենք ալ աշխըր-
քին երեսը բան գիտենք կըսենք:

— Քա ճանկմ Յուղիտո տուտու, աֆ կը-
նես ճէոարէթիս, խօսքդ մեղրով կը կապեմ՝
ինձի ալ բան մը մեռաք եղաւ, քեզի պիտի
հարցունեմ:

— Հարցուր նայիմ: (Եաբունակնելէ)



ՀԱՐՑ — ՊԱՏԱՍԽԱՆԻ

Ի՞նչ է դրամը.

— Մարդկային շենքը շարժող շոգին: (ԷՌԵՔ)

Ի՞նչ է ամուսնութիւնը.

— Եթէ երկու բնութիւնք իրարաւ յարմարին՝ արքայութեան նախազատիթն է, իսկ եթէ չի յարմարին՝ դժողքի հունեն:

Ի՞նչ է դրամօժիան.

— Անցագին մը՝ զոր օրիորդք կը վճարեն ամուսնութեան աշխարհն ճանապարհորդելու առթիւ:

Ի՞նչ է սիրող.

— Թռչուն մը՝ որ շատ տեղեր կը թռչտի, բայց քիչ տեղ կը թառի:


Ի՞նչ է սէրը.

— Ժամանակին ամենէն քշուկ ապրանքը, որոյ վաճառականք թժքասղդաբար միշտ սընանկանալու վտանդին ենթակայ են:

Բժշկաց յանցանքը ինչո՞վ կը ծածկուի.

— Սեւ հողով:





Ա.Ռ ԿԱՅԵՑՈՒԻԿ

Դու ըղթախուլ քաջ ճանաչես,

Զիւր խրատներ մըտիկ կընես,

Այսօր ալ տայ այս տողելով՝

Զորս ընթերցի՛ր ուշի ուշով՝

Դըրէ՛ ըղկենաց

Հայուն անմոռաց :

Դու կըրակոտ աչքով զրչով՝

Եւ կը գրես խիստ եռանդով՝

Նոյնպէս հարուստ զաւակ բարթամ,

Բզգացումնիդ խիստ անթառամ.

« Շատ մի՛ զրեր զօտար կեանքէ ,

Զորմէ ճառել մեզ օդուտ չէ՞ :

Երբ գու Հայ ես, ծընունդ հայուն,

Սըրտով հոգւով շա՛տ ըզգայուն .

Դըրէ՛ ըղկենաց միշտ

Հայուն անմոռաց վիշտ :

Խօսք Հայրենեաց շատ սիրէիր .

Երբ ի Խասզիւզ կուսանէիր ,

Տաճարի մէջ այն սրբադան,

Որ չը մնաց ա՛խ անուասան.

Գլքէ՛ ըգկենաց միշտ

Հայուն անմոռաց վիշտ :

* *

Ա.Ռ 25 ԹԻՒ ԹԻԿՆԱԹՈՒ

Քեղ համար ալ միւնոյն խրատական եր-
կու տող կը նուիրեմի սրտէ արձակ .

Դուք ևս շատ անդամ կը գրէք թատ-
րոններու վրայ , Պոլսոյ Բարիդի կեանքի վե-
րայ , Եւրոպացի գերատանուհեաց ձայնից ել
և էջի կամ գեղդեղումներու վերայ , գեղեց-
կութեան հրապոյներուն վերայ , ի մի բան
տարբային սիրոյ երեսոյթից վերայ , բայց այդ
ամենքն Հայուն համար ԶԵ՞Ն :

Գլքէ՛ ըգկենաց միշտ

Հայուն անմոռաց վիշտ :

ԹԱԹՈՒ





Հետաքրքիր վոռքըիկ աղջիկ մը հարցուց
իւր մօրը.

— Մայրիկ, հրեշտակները քեզ նման գե-
ղեցիկ աղջիկներու պէս արարածներ են, մի-
այն թէ անոնք թեւերը ունին, կը թռչտին:

— Իրա՞ կըսես, մայր իմ.

— Այո, զտակո:

— Ուրեմն, երէկ իրիկուն հայրս իմ ըս-
տնտուիս « հրեշտակդ իմ » կըսէր կոր. ար-
դեօք ան ալ կը թռչի.


— Անտարակոյս, սիրելի աղջիկս, ոկատաս-
խանեց մայրը, զգացած զայրոյթը զսպելով,
վաղն առաւօտ կանուիս պիտի թռչի երթայ:

Այրի կէն մը, որ գեղեցկադէմբժշկի մը
սիրահարեալ էր՝ զգալով որ հետզհետէ կը
նիհարանայ՝ ստիտուեցաւ վերջապէս նոյն բը-
ժշկին գիմել.

— Տիկին, լուսաւ բժիշկը, շուտով ամուսնաւունք :

— Ուրեմն, եթէ կը հաճիք՝ ձեղի հետ.

— Օ՛հ, ներեցէք տիկին ըսել ձեղ թէ՝ բը-
ժիշկը հիւանդներնուն տուած դեղերնին
իրենք ալ առնելու սովորութիւն չունին :



Մեծ պահաց իրիկուն մը տան մը մէջ հա-
ւաքեալ մի քանի դպրոցական դպիք տղայք
երբ « Նայեաց սիրով » շարականը կերգէին՝
տան խաթունն ալ սոյն երգին արձագանգ
կուտար ըսելով.

« Նայնած սիրով վայկըտկըտա,

ի կործեցեալ կօրծս ծեռաց

ի տումութեան ել կիշերի

Տացուք ծեղ պառս անըռելի. »

Զուարճախօս ծերուկ մը տղան ամուս-
նացնելէ քանի մը ամիս ետքը առած հարսին
բնութիւնը հարցնողներուն կը պատասխանէր
այսպէս .

« Էվէ օղան կէլտի,

Տիրլիկի պօղան կէլտի,

Եաստըգ ֆըոըլթըոը՝

Թիւքէնմէ՛ղ պաշ աղըըոը : »

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 22

(ՊԱՐԳԵԼԱԽՈՐ)



Ճ Ճ

Ճ

Ճ



Ճ



Ճ

Ն ՄԸ

Ճ

Թիւ 24 Նկարհանուկը կարդալ այսպէս,
«Երկինք պատմեն ըզփառս Արարչին »
զոր անսխալ կարդացին Տիարք Արամ Խ. Մա-
սէհեան: Անտոն Խրիմեան: Արշակ Քէրէստէ-
ծիեան: Մ Խիւտավէրտեան: Գ. Օհաննեան:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱԿ



ՈՒՂՏԵՐ

Տատիկոնին (երեւլի չայ ուղտապան Սնատոլուի կարաւանին) մտհուան օրը կը հանիի: Մեռնիլը բան մը չէր՝ անդէնի ահն էր որ աս մարդուն սիրաը տակնուվերայ կընէր: Ուստի Մահը Տատիկոնին ըստաւ . « Է՞՞, ի՞նչ ընեմ, քուկին ալ հողիդ տոնելու հրամանն ոռի Աստուտծ պատրիէն. ի՞նչ կրնամ ընել քեզ որ ինձի շատ մը բարիք ես ըրած: Եթի ասսը անոր հողիները կտոնէի, կը շոլկէի, հոս ու հոն կերթայի, կը յագնէի՝ — զի ո՞ր ամենառժեղ արարածը չի յոդնիր անանկ ծանը բեռան մը տակ՝ որոյ մեծաղոյն մասը Քաղց հակեր (Պալեա) են: — ուղտերուդ կըրնակը կը ցատկէի, հանդիստ քէփ մը կընէի: Օր մը օրանց դոնէ ինձի +ըւր մալ ըսէիր: Այս բարիքիդ դէմ կուղեմ ես ալ քեզի բարիք մը ընել. ահա եօթն օր քեզի Քահէն, ա՛ռ ամենէն հէլալութիւն և այնպէս ըրէ անդէնը ճամբորդութիւն :»

Տատիկոն զայս լսելուն պէս՝ կը վաղէ դուռ
դրացին կը կանչէ.

« Հէլա՛լ արէք ի՞մ աղբըրտիք,
Զեր կերել եմ ազն ու հացիկ.
Հէլա՛լ արէք իմ աղբըրտիք,
Անդէնի եմ ուղիորիկ ։»

Այսպէս շատ խօսեցաւ քիչ խօսեցաւ՝ ա-
մենէն ալ հէլալն առաւ, բայց յանկարծ ըստ
ինքնին. « մի՛ զուցէ ուղաերաս ալ բան մը
ըրած ըլլամ, վասն զի լսած եմ Ս. Գրքէն թէ
ով որ հըս կենդանեաց ևս անիրաւութիւն
մը ըրած է՝ պատիժ պիտի առնու. » արդ, քա-
նի որ անդէնի ուղեոր եմ, զուցէ ուղաերաս
ալ բան մը ըրած ըլլամ, զի մարդ եմ, սխա-
ական եմ, ինչո՞ւ անոնցմէ ալ հելալութիւն
չտունեմ: » Այս մտածելէ յետոյ կը շարէ ուղ-
աերը և անոնց առջև ծունկ կը չողի. « Ես
անդէնի եմ ուղեոր, Թիաք բարո՞վ ո՞վ իմուղ-
աերս ազւոր. հէլա՛լ արէք երթամ անդին,
Խաչին պսակուիմ, լուսով եաչին: »

Այն ատեն ուղաերաւն ջոջը գլուխը կը
տնկէ, — և ո՞ր ծառան գլուխը չի տնկեր
երբ գիտնայ թէ իր տէրը մեռնելու վրայ է. —
ու կը ձայնէ. « Երթաս բարո՞վ, վայելես ան-
դէնը՝ մենք ի՞նչ ըսենքքեղ, կուշտ ու կուռ-

պահեցիր մեր վորը, բեռիկ ալ թեթև կը դը-
նէիր մեր կընակիլ, միայն թէ երբեմն ա Մա-
հը (այս միջացին Մահն ալ Տատիկոնին հոգին
առնել եկեր էր) որ իր լեռները մեր վրայ ալ
կը դնէր, դուն ձայն չէիր հաներ, ատոր ալ
բան մը ըսելիք չունինք, — զի ս՞վ Մահէն չէ
վախցեր որ գուն չի վախնացիր — . բոյց բան
մը կայ, որուն համար չենք կընար քեզ հէլա-
լութիւն տալ. . . . : Դնա՛ ուրեմն Աս-
տուծոյ ահաւոր գատաստանին տակ: Սա նայէ,
մեզի պէս խոշոր, ահեղ և շքեզ կենդանինե-
րուն փոխանակ տռաջնորդ տալու արաբական
նժոյդ. մը՝ վա՞յ մեր մեզքին, մեր կարգին ու
շարքին, ս՞վ առաջնորդ դնէիր, ամա՞ն, լե-
զուսալյառաջ չերթար, գոնէ ըսուելիք բա՞ն
մը ըլլար:

Տատիկոն զարհութելով կը հարցնէ .

— Բաէ՞ք, իմ՝ պատուական ուզաերս, ըսէ՞ք,
ես ձեր ոտներուն հոզը լվիմ, ս՞վ կարգեցի
ես տառջնորդ. ձեր շարքին փառաւոր .

Այն տաեն բոլոր ուզուերը միաբերան կա-
ղաղակեն,

— Է՛շը, Է՛շը .

Կենդանեաց ամենէ՞ն դէշը: »

Տատիկոն զայս լսելուն պէս, եա՛, կըսէ,
և հոզին կը փշէ: Իսկ Մահը որ դայս կը լոէ՞

ծիծաղելէն կը մարմբի ըսելով.
 «Ի՞՞նչ յանցանք սւնէր էշը՝
 Երբ Տատիկոնն էր անխելքը,
 Ի՞՞նչ անէր Տատիկոնը՝
 Երբ ուղտերն էին անխելքը,
 Զի երբ նժոյդ մինէր առաջնորդը՝
 Դիւրաւ կը առնէր ուղտերուն հեքը
 Անդի՞հ՝ աշխարհքը»

Պ. Պ.

Հնչակ. — Երբ ուղտերուն ուղածին պէս
 առաջնորդ կըլլայ արտատկան արագընթաց
 նժոյդ մը, ուղտերն բեռան տակ չննար
 հետեւիլ նժոյզի քայլերուն և շնչառառ կիյ-
 նան, — մահուան ուղածն ալ այդ է. — այս-
 պէս ժողովուրդ մը երբ ինք ընտրել կուզէ
 իր առաջնորդը, արտաքին տեսքերէ խարսուե-
 լով՝ այսինքն իր վիճակին և կարողութեանը
 չի համապատասխանող առաջնորդներ ընտրե-
 լով՝ կը մատնուի փորձանքի. — Մահուան. —
 յորմէ աղասեսցէ զմեզ Աստուած այժմ և
 միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն:

ՀԱՐՑ—ՊԱՏԱՍԽԱՆԻ

Ի՞նչ է աղօթքն։
 — Հոգւոյն ջնշառութիւնը։
 Ի՞նչ է կեզծաւորութիւնը։
 — Յարդանք մը, դոր մոլութիւնը կը մատուցանէ աւաքինութեան։

Մարդկային դրձոց երեք շարժառիթ-ները որո՞նք են։
 — Հաճոյք, Շահ և Պարտականութիւն,
 Ի՞նչ է կեանքն։
 — Յատրոն մը՝ ուր կը մօնենք, կը գիտենք և դուրս կելնենք։

Սկզբունք չունեցող մարդը ինչի՞ կը նմանի
 — Անդէկ նաւու։
 Ի՞նչ է սնապարծութիւնը։
 — Այնպիսի կոռոք մ'է, վորուն ամեն ինչ կը դոհենք։

Հպարտին սեղանին վրայ ի՞նչ կը գտնուի.
 — Այսօր առատութիւն, վազը աղքատութիւն, միւս օր խայտառակութիւն։
 Ի՞նչ են բժիշկը։
 — Յոյս ծախողներ ։ ասոր համար միշտ կը վնասուին։





ՀԵՏԵԿԱՆՔ ԿՐԿՆԱՄՄՈՒՄՆՈՒԹԵԱՆ

(Ետ. առ 1 էլ 42)

— Սո պիտի հարցունեմ քի, ոն զաւալը եկթիմները ի՞նչ խսդահամ ունին մերամէն զրկուելու, ծնած ատենինին գիտէի՞ն մարերնուն մանթունէթա ըլլալը.

— Իշթէ մանթունէթա ունողները թող առ հիսուալները ընեն աէ զաւկնին մեղքնան. առ ջի բերան աշխընին կը գառնայ կելլեն ասանկ օրանոըզ բան մը կընեն ամա՞ ետքէն նայեցէք ի՞նչ չափան օղսուներ մէյտան կելլեն կոր. պատվիրեարքարտնը զուռով թօփուղով բան մը չըներ ամա՞ նայեցէք հարեագէտները օրէնքը ո՞ւը բերեր կապեր են.

— Քս՛ւրուկ, քիրիստոնէ ենք նէ առ օրէնքը բանելու ենք. հէմ պատիրեարքարտնին բան մը ըսելու հախ չունինք, չիւնքի, հարեապէտներէն շինուած վիքրմաններով հաստատուած օրէնք մը ունի ծառքը, անոր ցու-

ցուցած ճամբռվը կը քալէ, անանկ տմենուս
մէտէին կէօրէ օրէնքներ չկընար սահմանել :

— Մարդիկ, ասանկ օրէնքներ ունենալիս
աճապա Սարֆէնք խապար չէի՞ն կըսես :

— Նա՞ողլ, էրեսվոխան մարդ ողիլէ կայ
եզեր էթրազնուն մէջ, մանթունէթայինթէլ-
փէչէն ալ անոր քուրերը կապեր են, հէմ աս-
հան կայ, մէջերնին էն խելացի կիացուած
ախաղարնին պիլէ ըսեր է քի՝ «տո ի՞նչ աղ-
որ բռն եղաւ, ալլահալէմ ես ալ կնիկս պիտի
ձգեմ : »

— Քա իրա՞ւ կըսես կոր քուրուկ, ամա՞ իմ
զիտնալու շտխութարդնու ըսած ըլլալու է.

— Կուզէ շտխութայ՝ կո զէ իրու, իշթէ
ըսեր է ։ սէյիրճիներէն մէկն ալ ըսեր է քի՝
«ըրին չըրին՝ մօտա պուրնուին բաթլիճաննե-
րը պառուկի մը մէջ եփելոյն՝ բախլածի մը հա-
նեցին, » սահքի ըսել աղեր է քի, անկաճնին
ծակ մարդիկ են, եկեղեցին օրէնքը չի
դիացաղներէն չեն եղեր :

— Քա աղջիկ, անտիկն ալ հսն եզեր,
ամա զափալլը ճաճիւը առջի բերան սուարէ
զիտցեր է, թէլփէչէն կապեր են նէ՝ զահէր
բարկենդանքի օյին կընեն կոր, ըսեր է, մարդ
չի աեսնայ տէյի սուփային բէնճիրէներուն

բէրտէները ձղուելէն ետքը պախճախն ետեի
դռնէն հոռմի տէրտէրին գալը տեսնալուն
պէս՝ էնա պէնախի եկեր առեր քալեր է:

— Եյ հո՛ղի, ատանկ օրէնքներ ունենալ-
նսս կիսնալնէն ետքը ինչո՞ւ նորէն դէմ կը
դնեն.

— Թող դնեն, պատիրեարքարանին հրա-
մանովը, եանի եկեղեցիին օրէնքովը չըլալէն
սօզրա՝ կուզեն նէ հաղար հեղ զաղառուկ պը-
սակ եղանք ըսեն, առածնին կէնէ մանթունէ
թա է՝ կէնէ մանթունէթա :»

Հնչակ.— Փոփաքելի է որ եկեղեցական
հարք գոնէ երբեմն իրենց քարոզներով ժողո-
վրդեան մանաւանդ կահանց դասուն մտքերը
այս տեսակ ինդիբներով լւսաբանեն ի խրատ
և ի դգուշութիւն այսպիսի զեղծ մանց ան-
դաւնդը դլառուելիք միամիտներու :

Եը խնդրեմք նաև Պատկառելի կրօնական
ժողովն, որ բարեհաճի պաշտօնապէս հերքել
Միհրան Սարաֆետնի և բաղմաթիւ իւրայնց
սա տարածայնութիւնը թէ՝ «մենք կրօնական
ժողովէն իլո՞ւ աւած ենք սոյն կրկնամուս-
թեանը հաճութիւն տուող:» զի այս խօսքե-
րով հրապուրեր են մէկ երկու աղջկանց ծնող-
ները և տակաւին այս խօսքերով կը համո-
զեն երեսնին վար առնոզները, չնորհիւ իրենց
ճարտար խօսակցութեանց :

Հետեւալը յամի Տետոն 1779ին զբուած
ձեռագիր երդարանէ մը ընդօրինակեալ է.

ՀԱՐՍՆ ԱՄՍՈՅ

ԱՊԻՒԼ

Հարսն ոսկեթել զաւարժ ճեմելով,

Ի յախու գարնան փութացաւ բազմիլ.

Ո՞ւր ես, ո՞ւր ես, սիրելի՛ Աղնիւ,

Մարտն մերժեցաւ՝ եհաս մեղ Ապրիլ:

Ի բաց ձգելով բգրօղ ձըմերան,

Էռուագեղ վարսիւք եցոյց զիւր տեսիլ.

Բիւրազան ծաղկունք փայլին երփնաներկ՝

Ցուցաւ ճըրադաց ստուերաւ ծածկիլ.

Ո՞ւր ես, ո՞ւր ես, սիրելի՛ Աղնիւ,

Մարտն մերժեցաւ՝ եհաս մեղ Ապրիլ:

Ամպոցն վերին կացեալ ի ղննին,

Յօլեն տարսիանօք դարսասուաց կաթիլ.

Գուասնք խնճոյիս թռչունք քաղցրաձայն,

Յանկան նոււագօք ի պարս խառնիլ.

Ո՞ւր ես, ո՞ւր ես, սիրելի՛ Աղնիւ,

Մարտն մերժեցաւ՝ եհաս մեղ Ապրիլ:

Սիստկն կայթեն յոստըս դալարիս,

Ի հարսնարանիս երդօք բոլորիլ.

Բուսածին ակունք պայծառ շոշողին,

Ի պատկ փառաց դշխոյլց կապել.

Եկ, տե՛ս, եկ տե՛ս, սիրելի՛ Աղնիւ,

Մարտն մերժեցաւ՝ եհաս մեղ Ապրիլ:



ՆԱԽԱՊԱՇԱՐՄԱԿԱՆ

ԱՅԼ Ա.ՌԱԿ ԼՈՒԾՈՒԵՔ

Անցեաները բժշկի մը վիզիթան րիսօյով
տուող Ս*** գիւղի ախտացելոց դառը ըստ
վկայութեան արժանահաւատ անձի մը ասկէ
քանի մը օր առաջ մեծ իրարանցումի մը մէջ
է եղեր : Բոլոր ախտացեալք և ճարապուորք
կաճապարեն Ճէօհէր խաթունին տանը հա-
ւաքուիլ, զուարթեցես աւետելով իրարու թէ
«Շուշան խաթունը արթըլու իրաւ. մեռեր է .»

— Քա աղջիկներ, սազ խապար մը առիք,
զէրէ անցած շարժու ալ իրեք հեղ մեռաւ ը-
սիք ամա՝ եքկէն սուտ ելաք :

— Մեղայ դուն ալ, կարգած թոռներուն
վայնաստնին ծանը տահաւ չի կրեցաւ :

— Հէքիմը դացած վտիթը քանի մը օրէն
արթըլս մարդու կարօտ չես ըստւ նէ՝ իրաւ է
եղեր . հօշ բէք պկափիկս ալչէ՞ր եաւ :

— Քարուկ, վախիթը չանցունենք, ինչ պի-
տի ընէք նէ ընենք :

— Հայտէ ամենքդ ալ մէյ մէկ քիչ լաթի
կտորուանք առեք տէ վուր ահղերնիդ կը
ցաւի նէ հոն քսեցէք բերեք քիչ տանինք ինչ
ընելու ենք նէ ընենք :

— Կէնէ նէ՞ օլուեօլոսնըզ քա՛ .
 — Հիշ . քեզի կէօրէ պահն չէ :
 — Ե ալու պէղ բարչառնը ալահն նէ՞րէյէ
 կիտէեօր .

— Հիմա հիշ վասիթ չունիմ քեզի մէրամ
 հասկցնելու , մեռելլը կելլան կը տանին տէ՝
 աստար տաենվան արզսնիս փորերնիս կը մնայ ;
 — Պէ ճանըմ , իշնէ՞ տիր , սէօյլէին պադ այըմ .
 — Տօնիկ աղա , հիմա նաֆիլէ սիրտդ մի՛
 հատցունէր , վրադ բարի էյէր մէկ տեղդ կը
 ցաւի նէ՝ լաթի կտորով մը որբէ տէ մեղի
 տուր քի ընելիքնիս ընենք :

— Բաչտվա՞ բօստասը մը գալլըեօր .
 — Հէ , շատ լախուաը չուղել :
 — Օտքիս նասրը բէք կը ցաւի կոր տմա՞
 — Թամամ իշթէ , ստ լաթը հան քոէ տէ
 տուր քի առնէ տանի .

— Ո՞վ , ի՞նչը պիտի տանի .
 — Վույ երեսիդ ըսել չըլլայ՝ բէք խատի
 եօւան մարդ ես եղեր ճանըմ Տօնիկ աղա ,
 իշթէ ստ սրբուած լաթերը չըխըն մը ըրած՝
 Շուշան խաթունին պատահքին առալլիս պի-
 տի դնենքքի՝ ցաւերնիս ցեցերնիս հետը առ-
 նէ երթայ :

— Փըկիչը պօեալամիշ ըրեր են քա՛ , Աստ-

ուած շատ քաշել չի տոյ, ամօթ է տեղերնիդ
նսառեցէք, վրանիդ կը խնդան .

— Ինչը ամ թ պէտի ըլլայ, հայտէ քա աղ-
ջիկ, գուն ալ օաքդ ծառքդ վլայ լաթով մը
որբէ բեր քի՝ կապուած խսմէթդ քակուեւ .

— Ձեզի համար խելք ունի ըսովն ալ զին-
ճիւնելով կոպուի .

— Շատ լախուաը չուզեր, գուն կռիւ կը
բնտուես կոր ամա՝ ես հիմա վախիթ չունիմ.
հայտէ քա Եպրաս, քովի կէնճին ալ իմացու-
ցէք քի չօճուխին հին վարակիւներէն կոսոր մը
կորէ տոյ, մէշկը բէք թուլ է կըսեր կոր,
ան ալ կառնէ կը տանի :

Վերջապէս հակառակ Տօնիկ աղայի յոր-
դորանաց, տասը վայրկեանէն այս նախապա-
շարելոց քուրջերու ծրարը ցըխցըխ Մարթա
տուտուին միջոցաւ ճամփայ կը հանուի՝ Շու-
շան խաթունին ծոցը դրուելու համար, լսելով
« յաւերնիս ցեցերնիս վրա՞ն ըլլայ . 40 օքէն
ըիրիբաք պիտի ըլլանք, իշմէ ըռահաթցանք
հիմա : »

— Պէն սիզէ պիր շէյ տէյէի՞մ մի, օ լհ-
թիեաք դատըն օ դատար եիւքիւ կէօթիւըէ-
մէյէճէքտիր, քէնտինիզ կէօթիւըէիտինիզ՝
ոլիւսպիւթիւն բիրիբաք օլուրուաընըզ:

— Եօդ իլազըմ տէյիլ, հէմ ինչ ըոես նէ
խըզմիշ չպիտի ըլլանք, հառկցա՞ր, մենք մեր
տեսածէն աշխարհք մէկդի կայ նէ վաղ չենք
կընար անցնիլ :

Բաժոժ — Աւրեմն՝ Աճառն ի՞նչ օդուտ սկին,
Թորդորն ի՞նչ օդուտ խեխն:



ԽԱՅԼԻ ՍԵՕՑԼԻՄԵԶԻՆ ՊԻՐԻ

Շէհըին պիրինաէ իդամէթ իւզրէ պու-
լունան պիր զաթ պիր գաչ սէնէլէր ափկէր
պիր շէհիրէ կիառուպ էսնայի ավտէթինաէ
քէնաի գօմչուլարնան խայըը սէօյլէմէզ ետո
ու թէսմիէ օլունան շախսա թէսատիւֆ ի-
տէրէք՝ « էկէր պունճա զէմանան պէրու
թէրք իթմիշ օլտուղում խանէմ վէ էվլատ ու

աեալիմ իւզէրինէ լոսյըըլը պիր հավտախս վէրիր իսէն՝ էվտէքի բաբաան դուշումու սանա պախչ իտէրիմ, » տէր .

— Էօլմիւշ բաբաանը՝ մը . ճէվապ վէրիր, պիլա ֆիւթիր:

— Վա՛յ, բաբաանը՝ էօլտի՞ւ մի .

— Էվէթ, բէտէրինիղին վէֆաթնտան պիր հափթա էվիէլ .

— Ա՛հ, պասկա՞մ տա էօլմիւշ .

— Հանըմ՝ վալիաէնիղին վէֆաթլընտան պիր այ սօնրա:

— Տէմէք՝ վալիաէմտէ էօլմիւշ .

— Իէլինինիղին վէֆաթնտան իւչ այ տդտէմ:

— Վա՛յ, զէվճէ՞մ տէ էօլտիւ .

— Էվլատլարընըն միւթէէսիր աճըլարընաթէհամիւշ իտէմէյուպ

— Ա՛յ, էվլատլարը՞մաս էօլտիւլէր .

— Հարիքտէն պիր հափթա էվիէլ .

— Տէսէ՞նէ, էվլմատախի եանմըշ օլուպ՝ գուրու թօփրագտան պաշկա պիր շէյիմդալ-մամըշ .

— Էլլթ էֆէնտիմ, վէ միւհթէրէք էվի-նիղին արսաոը իսէ՝ կէծիքտիղինիղ իջւն արթըրդ վէֆաթ իթմիշունիղ զաննը իլէ մահ-լիւ լէ կիթ միշտիր:

— Եա հունէ՞ խայըր սէօլէմէղ ատամմը ըմչըն։
— Այրպլամա գօմչունըըմ, խամիմ խայըր
սէօլէմէղ օլոռուգտան սօնրա՞ աբթրդ պէն-
տէն պիր խայըրը ճէվազ պէջլէմէք՝ քեարի
ազըլ տէցիլ աիր։

Էյ պռա՛վօ Ա՛նթուան, Էյէր սէնին կիսի
եալոննձը վար տէրլէր սէ՞ հիշ ինանմայաճարմ։
Իննէլարըմ նէ՞րտէ։

— Վա՛յ . . . պիսսպիսթիւն ունութտում։
— Եալանճը՞ . քի՞մ ինանըը քի սէօղինէ։
— Ինանըրսան ոնութտըմ, մատմաղէլ, կէլ
շու բարմազըմա պիր չէյ պաղլա՝ եարըն աղ-
շամ ունութմայըմ։

— Պու գաչընճը՞ պաղլայըշ տըր .
— Էյի ամա Պէ՛ժում, ունուտուեօրսամ նէ
եաբայըմ։

— Մ'էտ, (մեղայ) նի՞շին ունութուեօրսուն .
— Զինքի պիր իրի պաղլայըշլա աղլըմ
պաղլամմաեօր։

* * *

Էֆէնակմ, եէնի նշաննըմը զաթընըղա բէկ-
շննէ իտէրիմ։

— Քէնտիմի զայէթ մէսուտ ատտ խաէրիմ
մատմաղէլ քի զաթընըղը տօսթումուն միւսիւ

Պանտեղին վասովթասըլւա թանըմագ շէրէփինէ
նայիլ օլտում, հաթառա ումարըմ քի սիդէրի
էվէլինուէն թանըեաճաղըմ, կալիպա պիզիմ
պէօյիւք պիրատէրէ

— Էվէթ սիզին ուէ ոյիւք պիրատէրէ նըշան-
լանաճագմըլ, ֆաղաթ սիննէն օլան ֆարգ-
տան տոլայլ կէրի որբադըլմըլ .

— Զաթընըզ չօգ էյի էթմիշինիլ քի պու
կիոի պօշ ֆարդլորա էհէմմիյէթ վէրմէ-
միշանիլ .

— Ա՛, ա՞ հնչեա, պէհանէնիդ լիրա ֆարդըն-
տան պաշկա մատմաղէլուէ ֆարգ արամատըմ:



ՀԱՆԵԼՈՒԿ

Ո՞ն է այն կենդանին, որ առաւօտուն
կը քալէ չորս ոտքով, կէս օրին երկու ոտքով
և երեկոյին երեք ոտքով.

(Զայս առաջին լուծողը « Զինւորական
Օթեան » անուամբ դաւեշտաւեար մը պար-
գև պիտի ստանայ:)

Թիւ 22 նկարհանուկը կարդալ այսպէս,
Ծեծ տուեր իշուն՝ էշն և միւնոյն.»
զոր անսխալ կարդացին Տիարք Արիկ. կըզը-
րումլեան և Անտոն Խըմմեան:



ԿԱՐՍԻՐ ՀԱՒԿԻԹ

Խնդիր է գիտնալ թէ՝ հաւկիթը կարմիր ներկելու և ուտելու սովորութիւնը էն առաջ ո՞ր ազդին մէջ մուտ դտած է, այսինքն ո՞ր ազդին դիւտն է:

Հայուն հարցնես՝ իմն է կըսէ, հոռմին ու ֆրէնկին հարցնես՝ մերն է կըսեն. — Դէշ չըլլար որ այս խնդիրն մեր ազդային ժողովոյ օրակարգն անցնի, և վստահութեամբ կը պընդենք թէ՝ անմիջապէս անլոյն խնդրոց կարդին մէջ կերթայ իր տեղը տիտիկ կընէ — :

Հաւկիթն ուտելլը բնական է, սակայն զայն ներկելն ինչո՞ւ համար է. հարկաւ այս ալ իր սկզբնապատճառն ունենալու է : Այսպիսի խնդրոյ մը մէջն ենելու համար պէտք է քննենք թէ կարմիր ներկը և հաւկիթը ո՞ր աշխարհի բերք է, այսինքն ո՞ր աշխարհի մէջ իրենց սկզբնական գոյութիւնն ունեցած են. իրաւ է որ հաւկիթին գոյութիւնը աշխարհին մէջ ամեն տեղ կայ, բայց կարմիր ներկը առ մեն տեղ չկայ, ատոր հայրենիքը դանալ պէտք

է : Շատ հետաքրքիր եղանք զիտնալու համար թէ՝ կարմիր ներկին հայրենիքը ո՞ւր է . լողալով լողացինք պատմական ծովին մէջ և գտանք վերջապէս թէ կարմիր ներկին հայրենիքը Արարատայ գաւառն է , ուր կը գտնուի Որդան-կարմիր անուն բերքը , որմէ կարտադրի կարմիր ներկը և կը արածուի բոլոր աշխարհ : Բայց այդ կարմիր բերքը հաւկմին հետ ի՞նչ բան ունի . հաւկիթը եթէ բոյս մը ըլլար՝ բան մը կը հասկնայինք , այսինքն իրարու հետ ինամութիւն մը կունենային . ուրեմն պատճառ մը կայ որ կարմիր ներկն ու հաւկիթը իրար գտեր և իրարու հետ առանկ ինամութիւն մը ըրեր են . — թէն աւազ , Զատկի օրերան մէջ ինամութիւն ընելու ոչ գիւրութիւն և ոչ միջոց կայ — :

Այս ինգիրը լուծելէ առաջ մտքերնիո բան մը կիյնայ , թէ ո՞ր աղջն աւելի կարմիրին սիրահար է . քննեցինք տեսանք որ Հայ աղջէն զատ կարմիրին սիրահար , նուիրական բաներ կարմրով ներկել սովորութիւն ունեցող ուրիշ աղջ չկայ : Հայերը արեն և լուսինը կը պաշտէին վտան զի կարմիր էին , նոյն իսկ Քըրիստոնէութեան մէջ մինչեւ ցայսօր մատաղցու եղն ու կովը և ոչխարը կարմիրով կը ներ-

կեն, զինիալ, որ կարմիր է՝ ըստ մաշտոցի
պէտք է լուացուին խաչ, Պատկեր և այլն Եկե-
ղեցական անօթք: Հապա ու'ր թոգունք այն
մեծարելի հադուստը, այսինքն ծիրանին՝ որ
Հայոց տղղին ընտրելուգոյն դասակարգը կը
դորժածէր նուիրական օրերու մէջ:

Գանք այն աւանդութեան թէ ի՞նչպէս
հաւկիթ ներկելու սովորութիւնը՝ մուտ գը-
տած է հայոց մէջ: Հայերն ալ ունեցած են
իրենց եղովը ու ուստի անունը ծանօ-
թացուցինք մեր ընթերցողաց « Խիկար իմաս-
տունին հաւկիթը » վերնազրուլ հրատարակած
յօդուածնուու տոթիւ:

Սրբատապյ կուսակալը 3000 տարի ա-
ռաջ բոլոր մոգերը և իմաստունները կը հա-
ւաքէ և պատասխան կուղէ թէ՝ հա՞ւն է հաւ-
կիթին թէ հաւկիթն է հաւէն: Մոգերն ու ի-
մաստունները կը շուարին, չեն կրնար պա-
տասխաննել և մէկիկ մէկիկ կ'ոպաննուին:

— Տէր իմ, կըսէ օր մը իւր Փոխանորդը,
այս բոլոր խմաստունները, ու մոգեւը ջարդե-
լու վայ էք չնչին խնդրոյ մը պատճառաւ.
միթէ դուք տղէտներու և տպուչներու վրա՞յ
պիտի իշխէք :

Կուսակալը — Դուք ալ պէտք է ձեր այդ

գիտողութեան վրայ սպաննուիք , քանի ո՞ր
չէք գիտեր թէ հա՞ւն է հաւկթէն թէ հաւ-
կիթը հաւէն :

Այս միջոցին Խիկար հոն կը համնի և իբր
իմաստուն կը բռնուի , կը տարուի կուսակա-
լին առջե և պատասխան կը պահանջուի :
Խիկարի հոգը չէր , վասն զի գիտեր թէ կու-
սակալը գեղեցիկ գոյնին այսինքն կարմիրին
սիրահարն է , ուստի զբանեն կարմիր հաւ-
կիթ մը հանելով կը պատասխանէ . « Տէր իմ,
հրաման ըրէ որ ամեն տեղ Արամաղդայ ՎԱՐ-
ԴԱՎԱՌԻՒ տօնին օվը բոլոր կուռքերուն ա-
կանջներէն կախուին այսալէս որդան-կարմի-
րով ներկուած հաւկիթներ , իբրև օդ , որոցմէ
պիտի ծնի հրեղէն կոյս աղջիկ մը , բաւական
է որ այդ կուռքերուն առջե երկրպագու ար-
դար մը գանուի : » Կուսակալն խկոյն կը հը-
հրամայէ որ Արամաղդայ Վարդալառ տօնին
օվը կարմիր հաւկիթներ կախուին կուռքերուն
ականջէն , բայց որովհետև արդար մարդիկ
չկային որպէս զի հառէներ գուըս ելնէին , ուս-
տի հաւկիթներն տօնին յաջորդ օվը քուրմե-
րուն փորիկը կերթային , գուցէ հոն ծնելու
հրամար հաւը կամ հուրին , եթէ ստոյդ է Խի-
կարայ այս աւանդական լէպը :

կերևի թէ լնչպէս ամեն սովորութիւն
պատճառի մը արդիւնք է՝ հաւկիթ ներկելու
սովորութիւնն ալ այն կուսակալին խենթու-
թենէն յառաջ եկած ըլլաց և յետոյ ընդհան-
րացած ըլլայ բոլոր աշխարհ : Ազգի մը մէկ
սովորութիւնը ուրիշ ազգերու մէջ ընդհան-
րացած ըլլալուն օրինակները բաղմաթիւ են,
թող նոյն իսկ գրական ասացուածներ որ այս-
օր չենք գիտեր թէ ո՞ր ազգի հեղինակինն են.
այս զիտենք թէ հաւկիթ ներկելու սովորու-
թիւնը Հայունն է և Հայէն օրինակուելով
տարածուած է ամեն տեղ քանի որ նոյն իսկ
կարմիր ներկը հայաբնակ գաւառներու յա-
տուկ բերք է և կարմիր գոյնն ալ Հայոց ազ-
դին պաշտելի մէկ գոյնն է : Վ. Վ.

Հնչակ — Հապա մեր այն օրիսրդները որք
երեսնին կարմրով կը ներկեն նէ հողեղէ՞ն թէ
հրեղէն աղջիկներ են .

Բոժոժիկ — իմ կարծիքիս նայիս նէ՝ եր-
կուքէն ալ չեն :



ԹՂԹԱԿՈՅՈՒԹՅԻՒՆՔ ՀՆՉԱԿ

Առ Տիար Խորօղ-ազըլլըեան :

Ի շոգենաւս և ի սրճարանո կոկողավիզ
հոչակես թէ տանդ մէջ 800 դուրսւնոց ժեւ-
մբ մը շնորհ ես, և բաժանորդադիններդ չի
հատուցանելուդ՝ ըստ մեր վերջին որոշման
Գ. Հատորին առաքումը դադրեցնելուս վրայ
կրակ կտրած՝ աքաղաղի ձայնովդ ոս ան կը^յ
յորդորես որ չի կարդան . այդ կըռկըռներդ
գնա շնած քիւմէսիդ թառին վրայ ե'լ և ա-
նանկ կրկնէ որ դուռ դրացիդ գոնէ իմանան,
զի բացօթեայ տեղեր կըռկռացողին ձայնը
շուշտ կը կորութի ու կարեսութիւն չունի:

Առ Պ. Հաւկիթ Ծանծաղամիտեան

կանանց կողմի պահարաններուն և վերնա-
տանց դռներուն առջև շատ մի՛ սլքառը, որ
վերջապէս ժամանկոչեան դաւաղանաւ Զատկի
առառուն ալ չի վոնասութիս :

Առ Պ. Ցարիթայ Զէվզէկեան

Եկեղեցւոյն մօտ տան մը պատուհանը նըս-
տած զէվզէկարաններդ լոող բոլոր արք և
կանայք « Հաւկիթը հոս է եկեր ս կըսեն կոր :

Առ Օրիոլդ թուռնիբակորոյս և ներկամուլ
ինքդինքդ այն ասախճան դիմագծութեան

տալուդ՝ դոհեց թպւանիկդ չնորհքով կտպէիր
որ ճամբան բազմութեան մէջ ճարահատեալ
չապստամբեր և քեզմէ չի բաժնուէր, — չիյնար-
ասկէց զատ, բնութիւնը ըղձեղ յորենադոյն
ստեղծեր է, յորչափ դուք կարմիր ու ճեր-
մակով ծեփէք ձեր գեղեցիկ դէմքը՝ դլուխ-
նիդ շարժած ատեն բնական դոյներնիդ ռէւտի
պէս վղերնուդ վրայ երևնալով շինծու դոյ-
ներնիդ ևս առաւել կանճոռնաշնէ . և միշտ
ինք վրայ կելլայ. հետեւաբար, անհնարին է
որ դուք ձեզմէ շատ աւելի ծեռնհասութիւն
ունեցով բնութեան այսինքն զձեղ ուղածին
պէս ստեղծողին կամացը կարենաք յաղթել,
դուք ձեր գեղեցիկ դէմքերն այլաներկելով սա
ըսել կուզէք թէ՝ «մենք բնութեանմեղի պար-
գևած դեմքերուն չենք հաւնած, ուստի դուք
ալ մի՛ հաւնիք» . բայց միթէ մարդ իր ունե-
ցած ու և է ապրանքին համար դէշ կըսէ՞ , եւ
եթէ ըսէ՝ ուրիշները ի՞նչ չեն ըսեր:

Մեծամտութիւնն է որ կանանց երիտա-
սարդութիւնն յանցապարտ և ծերութիւնն
ալ ծիծաղելի կընէ : Տիկին որ Սուզա

ՅԱԽԱԳԻՉԱԼԻՔ

ՀԱՅԻ ՀՈՌՈՒ ԽԱԹՈՒԵՒԻՆ ԿՏԱԿԸ

Հաճի Հոռովի խաթունը որ իննսուն տարին թեակոխած՝ բայց վաթսունէն վեր չէր ելներ, անցեալները հարսին հետ աւրուելով որոշեց իւր դոյքը մահուանէն յետոյ ներոջը թողուլ. ուստի տաներէց քահանայն տուն հըրաւիրեց կտակ մը յօրինելու համար։

— Տէր պապա, սա հարսիս ծառքէն արթըլս եկյտիր ալլահ, իս ամեն օր մահման տողերու կը հանդպածունէ։

— Համբերութիւնը կեանք է խաթուն։

— Արթըլս պուչագ քէմիյէ տաեանտը տէր պապա, էս անոր հախէն պիտի կամ. ինչ ունիմ չունիմ կյնէտէն էյնէլիկտէն ներոջս պիտի կտակեմ, իշթէ անոր համար քեզ կանչեցի օր ինծի կտակ մը գըես։

— Հաճի խաթուն, ինչ խատը ըլլայ քու աղջիկդ կըսեպուի, նայէ Սուրբ Աւետարանը լի՞նչ կըսէ, «Եթէ զընկեր քոյ մեղանչիցէ՝ եօթանաօնիցս ներեսցիու»։

— Զէ՛, իլլէ քի անոր հախէն պատը կամ։

— Արիւն ձեր ի դլուխ ձեր. արթըլս դուն

գիտես։ Ո՞ւր է, թուղթ, օխա խալէմ ունի՞ս .

— Ամենական պանը հազըրեր էմ, սա իւչ աետդ մասային գէմն անցի տէ կըել պաշլայէ։

Տաներէցն « շատ աղէկ » ըսելով՝ հետեւեալ նախաբանն սկսաւ .

« Ես նուաստ աղախինս Աստուծոյ մահտեսի Հուսոփ խաթունս , ի կենդահութեան իմում աղատ կամօք հետեւեալ նշանակուած ինչքերս ներոջս Նունեայ հանըմին կը կատակեմ.»

— Ըսէ նայինք օրհնած ի՞նչ ունիս .

— Եյ սանքիմ վառք տիրոջը , վուճուտճապան մը չունիմ, կիւճս խուփեթս տեղն է ,

— Ան չեմ հարցներ, մալ ինչ ունիս նէ զուրցէ որ զրի տնցունեմ .

— Հէմէն աշկդ խաղա տէր պապա, մոլոր հասկցայ . հիմա նոյէ քիմ ըսեմ . չորս թէնձիրէ էրկու խառավանա .

(Գրել) — Զորս թէնձէրէք և երկուս խառավանայս :

— Իրեք պախըր քէպչէ , մէկը քեավկիր .

— Երիս քէպչէս պախըրըս, մին քեավկիրեալ .» Ուրիշ .

— Պախըր մօշըրուբա մը, քիւբիւն սաբլըն, չամաշըլի խազանս .

— Մի մօշըրբայս և մի քիւբական սաբլը

հանդերձ իսաղանիւք չամաշրականն ։ Մուժվա-
խին թախըմբ լմնցա՞ւ .

— Զէ տահա, կեցի օր միտքս բերեմ . . .
հա, նայէ պիտի մոռնայի . էրկու խաբախը
սահան . ըսկարա մը . իրեք հատ մտշա . էրկու
սաճաերազի մէկուն օտկը կօրեած .

— Երկու սահանս հանդերձ խաբախիւք,
մի ըսկարայս և յերիս մաշայս հետ երկու
սաճազեամբ, յորում միոյն յոտն կոտորեալ է :

— Քեզի բան մը ըսե՞մ տէր պապա, հար-
էրնիս մարերնիս վախտին մեզի կարգալ չխոր
վեցուցին տէ տասնկ մնացինք . մըսի վրա' ո՛
ես ալ հա՞յ եմքի

— Հաճի խաթուն կիտես քի ամեն հայ կը
հասկնա՞յ աս դրաբառը . հիմակուան ճահիլ-
ները աշխարհաբառ մնէ բռներ կերթան, խօյի
գրաբառ կիտցող բէք խըթ է :

— Աման տէր պապա, անանկ բէք չի հաս-
կըցուելիք լեզւով չի դրէիր օր կարգացողը
հասկնար :

— Տուն հոգդ մներ պաշխա ինչ ունիս նէ
զուբցէ որ զըեմ:

— Տամնը չորս կերակուրի . իրեք խաեըխ
պիշխմի . մէկ հատ ալ չուխուր թապախ . էր-
կու չօրպաի քեասէ :

— Զորեցտասանու կերակրոյ, յերիս խայըխ
պիչիմիականս և մի խոր թապախունս, հան-
գերձ զերկուս չօրպայի քեասէյլուք:

— Տէր պապա, կիտնալս աչըխ կրաբար է
կրածդ:

— Հապա՞ . կտակ ըսածդ ասանկ կը գըուի:
Առւֆրա թախըմին լմոցա՞ւ .

— Զէ տահա, նայէ միտքս եկաւ. վեց դը-
գալ օխտը չաթալ իրեք ալ տանակ:

— Վեց գդալունս, եօժն չաթալս և երիս
թուրըս: (Եաբոսնակէլէ)
Յ. Մ. ՀԱՅԵԱՆ

ԼՈՒԾՈՒՄՆ ՀԱՆԵԼՈՒԿԻՆ (ԵՐԵՍ 64)

ՄԾ.ՐԴԻՆ ի մանկութեան քայլէ չորս ստքով՝
կատարելութեան՝ լոկ երկու ստքով.

Խոկ երբոր հանի ի խոր ծերութեան՝
դաւազանն առնէ քայլիցն օգնական :

Օր. Սէրինա Մ. Ռեզունեան

(Թէե շատեր լուծած էին սոյն հանելուկը,
բայց կը թուի թէ մոռցած ըլլալու են այս
տեսակ հանելուկները յանգաւոր լուծելու
համար գրած պայմաննիս: (Տես Ա. Հատոր.
Երես 427)

ՔԱՎԻԵ ՏԸ ՄՈՆԹԵԲԵՆ

ԷԹՄԵՔՃԻ ԽԱԹՈՒՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՍՏԱՏԱԿԻՉ
ԿԱՐԱՊԵՏ ՊԻՊԵՌԵԱՆ

ՄԵճմուայը Ախապար լրագըոյ խմբադիր Մեծ。
Յովհաննէս էֆէնտի Թուղարանի կողմանէ դիւր-
հառկնտլի լեզուով թուրքերէնի թարգմանեալ
սոյն ընտիր և բարոյալից վեպին Յ հատորն
ամբողջացած և վերջին երդն աւարտելու
վրայ է : Հայատառ այլ թրքաբարբառ լրագ-
րաց ոմանց հրատարակած քաղաքական յօդ-
ուածոցը լեզուէն տարբեր է սոյն վէպին
թարգմանութեան լեզուն, այսինքն ամեն կար-
գի ազգայինք գիւրաւկրնան հասկնալ և հրա-
տարակիչ կարապետ էֆէնտիի կողմանէ ջանք
և զոհողութիւն չի խնայուելուն համար է որ
գիւրամատչելի դնուի կը վաճառի : Աւելորդ
չէ ըսել թէ կարդ մը սիրահարական գրքերէն
մոլորեալ մոքերը ի կարգ կը հրաւիրէ այս
բարոյալից գիւրքը:

Վեց հատորին գինն է 60 դահեկան :
Կը ծախուի Պահչէ . գաբու ջրավաճառ
Պողոս և Յակոբ աղաներու խանութները :

ԹԱՊԼԱՓԵՍՐ

ՓԻԼԻԿ ԱԽԹՈՐ ԶԱՏԿԱԿԱՆ ՆՈՒԷՐԸ

Մեր թապլաքեար Փիլիկ ախտաբը Զատկի առթիւ իր նշանածին Ներէն և գործ տանելու դիտաւորութիւն ունենալը Աւաղ Զորեքշաբթի առաւօտ կերթայ խորհրդական և կնքահայր Ահարոն աղային կիմացնէ : Ահարոն աղային յետ մտածմանց կը պատասխանէ .

— Հըմայէկս ատ պօմպակը էօնկըճէդ հանէ փիլիկ, վախիտէ Ստանպօլու տէլիսանլըները իրենց հարսացիւներնուն տիւնը մէքիւկիւ պէս էրթալ դնալ մի իթթիխաղ արեր են իսէ առ՝ ատ խուսուսը քեզի հըմար չէ՝ բամմանքդ օլտուխճա քեամիլ մէյն էս : Զէօրէյն ու փիտէն տանելու մտաէին գալով, ատիկա վաճիռ է ըմմա՝ մընչուկի մի հետ կու խալըրինք, էնձամիւլ քէլամ, ճէմիւէթէն առաջ ֆէօն չի տի էրթաս վէսէլամ. իշտահդ սուրբ էղիային պահէ ա՛զտ :

— Ծառայ իմ Ահարոն պէկ, բէք խայտէլի կու խօրաթիք ըմմա՝ ատ չէօրէյն ու փիտէն ո՞վ տի տանի :

— Եփէնտըմ, պօշ մարդուն ղըտլընը մի կայ. Տիւտիւկէնց դարտակ-փոր Աստիւըին

հետ կու խավըինք իշլէ . մէյթուպ մի ալ
կու գրինք՝ հէմ քիպարճա կուլնի հէմ բարով .
քանի՞ փիտէ թախսիս արիր .

— 6 փիտէ ու մէկ պաթալ թէփսի չէօրէկի :

— Տասներկու փիտէով էրկու չէօրէկ խաւ-
ըելու ես ուր՝ հարսացուիդ մայմուռ պախշը
հանըմ տիւտիւ թէյղէն ալ հիսոէ տար ընի ,
առ 6 փիտէ ու 1 չէօրէկին մէստրիֆը ես թէ-
տիեէ տ'անիմ :

— Իիք աղէկ , զըլալուս վրայ ըմմա՞ տա մէյ-
թուպին թահրիրին մատաէն քընչիյ մի միւշ-
կիւլճէ է , շարթլու շուրութլու նիզամի տայ-
րէսին բան մի ըլլալու է ուր՝ պուղոիկ չիմնանք :

— Եֆէնտըմ , իսթիտա չի տի զրինք ա' .
հէմ բամմանք միտմիտ եզիր . հըմայէկս սա
զալէմն ու տիվիթը ա'ռ , ես ըսիմ դուն դրէ .
պախուսուս տա մէքթիւպը ծառայականիս
իմզայսվը վաճիալ է ուր էրթայ , զէօրէ կըն-
կահար տըլնիմ :

Փիլիկ ախալարը ասոր ալ հաճութիւն տա-
լով Ահարոն աղախն ըստածները զրեց այսպէս .

«Վերապայվակոն տիւտիւ հոմըմ .

Թողթաբերիս , Յնւակիւկնց պարսն Աստիւ-
րին վասըթաեռլթարափնիդ էկած էրկու չէօ-
րէկն ու տասներկուքն միւթէ ճավիւղ փիւ-

տէներն խապուլ անիք վէ Զատկին միւնասի-
պէթովը անոյշ անէք : Պա մաւխալէլէ էղիայի
մարգարէին կիրակին Փիլիկ ախողօր ճէմիյէթը
ընելու խարազնիս թէքրար ֆէօս աչյան կա-
նինք : Ան 12 փիտեներուն վեցը և մէկ չէօ-
րէկը սահիպի իմզայիս թարտիքն մայմուռ
պախչը թէյզէ հանըմին տի խավրէք ուր՝ ա-
նոյշ անէ : Հըմէն ամենայն որբոց յայտից էվ
անյայտից բարեխօսութւինը ըմմենուս վրայ
ընի . ըմմէն :

Պէնտէի

Կողմողենց Ահարօն

— Տեսա՞ր մի հըմայէկս փիլիկ, ընտո՞ր է .
— Ծառախմ աղա, բէք զայտէլի էղաւ :
— Ե հատէ դնա ատսնք թէտարիք արէ
ուր՝ շաբախ առաւու Տիւտիւկէնց Աստիւրին
հետ ճամբու դնիս : Հարսացուիդ ալ հարուր
տիրէմ չօր թիւթով քընչիյ մ'ալ սարուլու
պաստեղ խավրէ ուր՝ զատկին օրերը էլլէնմիշ
ընի :

Փիլիկ աղբարը աս հրահանգները կէտ առ
կէտ գործադրել խոստանալէ եաքը Ահա-
րօն աղախն ձեռքը պադաւ և շնորհակալու-
թեամբ մեկնեցաւ :

ԵԿԱՐՀԱՆՈՒԿ

ԹԻՒ 23

(ՊԱՐԳԵԽԱԻՐ)



—



մի



Ճ Ճ ճ

ու

լ

,

ՀԱՆԵԼՈՒԿԻ

Երկու մարմին մէկն ահտես

Մէկը ամբողջ միւսը կէս :

Աշխատէ՛ որ շուտ դանես՝

Եւ պարգեւըս վայելես :

(Զայս առաջին լրւծողը « Պօղ և Վիր-
դինէ » անուամբ Յ արտառուած թատրերդու-
թիւնն մը պարգեւ պիտի ստանայ :)

ՏԵՂԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ

ԳԱՐՈՒՆ ԿԵԱՆՔԻ ՄԸ ՎԵՐԶ

Աղնի՛ւ Հնջոկ, ինձ լուր տուին,
Գլշերուանը ժամ երկուքին,
« Թէ Գարեգին քո սիրելին
Հիւծեալ հեծէ ի յանկողին: »

Հարկ էր տեսնել,
Եւ կարեկցել:

Անմիջապէս ելայ դացի,
Ոտք վերցուցի վաղվազակի.
Երբ տուն հասայ՝ ձայն մը առի
Կարեկցութեան իսխոտ արժանի.

Հարկ էր տեսնել,
Մըխիթարել :

Երբ հիւանդըն զիմ ձայն առաւ՝
Իւր վըճիտ սիրոն աղբիւրացաւ,
Անդէն եւ անդ աշկունք լեցան,
Հոգւոյս խորէն ա'լս վա՛խ ելան.

Զինքըն տեսի,
Յոյսեր տուի:

Մեր Գարեգին ուրտիւ աղնիւն
Ո՛հ, իւր կենաց գարձաւ անիւն,
Տընով տեղով իւրար անցան,
Չորս մեծ բժիշկ անդ կոչուեցան.

Հարկ էր յոյս տալ,
Եւ ոչ թէ լալ:

Հօրէ մօրէ այդ մէկ հասիկ,
Քըսան եւ չորս ունէր տարիք.
Նա մերթ կանանչ եւ մերթ կըսրիճ,
Ի բըժշկաց ոչ մին փըրկիչ

Կըրցաւ ըլլար
Եւ կեանըս տալ:

Նա կը կռուէր ընդ գէմ մահուան,
Աշօրն յառած իւր Գըրատան,
Եւ կը կրկնէր յաճախ լալով
«Թէ կըտրեցի ճիշդ իմ ձեռքով,

Զիմ կենացըն թել
Էնրպով անվայել:

«Գոնէ մէկ օր առղիւ կուզեմ,
Որ իմ ձեռքով գիր մը գըրեմ,
Երասսարդաց կըտակ ձըզ եմ:
Ապա մահուամբ աչքըս գոցեմ.»

Բոյց՝ չի կրցաւ,
Զի շունչ տուաւ:

Մեր Գարեգնի կեանք վերջացաւ,
Զի «Խնքնապաշտ»(*) նա չընթեցաւ.
Այժմ քեզ անեմ, ո՛լ ընթեցող,
Թող ականջիդ ըլլայ մէկ օղ.

Անխոհեմ եղող՝
Շուտ գառնայ ի հող:
ԹԱԹՈՒԼ

(*) «Խնքնապաշտ» այն գիրքն է,
որ վրկարար ներգործութիւն մը կընէ խառ-
նակեաց կենաց վրայ:

**ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՊԱՀՈՎ ՓՈԽԱԴՐԻՉ ՄԸ**

Անդզիոյ մէջ ծեր վաճառականի մը գը-
րագիրն իւր տիրոջ աղջկանը կը սիրահարի .
և որովհետեւ ծերունոյն նախանձոտ բնաւո-
րութենէն այս երկու սիրահարեալք միմեանց
հետ չելին կրնար տեսակցիկ, ուստի նամակաւ
յարաբերութիւն մը հաստատելու համար հե-
տեեալ միջոցը կը խորհին:

Ծեր վաճառականը սովորութիւն ունէր
ամեն առաւօտ վերաբիուն վաճառատանը մէջ
հանելով աշխատելու և երեկոյին հագնելով
տուն վերադառնալու : Դրագիրը առ սիրու-
հին ու զեալ նամակն ուզածին պէս զրերէ
եաքը վերաբիուն ներքնակողմը գնդասեզով
մը կը զետեղէր անանկ տեղ մը՝ զօր տէրը
չեր կրնար տեսնել Ծերուկը տուն վերադար-
ձին, հարթելու կամ մաքրելու համար աղջ-
կանը կը յանձնէր վերաբրկուն, ուր օրիորդն
ուրախութեամբ կը գտնէր սիրահարին նամա-
կըն, դիշերը պատասխանը կը գրէր եւ վերաբր-
կուին նոյն տեղը զետեղելէ եաքը՝ առաւօ-
տուն հագցնելով ճամբայ կը հանէր. անդին
գրագիրն ալ իւր տիրոջ գալստեանը կ'սպասէր
անհամբեր որպէս զի մերկացնէ զայն վերաբ-

կուէն, ուր ողիտի դաներ սիրուհւոյն պատաս-
խանագիրը :

Այս ապահով միանդամայն անկուտի թըշ-
թատարին չնորհիւ երկու սիրահարեալը դոր-
ծերնին կը կարդադրեն և քիչ ատենէն կամ-
ռանանան : Ժամանակէ մը ետքը ծերուկին
կը պատմեն թղթատար վերարկուին չնորհիւ
նամակներ փոխանակել և վերջապէս ամուս-
նանալին :

— Ե՞ն, կըսէ ծերուկը, ձեզ նման խորամանկ
սիրահարեալները իրալմէ բաժնելու համար
եթէ երկինքէն հրեշտակ ալ իջնէր՝ խեր մը
չպիտի ընէ եղեր, ուր մնաց իմ զգուշութիւն-
ներս. բայց մի՛ մեղադրէք զիս սիրելի որդ-
եակը իմ. հին առած մը կըսէ թէ՛ ծերունի-
ներն ալ 5-6 տարեկան տղայոց նման սաստիկ
նախանձու կըլլան :

Անողական

Առտուընէ մինչեւ իրիկուն պատուհանի
առջև նստող կանայք ինչի՞ կը նմանին.

— Պարաէզի մը պատին առջև տնկուած
ծառերուն, որոցմէ ամեն անցնող բան մը
փրցունել կը փափաքի,



ՅՈՒՆԱՏՊԵԱՆԵՔ

ՀԱՅԻ ՀՈՌՈՒԲ ԽԱԹՈՒՆԻՆ ԿՏԱԿԸ

(Եաբ. աբ' երես 75)

- Հիմա դանք մհառուկիս։ Ճէհէղէս մնացած էրկու սէվայի էնթարի։
- Երկուս անթէրիս սէվայի դիպակօք որի հնումն խրոյ ճէհէղէ մնացեալ է։
- Երեք պամպակ միսօ կարմիր էրեսով։
- Յերիս միսօյս պամպակեղէնս կարմիր պատեալ յերեսն։
- Կարմիր պատի երես չէ։ . . .
- Դրաբառ ասանկ կըսուի։
- Երեք հատ արծաթ գդալ։
- Յերիս գքալունս արծաթեայ։
- Արծաթ թաքունեա չըսի։
- Հաճի խաթուն, ես իմզրածս դիաեմ։ քանիկա՞ն տրէմ է, գուն ան ըսէ։
- Իննական տիրէմ։
- Յիննական տրամու, որ գումարի՝ . . . որ գումարի՝ . . . հա՛, գտայ, քսան և եօթըն տրամս կշռեցելոց։
- Ասմաւոք կը կարդաս ի՞նչ կընես տէր պապա։

— Զէ ճանըմ, շարթլը շուշութլու կտակ
կը գրեմ կոր. կէնէ պէենտիրէմէրուզ

— Ո՞ւյ օղջ ըլլաս տէր պտուլա, անոր համար չէ
իմ ըսածս, սանեքի կռաբար չեմ հասկնար տէ՝
պէլքի ասմառքէն պան մը կրեցիր մէջը տէյի
հարցուցի:

— Զէ, անհոգ եղիր, գուն տահա ինչ ու-
նիս նէ ան ըսէ որ գրեմ:

— Թօփ մը ֆէրմայիշ շալ, լալէ չիչէի չու-
պուխլու .

— Թնթահօդ մի ֆէրմայիշ դիպակ ինչ ։
Կակաճածաղիկ գաւաղանա .

— Առ, կիտնալս բէք խօյի կռարար կա-
ցիր տէ՝ վախնամ եքիլը չի հասկնան .

— Մէռաքըդ ելլո կնի՛կ, թող որ գիտցառ
ծիս պէս գրեմ, . . . պաշխա՞ .

— Երեք եազմա, Խանտիլի իշի, մենծ
պօյէն .

— Երիս մի՛ գրեր, կանդեղագործս մեծաւ
հասակաւ .

— Քեաթիպ պէյղառի արծաթ այնա մը .

— Մի արծաթեա հայելի, գրագրի հաւ-
կլթաձև իմն .

— Վաթծուն տիրէմ խաս թէլփէչէ .

— Վաթծուն տրամս թէլունս հարսանե-
կանս խասըս .

— Երկու հատ կլոխը սըրմա ճուրքով էրեմի խավու .

— Երկուս . . . հիմա ասո՞ր ինչ ըսելու է , . . . հա՞ճ գտայ, երկուս ըղդլուխոն ոսկեթելս ասեղնազործեալ դիմասրբիչս :

— Ույ շիտակը ի՞նչ մեղքո պահեմ, քեզ ասխտար կիտուն չլցուէի, վեց հաղարեայ կարդացե՞ր ես .

— Քիչ մը քէնարէն խոշանմիշ եղած ենք օրհնած, Փախաթերդումով եմ, մարդու չեմ նայիր . հայտէ նայինք, պաշխա դրելիք ի՞նչ կայ, ըսէ' .

— Զիփթ մը արծաթ կլապտան պուհուրտան տամնալը .

— Զոյգ մի, արծաթեայ ըղկլապտան և ըղպուհուրտան, դրոշմեալս :

— Զարխ իշի պաղնիքի թառ մը , չփոտ մը իշլէմէլի պաղնիքի լալըն .

— Անուանակերտ ջրաղաս մի պղնձեայ և զոյգ մի պայտամոյիկո տախտակունս վասն բաղանեաց :

— Տալոջո տղուն վրայ ունեցած առնելիքիս իրեք քէսէի թահվիլը .

— Զարդոյն որդեկին երիո քսակի պարտեալ մուրհակ մի :

— Ասոնցմէ պաշխա , մինէլի մարդավիտ
սահաթս իլէն ճերմկեղեններո կայ : Սնառու-
կիններո առանք են :

— Ժամացոյց մի հանդերձ մինէլիսը մար-
դավիտական տեսակո , և ճերմակեղանս
ի ներքոյ գործածելիու : Հիմա պաշխա ի՞նչ կայ .

— Երկու քէօմիւրիւ էլէկ .

— Երկուս եէլէկո ածխադոյնու .

— Տէր պապա ածխադոյնու ինչ է .

— Սև ըսել է .

— Մեզայ , ինչո՞ւ ուե ըլլան , երկուքն ալ
նորդնոր էն .

— Ես ալ հին է չեմ ըսեր կոր , եէլէկին ը-
րէնկը հասկցնել կուղեմ .

— Քա ճանըմ , եէլէկ չէ' , էլէկ , էլէկ .

— Տեսա՛ր օրհնած , ինծի ալ շաշդմիշ ը-
րիր , հէմ ասանկ երկար պիտի ըլլայ , դուն
ինչ ունիս չունիտ ներոջդ թողուլ չե՞ս ուզեր .

— Հա՛ եավրում , հա՛ , աս հարսս պան մը
շուտէ տէ' ինչ կըլլայ ըլլայ .

— Հասկցուեցաւ , արթըլս դուն ինծի ձդէ .

« Ի միջի կատակոյ գըեռլու և ի միջոյ կը-
տակէ գուրս մնացեալս , յերկութից և անե-
րեցիթից զամենայն գոյքս իմ թողեալ եմ ըլ-

ներոջս, և հարսն իմ մի՛ կարողանայցէ և ոչ
ըղչէօփ մի իսկ տռնուլ

— Եանի սա տոէխ մը տռնէ կայ եա՝ ան-
դէնականը էրկու ծառքու եախան ըլլայ .

— Հասկցանք օրհնած, թող որ լմնցնեմ .

«Եւ քանզի աղատ կամօք և լուրջ խորհր-
դածութեամբ պատրաստեալ է կտակս այս,
ոչ ոք համարձակեսցի ասելոյ թէ՝ ցնդածու-
թիւն ինչ խանդարեալ է ըզմիտս իմում, որոյ
և եթ փառք ի բարձունս զանպակասեաց մինչ
իսպառ. ամէն .

«Դրեցու կտակս այս ի թուականին հայոց
յամին Ոթժթ և յամսեանն Արեգի իբ եւ Մա-
րեգի ժըք : »

— Հիմա ազէկ չեղա՞ւ .

— Մէյ մը վերէն վար կարդայի՞ր տճապ .

— Օրհնած տա ըսածդ բէք զօր րան է .
հիմա դուն առ կտակը մնտուկիդ մէջը գեր
պահէ, աղօթքիդ մուխայէթ եղիք ըռահաթ
ըրէ . արթըխ մնառ բարով, տէր ընդ քեզ .

— Երթաս բարով տէր պապա, ողջ ըլլաս :

Յ. Մ. ՀԱՅՆԱԼԻՆ

Մարդն՝ աչքեր ունի տեսնելու համար, իսկ
կինն . . . տեսնուելու համար :

Ա. ա՛Ռւաըթօ

ՀԱՐՑ Ա.Ի. ԲՈԺՈՒԺԻԿ

« Հաճեցէք իմացնել մեղ թէ՝ գողօղական ախտէն տանջուռղ մը ի՞նչպէս կրնայ յանկարծ հարստանակ. Գոգովակնոցցեալ ճը

Բոժոժիկ — Անմիջապէս հետևեալ դեղա-
գիրը պատրաստել առաջ է .

ԳԵՂԱԳԻՐ

ՅԱՆԿԱՐԾ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՅ

Էւանս	ուշ	լոռուըղղական	20	Կուտ
Բառքար	ուշ	քօֆտիական	20	«
Էլեւինյակա		հիլէպազական	30	«
Սէսօ	ինքետրական		20	«
Առէթ	կեղծաւորիք		25	«
Քառագնաբ	բիշիրիճիական		50	«
Եւ	մէկ	Քիչինիւն տօլանտըճիական		

Եթէ ասոնք իրար խառնելով 90 հատ
դեղահատ շինուի և օրը երեք հատ գործած-
ուի (կերակուրքին հետ ալ Քինքին աը տօլան-
տրճիականէն մէկ մէկ դաւաթ խմելով) մէկ
ամիսէն ԲԻՒԹԱՅԻ կըլլայ դօգօղախտացեալն
և կը լինի հարուստ, և սակայն, եթէ ըստա-

մոքով դօրաւոր է , վասն զի առ հասարակ
ամեն ստամոքոի դործ չէ այս հաղերը մար-
սել :

Տեսնողական մասնագետ
Տօքքեօն Բնժուժիկ



ԼԵԶՈՒ

Լեզիէ լեզի ի՞նչ բան կայ .

— Լեզու .

Ահուշէ ահուշ .

— Լեզու .

Թոյնէ աւելի դա՞ռն .


— Լեզու .

Սուրէ աւելի հասո՞ւ .

— Լեզու .

Գնտակէ աւելի մահացո՞ւ .

— Դարձեալ լեզու .



Ի՞նչ է ստակը .

— Գործածել դիտցողին համար լաւ ծառայ ,
չգիտցողին համար՝ դէշ տէր մը :





ՑԵԽԱՐԱՐ ՇԱԽՆՅԻ

Անցեալները անդղիացի աղնուական մը
Բարիդ երթալոյն օր մը Սէն գէտին կամուր-
ջէն անցած ատեն, աղտոտ շուն մը մարդուն
լաւ մաքրուած. կոչիկներուն քսուելով՝ զանոնք
ցեխով կը ծածկէ : Անդղիացին ձեռքն ունե-
ցած բարակ գաւազանաւը շանը պօչին երկու
թեթեիկ հարուածներ իջեցնելէ ետքը, կա-
մուրջին մէկ կողմը իր արկղիկովն ու վրձինովն
սպասով կոչիկ մաքրողին քով կերթայ և ոտ-
նամանները մաքրել կուտայ :

Հետեւեալ օրը միւնոյն դէպքը կը պա-
տահի գարձեալ այս մարդուն և այսպէս քա-

նի մը օր կը շարունակուի . բայց վերջապէս
Անդղիացին հետաքրքրութենէն շարժեալ՝ ան-
պատճառ . հսո դադտնիք մը ըլլալու է ըսելով՝
օր մը հեռուէն կը գիտէ որ շունը Սէն գե-
տին եղերքը իջած՝ ստքերը տղմին մէջ կը
թաթիէ և կամուրջին վրայ ենելով մաքուր
կոշիկ հաղնող մարդու կ'սպասէ որ ցեխոտ
թաթերը անոր կոշկացը վրայ քոէ ու ազտոտէ :

Անդղիացին ալ ևս համոզուած էր թէ շա-
նը աէրը կամուրջին վրայի կոշիկ մաքրող
մարդն է , ուստի քաղաքալարութեամբ կը
մօտենայ և կը հարցաքննէ զայն . ներկարա-
րը առջի բերան կուրանայ , բայց յետոյ կը
խոստովանի թէ շունն այս բանին վարժեցնողը
ինքն է , որպէս զի յաճախորդներ ունենայ ,
«ի՞նչ ընեմ պարո՞ն , կըսէ , առեւտուր չկայ ,
ասկէց զատ , պէտք է գիտնաք թէ՝ իմ շունս
հարուստներուն մաքրուած կոշիկները կը ցե-
խոտէ բայց ոչ դործաւոր դասուն մաքրուած
կոշիկները . . . »

Անդղիացին շան այս աստիճան ճարպի-
կութեանը վրայ չափաղանց զարմացած՝ ներ-
կարարը կը գոհացնէ , շունը կը գնէ և հետը
Լօնտրա կը տանի , ուր ատեն մը խնամելէ վերջը


կը թողու որ աղատ պալատի . բայց քանի մը օ-
րէն կենդանին կը փախչի : Քանի շաբաթ անց-
նելէ ետքը տեսնու եցաւ որ ցեխարար շունն
իւր նախկին տիրոջ քով իր արուեստը կը շա-
րունակէր Սէն գետի կամաւրջին վրայ :



Պօնժո՛ւռ Ելիլէն , նա՞սըլուըն պագալըմ .
— Ա՛հ , պէնտէ ոէնի արաեօրըմ , մօն ամիւ,
պաշըմատ թռիսիծ պիր աֆէռ վար :
— Օ՛ , կռա՞ն Տիէօ , նէ՞ն վար մօ՞նշէռ .
— Ճա՞նըմ պիր տէլիդաթ , քօքէթ մատ-
մազէլէ ամուռ էթափիմ , հալէքինաէն բէք էլլիր
աննաեօրըմ քի օտա պանա ամուռ էթմիշ տիր ,
ֆագաթ նէ եօլատ աչըլայըմ տէլի տիւշիւ-

նիւեօրըմ. պիր տիւրիւ պիր եօլունու պուլա-
մաեօրըմ:

— Ասամ սէնտէ, պիր իքի քէրըէ բաղար
ադշամլարը չիւլի բիացասընա չըդսահ՝ էօյրէ-
նիր կիտէրոին:




Իքի կեօվիւմ վիչէնլյիմ, նիշին պէնտէն
գաչընընօրուն, շու սէնի այդըռը սօյ սէվէրի-
մի սէնտէ պիւլիրոին.

— Սէվտիզինի պիւլակյիմ իչուն տէյլըլ միքի
սէնտէն սւզոդ գաչընընօրում:

— Մ'եա, քա պու նէ՞ ոլօշ զիւյիւմ.

— Զիւյիւմիւմ պօշ տէյլի մատմաղէլ, ճէ-
պիմին պօշուղընտան տըր քի սէնին ամու-
ռընտան գօրդուեօրըմ:



Նէ՞ տալմըշ տիւշիւնիւեօրուն Տիրատուր
աղա.

— Նա՞սըլ ախշիւնմէիմ գա՛րտաշ, էլ սա-
հիպի կէլիրսէ նէ՞ տէմէլի, տարակուսանք պա-
շըմը ալու:

— Ասամ սէնտէ, ճանընը վէրէճէլ տէյլ-
մին ա՛, բարամ եօդ, օրթալըդ իշթէ պէօյլէ
տէրոին՝ պիթէր կիտէր:

— Օրասը էօյլէ ամա՝ հէր վազըթտա պիր
պիչիմ ճէվլու էյի գաշմաեօր .

— Էհ , էօյլէ իսէ՝ կէլտիդինտէ , « սիզէ հէր
վազըթ բարամ եօդ տէեօրտըմ խաէ տէ՝ ավֆ
իտէրուինիզ պու կիւնտէ բարամ գալմատը
տէյէճէլիմ , » տէրուին :

— Էյ պու եխնէ իրիսիտէ պիր լագուտը
օլտու .

— Նէտէ՞ն պիր լագուտը օլուեօր . « Եօդ »
եէրինէ՝ « գալմատը » տէյէճէլուին :

Քա հօռոփի հանըմ , քովի տունելնիդ քի-
բաճի՞ է կրուեր .

— Հրամմեր ես .

— Ե՞ր կրուեցան .

— Անցած շոբթու .

— Ե նա՞ոըլ մարդիկ են . հիչ տեսնուեցա՞ք .

— Չէ , հոդի , առտու իրիկուն խալապա-
լըս մնէ կելլէ կը մտնէ կոր ամա՝ տահա տա-
նը աղան պէլլի չի կրցանք ընել :



ԳԱԽԱՌԱԿԱՆ



ՈՒԽԵՑԱՆԴԱԿԱՆ

Հետեւեալ անտէր նամակը Բոժոժիկի
պայուսակէն ելան:

«Դըմսուս պասկ էվլ անձինո պարծանք
սահապ վէլինիյմէթիս որոյվական զերկու ձե-
ռըն և սուբն կու պադնիմ».

Եթէ կողմու կու հարցնիք նը՝ ըմմէնո ալ
աղէկ ըրբնաւ եխեք: Խաթմիւնկոնց ովհալին, Յը-
ռէնց խաթիւն քոյրը, Անծոտէնց ակոր ախ-
պարը ըմմէնն ալ աղէկ ին վէ հալդ ու խա-
թըրդ խոթիփսար կանին:

Սահապ վէլինիյմէթս. Հետդ տարած խա-
թիւնկոնց փողիկին տէպակէն («ԷՇԼ») հա՛լա չի
խրկեցար, տէպակէն տէրը տէպակէն կուզէ,

տէպալէն պօշ չի զրկիս, մէջը կլիկ շէքէր լեցը-
նիս ու զրկիս. տէպալէլն տէրը տէպալէն կու-
զի, մէջը բէյնիր շէքէրի լեցնիս ու զրկիս. ա-
ման աման իհմալ չանես, հէր իշտար ուր
բէյնիր ըսի նը՝ ավուճ մին ալ լեպուկի շէքէր
լեցնիս զրկիս. Թարափդ էկող Քորտուկէնց
մէլիքօն վէ Բունց Դաւիթ ախալրտոցը հետ
Զատկին մինասիպէթովը քնչիյ մի չօր զըյմախ
վէ շարոց զրկեցանք. կաղաչինք ու կու պա-
ղատինք ա՛ղա, քէրէմ ու հիմմէթ անէք, ատ
էմանէթները պիլ խապուլ՝ անոյշ անէք վէ
մեղյիշէք»

Վէլնէյնէռէն պէսորէ
Աստիքր . . .

*
**

« Խոթամբուլտա ուն գաբանինտա գա-
ղանձի քէ գալայձի աքսատիլֆուս հուստա
նիկօլիյէ իւսիւլ բուլա:

Թախու նիկօլաքիմու. Զաթալ սախալուն
քիզիլ բաճալու վէ եանխախնտան թէքէրլէքլու
բարուրույլա գօնտէրմիշ օլտուղումուղ հիքի
քիյիմ չուրապլար քէլտո՞ւ մու քէլմէտու մու,
ալտի՞ն մու ալմատին մու, քէլմուշ ըսա նիշուն
չէլապընա գոտիր օլամագուն, հաշան ալմա-
միշ ըսան նիշուն արայուք բուլամազուն, ան-
նատը՞ն մու. Խոթէրուն թուն բասկալեա թօ-

տօրիսի կօնտէրէչէուս սէնինթարաֆինա . դա-
թալավա՞նիս, նաղանիս էքինիս էնաս դալոս
գաղանջիս վէ եախօտ դալայշիս :

Միմիրանտա չօդ չօդ սէլամ սօյլէր սա-
նտ, վէ քիւչիւյինտէն վէ բէօյիւինտէն թօփի-
սինտան սէլամ վար սանա . քէլէչէքմուսուն
քէլմէյէչէքմուսուն, թուրաչա՞քմուսուն թուր-
մաեաչաքմուսուն, բիզէ բիր չէվապընը բիր
հապէրին քէնտէրմէլտուսուն, աննատո՞ւն մու,
աղ սօյլէելում չօդ լախուռտու էթմէյէլում
բաշ աղրիսի վէրմէյէլում, բասքալեայը քէ'լ
բէրաբէր եաբալում, լաֆ էտէրուք, չումպուշ
էտէրուք, լաֆ թէտուղուն լախուռտուտան
չիգար, լախուռտու թէտուղումուգ լաֆտան
չիգար, վէ թօփիսինտէն չումպուշ չիգար :
Հաշան քէլէչէքսուն՝ միթիրան իշին բիր էյի
եազմաալասունտա հօյլէ քէլէսուն, դաթալա-
վա՞նիս . բէնիմ իշուն տա թամբուրաճի հա-
նինտան թամբուրա թէլի ալասուն: Քօնի քօմ-
շի միքիւս քէ մէղալսո ուլաթասի չօդ չօդ
սէլամ էտէր, քէթօխօրօնիս տէրլէր սանա :
Սէնին անաստասի չուճուղունտա բէօյիւտիւ,
ագշամ սապահ թուվրատի քէ բիրօյի իշթէ
շու շարգիսի չաղըրուր, սէնտէ քէլէսուն քիմ
իշիտէսուն ֆէրահանասուն:

Թուղէնք աթափմ՝ բումը էթափ,
Բիզիմ եաեա հիլուանտի .
Թօ զէմպիլի սալանախիզի
Թօ քօրիցի նազլանտի .

Տըզ տըտը տըզ տըզ, տըզ տըզ տըզ,
Քէ՛լ եանումա քիւղէլ դըզ:
Քէթէն իլէ վար բէղի,
Թա՞խու տէյնէ սէն բիղի.
Հուղուն լաֆին քիսասի,
Բէն սէվէրում հօ՛ դըզի.

Տըղ տըտը տըդ տըդ, տըդ տըդ տըդ՝
Ֆըս տըտը ֆըս ֆըս, ֆըս ֆըս ֆըս:»
Աննատոնի մու:, Հոռորդ
Քիրիեարօ

ՀՈԽԾՈՒՄՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ (Եղես 80)
«Երկու մարմին մէկն անահս,
Մէկը ամբողջ միւսը կէս ,»
Հանելուկս կը լուծուի՝
Եթէ ՅՆԻ կինն յիշես :
Արամ խ Մասենեան

— ४८ —

ՀԱՐՑ - ՊԱՏԱՄԹԱՆԻ

Մարդուս կեանքն ի՞նչպէս է .

— Արտաւոք ծնիլ, գանգատներով ապրիլ
և ցաւերով մեռնիլ :

Ի՞նչ է միաբը .

— Երևակայութեան ծաղիկը, դատողու-
թիւնն ալ անոր պատողը :

Ի՞նչ է համբաւն .

— Փափուկ ծաղիկ մը, զոր թեթև շունչ
մը կարող է թառամեցնել :

Ճշմարիտ հաւասարութիւնը ո՞ւր կը
գտնուի .

— Դերեզմանին դուռը :

Կենաց գաստիարակները որո՞նք են .

— Փորձառութիւն և թշուառութիւն :

Աշխարհիս մէջ ամենէն աւելի հազուա-
դիւտ բաները որո՞նք են .

— Փափկութիւն, Ճաշակ և Դատողութիւն :

Թունաւորիչ մարդը ո՞րն է .

— Եյ՞ն որ քեզ կըսէ թէ աշխատութենէ և
ինայողութենէ զատ ուրիշ բանով կընաս
հարստանալ :

Անխօրհրդագոհ մարդը ի՞նչի՞ կը նմանի .

— Բաց գրքի մը, զոր ամեն ոք կընայ կար-
դալ :



ՀԵՏԱՔՐԹՈԱԿԱՆ

«ԵՄ ԻՄ ՀԱԽՍ ԵՄ»

Անդղիացի մը հետեւալ հաշուով ինքն իր
հաւն է եղեք:

«Չափահաս աղջիկ մը ունեցող այրի կնոջ
մը հետ ամուսնացայ, որոյ աղջկան խորիծ հայ-
րը եղայ. հայրս ալ կնոջս պարոնատ և աղջ-
կանս մեծ հայրը եղաւ: Քիչ մը ժամանակ
անցնելէ ետքը հայրս իր թոռանց այսինքն իմ
աղջկանս հետ ամուսնանալով՝ (վասն զի մայրս
մեռած էր) ինծի փեսայ եղաւ, կինս ալ հօրս
զոքանչ. այս հաշուով աղջիկս ինծի մայր և կի-
նըս ալ մեծ մայրս եղաւ, վասն զի աղջիկ-մօ-
րըս մայրն էր, ասով կինս իմ աղջկանս հար-
սը եղաւ, վասն զի անոր զաւկին այսինքն ինձ
հետ կարդուեցաւ: Ցարի մը ետքը կինս զա-
ւակ մը ծնաւ որ հօրս եղբայր ըսեւ է, զի
հայրս իմ աղջիկս առնելուն՝ անոր (աղջկան)
մօրը բերած զաւակը հօրս եղբայր կըլլայ.
այս հաշուով զաւակս ալ ինծի մօրեղբայր ե-
ղաւ, զի հայրս աղջկանս հետ ամուսնանալովը
աղջիկս ինձ մայր, կինս տղջկանս հարս և նո-

բածինը աղջկանս թոռն ըլլալով՝ կնոջս, որ իմ
աղջկանս մայրն էր, բերած զաւակը աղջկանս
եղբայրը ըսել է, և որովհետեւ աղջիկս հօրս
հետ ամուսնանոցը ինձի մայր եղած էր, հե-
տեաբար զաւակս իմ մօրեղբայրս եղաւ : Հօ-
րըս կինն ալ (այսինքն աղջիկո) զաւակ մը ծը-
նաւ որ իմ եղբայր ըսել է ինչպէս նաև թոռն,
զի աղջկանս զաւակն է . այն ատեն կինո իմ
մեծ մայրս եղաւ . վասն զի աղջիկ մօրս մտյրն
է : Արդ, որովհետեւ աղջիկս հօրս հետ ամուս-
նացաւ՝ անոր մայրը թէե իմ կինո բայց մեծ
մայրս ալ եղաւ, և այս հաշով ես ալ կնոջս
թոռը եղայ, զի մեծ մօրս ամուսինը ինձի ալ
մեծ հայր կըլլայ, հետեաբար ես ալ իմ մեծ
հայրս — ՀԱԻՍ — եղայ, զի ես եմ մեծ մօրս
ամուսինը :

Այս հաշով Մայրս կրնայ ըլլալ հօրս թոռ,
նորս ամուսին, ինձի աղջիկ և մօրս կեռուր .
կինս կրնայ ըլլալ հօրս զոքանչ, ինձի մեծ մայր
աղջկանս հարս և անոր մայր : Հայրս կրնայ ըլ-
լալ կնոջս որաբոնտատ, աղջկանս մեծ հայր,
ինձի փեսայ և թոռանը ամուսին : Զաւակս
կրնայ ըլլով հօրս եղբայր, ինձի մօրեղբայր և
աղջկանս թոռ : Աղջկանս զաւակը կրնայ ըլլալ
ինձի եղբայր և թոռ, իսկ ես կըլլամ աղջկա-
նըս զաւակ, հօրս անեք, կնոջս թոռ և իմ Հաւատ

ԶԱՐԵՎԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԶԱՊԷԼ ՏՈՒՏՈՒԻ

ՏԱՆՏՎՆՈՒԹԻՒՆԸ

Զա՛թ, չա՛թ :

— Մարիսմ, դուռը բաց նայէ ո՞վ է .

— Քա մայրիկ, արնավուտ զավդավաթճինէ .

— Արնավուտ զավդավաթճին ո՞վ կըլլայ կոր

— Սա ո՞ւր է . մեծ պահքին մէջ տասն օխա
սօխ առեր էինք տէ փարան տուած չէլինք,
հիմա եկեր կուզէ :

— Մարս առօր հոս չէ , ըսէ .

— Ծօ՛ , տուտում պու կիւն պաւրտա եօգ :

— Մոռէ չըղըռ պահա տուտույու .

— Քա քեզ կուզէ կոր մարիկ :

— Ի՞նչ պէճէրիկոփ զաւակ ես քա՛ , հոս
չէ ըսէ տէ ճամրէ :

— Ծօ պուրտա տէյիլ տէեօրտում սանա .

— Մոռէ նա՛հ տուտու իչեռտէն լափ է-
տէռ , ա մոռէ նիշին եալան սէօյլեռ .

— Քա տուտու , չի հաւտար կոր . հէմ աշ-
կը չանախ չանախ վրաս կը բանայ կոր :

— Վո՞յ ծակ ծակ ծակծկիս մարդ , կայնէ
նայիմ քա , ուազահըն հայըը , նէ՞ տիր օ .

— Ա՛ մօռէ տուտու, օն օդկասօղան փառասի օն պէշ կօռօշ .

— Պէօյին փարամ եօդ :

— Մօռէ տուտու, առնավուտճա գաթռօռքէզ փարա էթմէզ՝ չօդ լագուաը կէօթիւրմէզ . վէ՛ու պէնիմ օն պէշ կօռօշ :

— Հէ ամա՝ պէօյիւն ուժագլրդ եօք . հէմ եօթռումուզ փար ալբ, պիր իքի կիւնտէն կէլ :

— Մօռէ եասու եասու բըռըըս եասու . պույուն պիրիսի, եարըն իքիսի օ պիր կիւն հէփիսի, ա մօռէ պու եօթռուլառ սլի՞թմէտի.

— Վա՛յ կըլիսուգ, տուն կիրակի չունի՞ս . ա՞ս ալ շատ տեսար .

— Մօռէ տուտու չօդ լագլրուաը իստէմէզ, փառալառի վէւմէլի . չօդ փառա տէյիլ .

— Հէ, էօյլէ տիր ամա՝ շիմափ օթթալըդքէսատ ալբ . հալիսուն չէնեէն չէնեէին է անցեր :

— Մօռէ պիզիմ մէմլէքէթտէ չօ՛դ ուճուղ-լուգ, ա մօռէ պոլուգ, հաշան կիսէրսին պիր զասապա, ալըրոըն պիր պո՛ւնպար, ա մօռէ եէ՛, մօռէ եէ՛, պիթմէզ :

— Վա՛յ կըլիսուգ, պիզ ոլունպար եէյէմէզիք:

— Ա տուտունի՞չին եէմէզսինիլ. վար պէ-նիմ պիու տաելըմ, թալուգ բազարտա բաչա-

Ֆե . պումպար հաշլար , եաբար սաթար . ֆըթ
ֆըթ ֆըթ , ֆիթ ֆիթ ֆիթ բաշտճի սինան
աղա տէրլէր :

— Հայ մօռէ մօռէ. մօռարմիշ ըլլաս մարդ,
թավաս կրակին վրայ մնաց .

— Թա տուտու , ինչո՞ւ համար խազի պէս
ֆըթ ֆըթ կընէ կոր .

— Խառնախսիին մենծին համար , եռ կի-
տե՞մ . հէմ հայտէ ներօ կորսըւէ , ոանկ տի-
մացը ծիկ ծիկ մի ինդար .

— Մօռէ տո՛ւառու , օ առամ չօդ ոլէօյիւք
բաշտճը տըր , պէշ առալա չանադ ինէ չէօմ-
լէք ինէ շըռտէն ինէ տալաք ինէ , քէշի էֆէն-
տըմ սաղոնն էֆէնտըմ , սապոնլուդ էֆէն-
տըմ , մասաթ էֆէնտըմ պուչադ էֆէնտըմ . . .

— Կածակի կաս հէմէն մա՛րդ , կիտես քի
բաշաճութին պիտի ընեմ տէ՝ կայներ ինծի
մասաթ պուչախ թարիֆ կուտայ . այ օղոււ ,
աղշամ իշին եէմէք հազրլայաճաըմ . ոլէնի լա-
ֆա թութմա . իքի կիւնաէն սօզբա կէլ տէ
բարսնը վէրէլիմ :

— Մօռէ տուտու , նի՞շին եէմէք բիշիրիր-
սին , նի՞շին եօռուուրսըն . ա մօռէ զէյթի
զէյթի զըմալըլ զէյթի , տօլտուր գուզոյու վէք
փուտունա՝ եէ՛ պունպարը կէ՛օք լէղէթի :

— Աշկդ էլլայ, մարդ, պումպարը առեր կայներ է . պահա պադ, պէ օյիւն բարտ վեր-մէյէծէիմ սահա :

— Մոռէ օլմաղ . պու կիւն պու կիւն իստէ-ռիմ . ահա պուռատա օթուռառում :

— Քա մարիկ, կիրակի օրով ամօթ է ա-սիկայ, տեսնողը է՞նչ չըսեր . ճարելու տալու է :

— Վո՞ւրիէց ճարենմ քա' .

— Տօլապիդ առջին մէճիւլիյէ մը կայ, իշ-թէ մէջէն կուտանիք .

— Հապա՞ , անհման , ես ան բարան հիշ կը խոռե՞մ . շէմշիյէ պտոր տռնեմ :

— Մարիկ թող գալ շաբթու ըլլայ ադ շէմ-շիյէն :

— Երա՞ւ կըսես կոր . զէհէր աս շաբթու ալ տռներ պիտի նստիմ :

— Դուն տուր սա մարդուն բարտն՝ ես ի-րիկուան հօրմէս կառնեմ .

— Եյ հիշ կուտա՞յ , իրեք հեղ է քի սոխի բարա ըսելով կառնեմ կը խարճեմ կոր :

— Եյ ինչո՞ւ կը խարճես կոր մարիկ :

— Ի՞նչընեմ, սէյիրի սէրեանի չի տռի եա' , առած եաբմա մաղերուս համար տռի :

— Մոռէ տռառո՞ւ բառալառի' .

— Տեսա՞ր մարիկ , նա՞ողը կը պոռայ կոր .

— Ա. մոռէ եաբըն պէն սիլաեա կիտէծէիմ :

— Վա՞յ կլիսունսւդ, ամմենտ ալ սիլա պիտի երթանք կըսէք՝ երկու շաբաթ խայիպ կըլլաք կէնէ մէյտան կելլաք .

— Հատէ մօռէ բառա՛ .

— Պաղըրմա հէյ արտւն պիջան մարդ .

— Նա՞որդ պաղըրմայը, վէր պէնիմ օն պէշ կոօշ, եօգսա պիր եէրէ կիթմէմ:

— Աշկդ խորովի մարդ, ծօ բարամ եօդ տուր աման խտէրսէն սանս պիր հէլվահանէ թէնճիրէսի վէրէյիմ տէ՝ իշինէ կիթ:

— Մօռէ վէ՛ր, վէ՛ր, քէփչէ տէ վէր, մասսաթա վէր, պըչագ տա վէր:

— Մարիկ, ի՞նչ կընես, թէնճիրէն մեզը է.

— Եյ ի՞նչ բնեմ, իզմէ աղէկ չէ եա՛, ներսի բարան աշխարհք մէկդի կալու ըլլայ՝ չեմ խոռներ. թօհափճին վաղը չէմշյէս պիտի բերէ. ես ան բարան չեմկընար մէյ մնալ աեզզ գնել ամա թէնճիրէյով հօտէշմիշ ըլլանց նէ՝ զարար չունի. հարըդ վո՞րկէ պիտի իմանայ թէնճիրէն ծախելնիս, չարն ալ կը խափանի :

Զայս ըսելէ եաքը Զապէլ տուտուն 25 զրուշի թէնճիրէն 13 զրուշի պարարին վոխարէն մարդուն ձեռքը յանճնելով կը ճամրէ:

Տանտելնութիւնն ալ ասանկ ըլլալու է:

ԿԱՅՆԱԿ (*)

(*) Հնչակի խմբագրին առկէ առաջ ԿԱՅՆԱԿ, ԵԶՈՎԲԱՍ և այլ սուտ անուններով հրատարակած յօդուածներն որք թռչուն թղթերու վրայ երևացած լինելով սպառած են այժմ, հաւաքածոյիս մէջ պիտի հրատարակուին մաս տու մաս:

ԺՈՐՃ ՕՆԷ

ԿԵՆԱՑ ՊԱՅՔԱՐՆԵՐԸ

ԴԱՐԲՆԱՑԱՊԵՏ

Թարգմանիչ
Բ. Պօջաձեսւ.

Տէր եւ Հրատարակիչ
Յ. Գրիգորյան

Մեծ. Բիւղանդ էֆէնտի Պօղաճեանի գրին
ծանօթ է ամենուս. Բիւղանդ էֆէնտի գրա-
կան ասպարէզի մէջ մատուցած ծառայու-
թեամբը մանաւանդ իւր օդտաշատ թարդմա-
նութիւններովը ընտիր ճաշտիկի տէր մէկն ըլ-
լալը հաստատած է . ահա ոյս անդամ ալ
վերոյիշեալ հետաքրքրական և բարոյալից վէ-
պը ի Հայ թարդմանելով՝ (որոյ ընազիրն վեց
տարուան մէջ 220 անդամներ տուադրուած և
սպառած է,) տէր և հրատարակիչ Յ. Գրիգորյա-
փորեան էֆէնտիի միջոցաւ մաքուր տպագրու-
թեամբ հրատարակուած է : Ամեն կարգի աղ-
դայնոց ընթերցմանն արժանի ոսյն բարոյալից
վէպը կը վաճառի ամեն հայ գրականառաց
քով. Գինն է 20 զրշ:

ԽՆԴԻՐ Ե.

Այս անդամ երկու ընկերք դէմ առ դէմ
նստած՝ պիտի կարենանք դոց Տօֆիա խաղալ,
այսինքն Տօմինայի քարերուն վրայ երկցած
նշանները երեսի վրայ դնելով, ի զարմացումն
հանդիսականաց:

ԳՈՐԾՈՂՈՅ ԽԻՒՆ

Բուենք թէ Ա. խաղացողը ես եմ, և գնելիք
առաջին քարու ալ օրինակի համար 5 և 1 (բնա
ու եկ) ըլլայ, այս քարին վրայ իմ աջ կողմն
գալիք թիւերը ինչ որ են՝ նոյնչափ մատով կը
բռնեմ քարը, այսինքն 5 մատով. ընկերս ան-
տարբերութեամբ աչքին ծայրովը մատուցնե-
րուս կը նայի և միտքը կը պահէ. իսկ քարին
միւս կողմի այն է ձախ կողմն ինկած 1 նշանը
ցուցնելու համար քարը իր տեղը դնելէս ետքը
ցուցամատս մէկ անդամ սեղանին կը զարնեմ
« 0՞ն, շատ մի՛ մտածեր, խաղա՛, » ըսելով. և
ընկերս հասկնալով որ գրած քարիս աջ կողմը
5 ու ձախը 1 է, ուստի 5ով կամ 1ով քար մը
կը դնէ, չմոռնալով սակայն անոր ծայրը գա-
լիք թիւերուն չափ մատներով բռնել որ ես ալ
հասկնամ և այսպէս շարունակենք: Քարին
ծայրը եկող 6 (չէն) թիւը սա ձեւով կիմացը-
նենք, քարը 5 մատով բռնած տեղը կը դնենք

և ձեւքերնիս թեթև մը սեղանին կը զարնենք «շուտ ըրէք» ըսելով, որպէս զի ականատեսք չի կռահեն։ Մայրը սպիտակ եղող քարը տակաւին տեղը չի դրած՝ խաղացողը թեթև մը կը հազայ։ Խաղին մէջ տեղերը ծայրը եկող և նշանը սա կերպով կիմացնենք, քարը սեղանին վրայ գնելէ ետքը մէկ մատով կը քշենք կը տանինք կարգին կը գնենք։ Եթէ երկու ծայրերուն յարմար քար չունենանք՝ «չունինք» ըսելով ուրիշ քարեր կը քաշեմք։ Պէտք չէ մտքէ՝ հանել թէ Ա. անդամ մէջ տեղը դրուելիք քարին ձախ կողմի թիւը քանի է նէ՝ այնչափ մատով սեղանին պիտի զարնեմք։ Չոյթ թիւերավ քարերը այսինքն տիւ չէշ տիւ պէշ և այլք ըստ ոսվորութեան երկայնքին կը դրուի (թէպէտ և դոց ըլլալու պայմանաւ։) Շատ ուշադրութիւն պէտք է ընել որ երկու ծայրից թիւերը մտքէ չի հանենք։ Հետաքրքիր հանգիստականք տեսնելով որ մենք ոչիրարու երես կը նայինք ոչ ալ ոտքով ձեռքով կամ շարժմամբ նշաններ կուտաննք, ի զուր պիտի որոնեն այս խաղին գաղտնիքը, և աւելի պիտի զարմանան եթէ լսեն մեղմէ թէ՝ « քարերը դուք խառնեցէք որ մենք քաշեմք, դուք ըսէք թէ մեր երկուքէն ո՞րը պարտի առաջին քարը գնել, և այն քարը դուք ցոյց տուէք մեղի անձայն, որպէս զի իրարու հետ կանխաւ համաձայնած էք, չըսէք։ »

Արդ, երկու խաղացողքո կանխաւ փորձեք
ընելու ենք զատ տեղ մը , պայմանները լաւ
սերտելու, ուշադրութեամբ և ծանր ծանր
խաղալու ենք որ յաջողինք դարձեալ կըսենք .
պայմաններէն մէկը մոռնալու չենք , ապա
թէ ոչ

Բաժոժիկ — Ապա թէ ոչ . խաղին հետ խաղք
կըլլանք :

Թիւ 23 Նկարհանուկը կարդալ այսպէս .
«Ծեր ի տանէ քումմէ մի՛ պակասեսցի «
զոր անսխալ կարդաց միայն Տիար Միհրան
Ամպարճեան :


ՀԵ Ռ. Դ. ՐԱԿԱՆ

(Վեջբն լւր)

[Աժանս Բոժոժիկ եւ Ընկ:]

Վայեաժէ նոր վերադարձած սուտ կարճա-
տես ովինոցաւոր միւսիւ ֆիւ+ֆնւ մը տօնավա-
ճառի մը մէջ տափուլ զուռնաեաղադ վրանի
մը տակ օգիէն չափաղանց խմուելով , և կար-
ծելով որ վրան եկած նեղութէնը հագած
բարդակէն ծանրութենէն կը յառաջանայ՝ զայն
գինեպանաց և նուտգածուաց քով պահ կը
թողու , անշուշտ հովահրելու . համար :

Մանրամասնութեանց ՊիլԱՆԶՕՆ յաջորդ
տեարով :



ԳԱԻԱՌԱԿԱՆ

ԱՆՏԵՐ ՆԱՄԱԿՆԵՐ

(Եպք. աբ' երես 100)

« Ի Աստուծոյ ծառայ քեօ խայր Մնացակեանից և ծնող մայրից եղբայր կազարից, Աբրախամից, Ամիչա կօսոյից, քեավօր Մանուկից ամիջա Մէլքեռնից խասցէ սիրով պարէվ. իմսիրելի որդի Մուրատից և մեղի հարցողաց պարէվ։ Իմ սիրելի որդի Մուրատից իմանաս որ՝ շատ որխընթի մնացանք, Սէվանցու Պաղտօն վէ կօսօն՝ Էլան քեափիլ թէրլամաղեան հաճի Մըկեըրտիչ աղայէն էրկու խարիւր քեառսուն կուռուշ վարա առեցինք որ գիւռ կիւր քեայ տեղըդ։ Աստուծոյ սիրուն ըլնի որդի, որ չըլնի նեղանաս, միեր նեղութին միեր ցաւ տիւ գիտես, վարցանք չիկայ որ ցանկ անի խաց վասարկիլի. Էս Էլ պանի կօրծի չիմ, ինկեր էմ մէջ տան՝ տարին խարիւր վատծուն կուռուշ խարճ խարաճ կառնին. ողջուրը կամ չուրը թանզիմաթ տավար չիկայ։

Տիւ էտա տեղ քեանի որ կացիր իս, քեօ Մուտօ աղբօր մէկ լաճ ծնաւ անունը արինք նիւշան. մէկ լաճ ծնաւ անուն որինք Հառօ, մէկ լաճ ծնաւ անուն արինք վանէս։ Տիւ Էլ

Էտա տեղէն չարէ մի անեռ էսա պարտք տաս
թողնես կաս՝ քեզ էլ կարգինք միեր սրտէ
պալւաքն առնինք :

Դարձեալ Աբրախամից, քետվօր Մանու-
կեց ամիչա Կոսոյից սիրով պարեէւ:

Ծառայ Աստուծոյ քեօ խայր
Մնացական

* *

« Իքի կողիւմ օղլում հաժ Ղարապիտ .

« Սանդա չօխ չօխ սէլամ էտէլիմ վէ խա-
թիրինի սօրարըմ, կէյինտիղին նալիլէրի, բու-
տալարը կօրտիւղիւմտէ՝ ախլըմա տիւշիւն :

Էմէէն օղլու հաճ օղօբու (Յակոր) շալըթ-
տըմ. օղլում հաժ Ղարապիտէ պիր մէխմուալ
եազ, տէտիմ. պէք էյի տէտի . Ըստահպըլա
նէ՞ զօնտէրէնէն, աաճըխ եարմաճա, ը-
ճըխտա ճամըզ զայմաը դուռտւսու, ըըճըխտա
պաստրմա. ըղըճըխտա իզտէ իլէն իրիշկիկ զօն-
տէրսէն օլուը ամա՝ պիղիմ իրիշկիղիմիղի մախ-
պուլ տուտմաե ոլլար տէտի, իշթէ պունկարը
պիր չըխը եարտըի՞ չէրչի Պօտոս օղլունուն
տէնկինէ զօյտուրտութ . վարարդնատա, ալա,

անսամ զօնտէրմիշ տէյլի պէնի անդա անդա ա-
ֆլյէթ էտէսին:

Օղլում, պէնիմտէ սանդա պիր ոըխնթըմ
վար . պանդա պիր պաշ շալը, չէշիտի դառա
օլսուն, պիր քուրք եիւզիւլիւք, պիր պաշ շա-
տըրը, պիր տէ ժամբաղը զօնտէր տէ՝ ժա-
մա զիտէյիմ սէնին իշն ազլաեարախ տօվլա է-
տիյիմ, աննը՞եօրմըսըն , պունլարը դուլախ
արխասունա պրախմաեարախ կօնտէրմէյէզիւն
էթմէյէսին :

Պէնիմ օղլում, ըստանալըլտան զէլէնլէր
տէեօրլար քի՝ «օղլուն չէօրտէն չէլէպի օլմուշ»
ամա՞ն տէյիմ օղուլ, սէն քիմի՞ն տէօլիւսին,
սախըն զէլտիզինտէ էօյլէ զէլմէյէսին . կուլ-
մէղ զափտանընը , բօստալլարընը զէյին տէ՝
էօյլէ զէլ . հէմ սէնի պաշ կօղ էտէճէմ, օնա
զօրէտէ պիր չէյ զէթիր նիշտնւըւգըա:

Սազըր Մաննիյին օղլու Պազտասարըն,
պիլիյի չուլլունուն օղլու Ավանէսին, աթմաճա-
նըն օղլու Քիրօբէնին, տամտա օյնատըզըն մէթ
արխատաշըն պիլի՞ն ա՛ , զալրախնընըն կու-
տիւք կօօդուն (զօրութեամք Գէօրգ հասկցէք)
էթ տապանըն թօրնու Սահակըն , եամըզըն
Հաշատուրըն , իշմէ տահա պաշլարընըննէ՝
պիլիյիմ պէն , ալաեընըն տա սէլամը վար ,

Պութարափտա պիլլէրիտէ սօրարսան՝
էյի ըրահամըլխ , սաղլըղնա տօվաճընըլխ ,
հասրէթլիյինէ տէ տաեանամաեօխ :

Օղում , սէնինկ իշին քէլէկ թուրշու-
սու , կըլապըլու , իլահանտ թուրշուսու , բիւր-
չիւրիւ հազըլայաճարմ , դըշտ տօղըու դէլ քի
իսկէմըլինին պաշնտա օթուրախ՝ մաժալ (մա-
սալ) սօյլէյէրէք կօզէլ կօզէլ եէյէլխ :

Հաժ թօրոս զըզը
անան
Աննա

(Մհացեալին յաջորդ բերբար)



ՔԸԱՎԻԷ ՏԸ ՄՈՒԹԷԲԻՆ

ԷԹՄԵՔՃԻ ԽՍԹՈՒՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՏԱԿԵԶ

ԿԱԱՊԵՏ ՊԻՊԵՌԵԱՆ

Վեց հատորին դինն է 60 դահեկան :
Կը ծախուի Պահչէ գաբու ջրալաճառ Պօ-
զոս և Յակոր աղաներու խանութները :

գԵԿՈՅՑ

Կը հարցնեն մեզի թէ՝ «ՀԵԶԱԿԻ մէջ երբեմն հրատարակեալ կեղծ անուամբ ծաղրաբանութիւնք որո՞նց համար են» կը պատասխանեմք. — Որոնք որ այն կեդն ԱՆՈՒՆՆԵՐԸ անմտութեամբ իրենց վերադրելով կը զայրանան և վրանին կ'առնուն՝ անոնց համար են:

A decorative horizontal border element featuring stylized floral or geometric motifs.

Այն որ իր որդւոյն արհեստ մը չի սոր-
վեցնել՝ զանի գողութեան կը պատրաստէ :

Թալմուտ

Կուզէ՞ք հարստաց ըլլալ, չափաւորեցէք
ձեր փափաքներն, փոխանակ ձեր հարստու-
թիւնն աւելցնելու: Սկնեկա

* * *

Մարդկային կեանքը երջանկացնող իրեւ-
լու քանակութիւնը սահմանափակ է :

U. P. J. I. U. M. A. K.

Սէլն ալ ծիշդ գինիի պէս է , եփածն ալ
կայ չեփածն ալ . անուշէն ալ կը զանուի կը-
ծուէն ալ . է որ հիննալով աւելի պատուա-
կան կըլլայ և է որ երթալով քացախ կը-
դառնայ : * *

卷六

ՆԻՇԱԿ

իդական ոեռն տկար էակ մ'է որպէս մեղու, բայց երկուքին ալխայթուածքը կծու է:

Ապուշի մը գեղեցիկ աղջիկ տալն գդմենիի
մը վրայ վարդ պատուասելուն կը նմանի,
չի բռներ :

Շատախօս կին մը անբերելի տուրք մ'է
գըուած ամսւմնոյն վրայ :

Ծեր կիները սիրոյ քաղաքականութեան մէջ
պաշտօնազուրկ նախարարներ են :

Սէրը անանկ մանուկ մ'է որ խենդ է, կոյժ
է, փոփոխամիտ է, հաստատամիտ է, գըթա-
սիրտ է, բարբարսոս է, շողոքորթ է, անաչառ
է. հրամանեցէք պարսն մանկավորժներ, դաս-
տիտրակեցէք տեսնեմ այս տղան :

Ծերերու սէրն ձմեռ տուն չերմայներու
մէջ բացուած ծաղիկներու կը նմանի, ամսու-
ուանին ոչ հոտն ունի և ոչ կեանքը :

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ

[Աժանս Բոժոժիկ եւ Ծնկ:]

Պիթ-բաղար

Ութը հաղար հէնդ հարիւր դահեկանով
լեցուած օժտի սնուռկ մը այսօր Յ ժամ երեք
սարսափածոյն մունետիկներու միջոյաւ հաշճի
գրուելով՝ իւր ամբողջութեամբը 635 դահե-
կանէն աւելի տուռզ մը չեղաւ :

(Մանրամասնութիւնք յառաջիկային :)

Եկմիշ իսկէլէսի


Լազ նաւափարաց տէյնէկճին հարցման
մը պատասխանելով ըստու թէ՝ մինչեւ որ նա-
ւափար մը ձեռքի թիերը թիւվարած ատեն
չի կոտրէ՝ անոր վարպետ նաւափար չըսուիր :

(Վերջն ը-ը)

Տանց առաստավներէն

Թահտապիթիք, ոիվրիսինէքք և բիրէք
դահնակցութիւն կաղմելով՝ քիչ օրէն ահագին
բանակաւ պատերազմ պիտի հրատարակեն
ընդդէմ մարդկային ողորմելի աղղին :

Բաժսժիկ — Բարի եկան հազար բարով .
մեր ալ զէնքերը պատրաստ է իրենց դէմ:



ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ

Վաճառականի դրագիր մը գողութիւն
ընելով ախրոջը քովէն կը վոնտուի, և ուզգա-
կի քահանային դիմելով յանցանքը խոստո-
վանելէն ետքը տրուած ապաշխարանքը կը
քաշէ և ներումն կ'ստանայ . քանի մը օրէն իր
տիրոջը կը դիմէ խնդրելով որ նորէն զինքն իր
քովին առնու .

— Զեմ կրնար առնուլ, կը պատասխանէ
վաճառականը :

— Իրաւունք ոնիք տէրիմ, յանցաւոր էի,
բայց Աստուած ներեց ինձի, ուրեմն գուք
ինչո՞ւ չէք ներեր, ես անոր ապաշխարանքը
քաշեցի:

— Սնանկ բաներ կան որ Աստուած կը նե-
րէ բայց ոչ մարդո, գուն քու գողութեանդ-
համար թողութիւն առեր ես, լսու , բայց ես
դիմութեամբ դող մը կրկին անդամ քովս առ-
նելով մեծ մեղք մը դործել չեմ ուզեր, որուն
ապաշխարանքը ետքէն ինձի շատ սուզի պի-
տի նստի :



Ամեն արտասուքէ խաբուելու չէ, զի կան
արտասուք որոց ետևը շատ անդամ շահ
պահուած է :

Անհաւատարիմ տմումնութիւններու մէջ
էրիկն անռն է իսկ սիրահարը գերանուն :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Ինչ եմ ինչ չեմ,
Ես ալ չգիտեմ թէ ի՞նչ եմ.
Կամ ու չկամ, վայ իմ մեղքին
Չգիտեմ ալ թէ կամ ու չկամ.
Ոտք ունիմ չունիմ,
Թէև քայլ ունիմ.

Լեզու բերան ունիմ
Վայ քու մեղքիդ, թէպէտե
Աչք ու քիթ ականջ ունիմ,
Բայց չի տեսնեմ, չի հոտոտեմ չի լսեմ
Ու չխօսիմ. Բայ տեսնեմ, ի՞նչ կըսուիմ:

(Առաջին լուծովն պիտի ստանայ Մոլի-
էուի «Աղահն» անուամբ Յ արտօւած կատա-
կերգութիւն մը :)

ԶՈՒՄԱԳԵՍՏԱՆԻ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԽԱԲԵԲԱՅ ՄԸ

Քա ճանըմ Հոռովի խաթուն, օտկդ պագ-
նեմ, թոռո օր օրի հալէ կիյնայ կոր, ինչ ը-
րինք նէ փայտա մը չըբաւ, հեքիմ ու խտատե-
ղի չմնաց քի չպատցունենք. խաթըրա միւրվէթ
աստար տարվան խաթուն մնես, սա մէկ հա-
տիկ թոռամնդ արեուն իլտճ մը կիտես նէ՝ ը-
սէլք, չւնեքի տռջի պատկին ալ հարսնիքը պի-
տի ընենք:

— Ո՞ւյ աշկս էլլայ, քեօռնայ մարդդ օ'րդ-
տի, ի՞նչ եղաւ ճահիլին. ամա քեզի պան մը
ըսե՞մ բրաբ տուտու, աստար վախիթ է գը-
րացի ենք, քրոջ պէս կելլանք կիյնանք կոր
տէ տհաշէն կիյիկ, ինչո՞ւ համար ատանկ բան
մը ունենալդ ինծի չես պանար, վայ պանա,
աստար տարուսն պէօս պէօյիւք կիյիկ եմ,
հելովէթտէ պան մն ալ ես կը զուրցէի:

— Օզլըլաս քա ըուկ, կիտեմ անանկ ըլլա-
լը ամա՝ եէրին գուլալ վար կըսեն, վախեր-
նուս ծան չի հանեցինք քի՝ թէվախուս չըլլայ
տէ նշանածին թարափը չերթան խօսք խառ-
նեն «աղջիկը հիւանդ է» ըսելով, զէրէ կի-

տե՞ս եա, հիմակունշանածները խըլի վրայ են
տէ՝ պղտիկ մահանայով մը եա ետ կընեն՝ եա
փարայի կը խղդեն կոր :

— Եյ նշանուեցաւ տէյի մարդ չէ՝ ատիկայ,
թութխալ պիտի չկլեցնէիր եա՛, մեղայ, մարդ
ենք կը հիւնգնանք ալ, ատանկ պօշ պաները
սէպէտ բռնելով նշանը ետ կըլլուի՞ . ամա
քեզի բան մը ըսե՞մ, խոստովանանք մնայ,
հիմակութախըմ մը մանչերուն թապիսէթն
ալ մարտ հավասի կըլմանին, նէ իոէ , հիմա
մենք մեր տէրտին նայինք. ոս նոր էկած չան-
թալը հէքիմը մէյ մը պերի՞ք. վույ քուրուկ,
ասանկ հրաշակործ մարդուն տահա էշը մէ-
նէնտը չէ կտնուած . հէմ հէքիմ է հէմ աղօ-
թող է, աշկի ցաւի , ոլթմայի, տըրոէվէյի ,
ներսէվէյի, մեռելկոսի, ելանճըխի, խուլուն-
ճի, իլլէ թէմրէյիի համար բէք ոէպէպլի բե-
րան մը ունի եղեր : Անցած օր քիրաճիիս կըն-
կանը համար ներս առինք , մէյ մը աղօթեց
մէռաքը տէֆըրաւ :

— Անապա մենք ալ խապար մը ընենք բե-
րել տա՞նք մէյ մը :

— Ո՞ւր պիտի գանանք քի խապար ընենք,
ամեն օր մահալըները կը պաըտի, «սանճըեա,
ըսըթմայա, խուլունճա իլաճ , ևայլս ևայլս»

պոռալով, հէմ ասօր իրեքշարթի չէ՞ մի, մութ-
լախա աս թարաֆները կուգայ բեթտած մար-
եամին խուլունճը ազօթելու : կայնէ ես եր-
թամ ապսպրեմ անոնց քի դայ նէ հոս ղրկեն,
եահօտ ես կառնեմ հետո կը բերեմ:

— Ույ հէմէն օղջ ըլլաս, Աստուած մէկ
հատիկ թոռնիկդ պահէ :

— Իշողաց ալ .

Այս խօսակցութեան վրայ երկու ժամանց-
նելէ ետքը հոռովի խաթունին առաջնորդու-
թեամբը երկայնահասակ և նիհար թափառա-
կան մարդ մը ձեռքքը չանթա մը բռնած՝ բրաբ
խաթունին առւնը կը մանէ :

— Նէ՞ տիր օ պագըյըմ, տէրտինիդ նէ՞ տիր.

— Գուզում ազա, պիզիմ Բրաբ խաթունըն
պիր էօքսիւզ թորուու վար, պիր ազ քէֆոսիզ
տիր, հէմ նշանած ալը, պիր բարչա պագա-
սըն . Եկու տղջիկս, սանի մօտեցիր:

— Կէլ դըղըմ, կէլ, վագաա, հագիզաթէն
հաստա իմիշ պու:

— Հէ եա՛ . տեսա՞ր բրաբ տու, ինտո՞ր
կիացաւ .

— Աշվերուն անանկ խոշոր խոշոր բանալ-
ներուն չեմ հաւնիր կոր ամա՞ կայնէ նայինք.

— Վույ չէ՞ հոգի, անանկ մարդ չէ . մեղքը
մ'առներ մարդուն :

- Գա՞չ եաշնտա վար պու գըղճըալ.
- Եյ իշթէ , բէք բէք սանկ եիրմի իքի
եաշնտա օլմալը . անանկ չէ քա բրաբ տո՛ւ .
- Ալլահալէմ քի առջևնուս Խորելէզին
21ը պիտի թամացունէ , ամա կայնէ , տահա
խօլայ հիսապը կայ , օղորմած հոգի հաճի
մամիկս մօրմովս սէպէպլի է եղերնէ՝ մէյտան
ալային կանցնի կոր եղեր , իքինծի տարին եէ-
նիչէրի օճախին վերցեր է թէլլալ կանչած օրը
մարըս նշաներ են . էրկու տարիէն ալ հարս
ըրեր են . օղորմած հոգի տէտէս ալ հաճի
Պաղտառարին կախուելը տեսեր՝ լեղին ըրդեր
իրեք տարի եաթախ ինկեր մեռեր է . եքկէն
ինծի նշաներ են . Տիտոններուն հոս էկած
տարին հարսնիքս ըրեր են . ետքը աղջիկս ալ
քեօրնամ պիլէքիմ աշխարհնք եկաւ . հատտա
ասորվան պէս հիչ միտքէս չելլար՝ տիմացի
տունին քօքօնա էլէնքոյին մարը ան տարին
էրիկը ձգեց . տահան կայ , իքի չիֆթէ պիր
բիեատէ պինտիմ գըշընային շարդին ան տա-
րին էլաւ . իշթէ աս հիսապէն աղջիկանս ալ
թամ տարիքը կը գանուի , թոռանս ալ :
- Ճա՞նըմ քուըուկ ափ կընես ամա՞ առ
խայէթ տէօնիւք հիսապը պախալը պիլէ չի
կրնար պէճերել ուր մնաց մենք : իմ կիտնա-
լըս «Տիտոնուն էլինաէ պուղրու » ին շարդին

նոր էլած էր դուք մեր մահալէն կըուեցաք,
Հօճա բաշային կըակէն եքկը . հէմ աս հի-
սապները չընենք ալնէ կըլլայ, իրեք լախուաը
պակաս ըլլայ, քաանվերկու տարու է կըսենք .
աղա, իշթէ եիրմի իքի եաշնտա տըր .

— Տօղրուսու պո՞ւ մու .

— ՀՇ, էլլիթ :

— Քա աղջիկ, չելլայ նշանածին թարափը
երթայ տէ շիտակ տարիքը ըսէ, դէրէ բէք ու-
խը սըխը իմթիտակ կընէ կոր :

— Աս թարափէն հիչ հոգդ մներ, վո՞ւրկէ
պիտի ճանշնայ անսնք .

— Ե՛յ դատընլար, հէքիմլէրին հիչ պիրիսի
պիր շէյ պիլմէզ, պու կիպի հաստալըդլաշըն
իւանլարը պիզտէ պուլունուր . պէն իքի այ
զարֆնտա թէքմիլ էվրօբա, Ասիա, Ափրիկէ,
վէ Ամէրիկայը տօլաշըպ՝ 4200 հաստա էյի
էթտիմ, տէֆթէրմտէ աէ իսիմլէրինի եաղ-
մըշըմ. պիր աղ վագըթտան սօնրա Հինտիս-
տանա կիտէճէիմ . իմտի, էկէր հաստանըզըն
պիր հաֆլա զարֆնտա էյի օլմասընը իստէր
իսէնիլ՝ վագըթ զայս իթմէէրէք պէր վէճիի
բէշին եիւզ զրուշ վէրէճէքսինիզ, իւչ կիւն
կէճէ կիւնտիւզ օգուեաճաըմ, տէօրաիւնճի
կէլակղիմտէ՝ էլլի դրուշ տահա վէրէճէքսինիլ.

— Սահմանի ըստել կուղէ քի՝ 150 դրուշալ թերերաք պիտի ընէ . ի՞նչ կըսես Բրաբ տուտու:

— Քուրուկ ի՞շ կիտնամ, աղօթելու մը համար առ խտաբ բարա կը տրվի՞ մի եա'.

— Անանկ է ամա՝ մէկալ հէքիմներուն պօչ պօշընա տուած բարաներնիս հիսապ ընկենք նէ՝ առ անսոնց քովլը խատէխ մը ճուրի պէս է: Ճէմ կէնէ ես սէպէտ չեմ ըլլար, դուն կիտես ամա՝ աղէկցուցած հիւանդները առ մարդը կովելէն բերանին վրայ չիզար կոր . կէնէ դուն կիտես:

— Աճապա հարութի կընա՞նք մի կապել .

— Հիշ ումմիշ չեմ ըներ ամա՝ կայնէնայիմ. ճանըմ աղա, պաւ պիր էօքսիւղ զըզ տըզ, բարայըտա տիրիշ տիքմէ իլէն վէրէճէք տիր . եաղըդ տըզ. կէլ եիւղ զրուշտ եափ:

— Հէքիմէքին պին պէշ եիւղ զըուշ ըլա եարամաեաճագ իլաճընը եիւղ էլլիտէն աէ աշաղա՞ մը եաբմալը .

— Հէ՛ հէ՛, գուղում աղա, եօդ աէմէյէճէք սին. շու պէնևմ խաթըըմ իչին օլտուն:

— Մատէմ էօյլէ տիր՝ եիւղ եիրմի վէրին:

— Եօդ, եօդ, եիւղ գուռուշ: Հիմա բէշին քանի՞ մէճիտիյէ կրնաս տալ բրաբ տու .

— Էրկու մէճիտիյէի խտաբ կելլայ:

— Հատէ բե՛ր: Շիմափ աղա սանա իքի մէճիտիյէ վէրէճէիզ, գալանը տա սօնրա:

— Հաթըընըզ իշխն տիր տէյի դապուլ իտիեօըըմ, պիլիբսինիզ ա' .

— Ռ'յ սաղ օլասըն. պիլիբիք:

Երբ Բըար խաթունը իրեն նման խելակորսյո Հոռորդ խաթունին խրատուցը հետեւելով մէծիտիեները բերել կերթար՝ բարեբաղդաբար տաներէց Քահանայն գոռուը զարնելով վրայ կը հասնի, գործը կը հասկնայ, և երկու կողմին պէտք եղած յանդիմանութիւնները տալէ ետքը թափառական խարեբայն կը փռնաէ, ի մեծ ուրախութիւն խոհականաց և ի մեծ ցաւ նախապաշարելոց:

ՆԿԱՀԱՆՈՒԿ

ԹԻՒ 24

(ՊԱՐԳԵՒԱԼԱՐ)

Յ

Յ



Ը



Ի



Ը

Ի



Մ

Յ

Զ

Ա

Բ

Բ

ԳԱԻԱՌԱԿԱՆ

ԱՆՏԵՐ ՆԱՄԱԿՆԵՐ

(Եպ. աբ' և երես 446)

«Առ սիրելի որդեակ իմ Օհաննես Վուհաննեան պարտիզակցի . որ բնակի ի *** քաղաքն սէրէթճիներու կռնակը .

Սիրելի որդեակ իմ .

Սիրով կարոտով բարեւ կընենք և խաթրըգ կը հարցնինք . թէ որ մեզ հարցնես շատ աղիկ ենք : Զօրուկ Մկրին հետիաւրած չորս մէջիտիեան էկաւ մեզ հասաւ , ալուրի պիեէ չօգտեց : Քէօմիւր չունինք , փառ չունինք , պանիլ չունինք , հալվա ուտելով բերաննիս վառեցաւ . իրիկվան լոյս չի վառած կը պառկինք ինչու որ կազճին կազ չիտար . Խաչիկը օտկի տման չունի դպրատուն չերթար , Պայծառը շալվար չունի վարպետ չերթար , տուներնուս չորս քէօշէն ալ չորսաւ . էս ալ ձեռքըս ծոցս դրած նստեր կը մտմտամ , ակնկայինց տղոցը վրայ կը նայիմ թքերս կը կըզեմ , մտը տղոցը վրայ կը նայիմ կը խնչեմ : Ասնամակս առնելուդ պէս շուտով մեղի փարահացնես . իրկունը ձեռքդ համնի իրկունը

խաւրես, առատուն ձեռքդ հասնի՝ առառւն
խաւրես :

Մեծ պապաէն, պղտիկ պապաէն, մօլքու-
րէն, եէնկէ խաթունէն, չօրուկ մըկըրէն, ճը-
ռըլս Յակոբէն էրկան սէրէթ Կէորդէն շատ
շատ բարե :

Մենք քեղի պանիր զրկեցինք, դուն ալ
մեղի Պալչըխի խուռամա զրկէ . աս նամակը
օշոտ նիկողոսին հեա քեղի կը զրկեմ, սիրով
ընդունէ :

Հայրդ

Տիգրան

* *

Հետեւեալն ալ որ սիրահարական նամա-
կի մը ֆանտասն է, բոժոժիկ Զմիւռնիոյ քար-
ափին վրայէն դտեր է . այս նամակին ճմւթ-
կած և հինցած վիճակէն կը հաստատուի որ
թղթատար շողենաւէն ելնել աճապարող սիրա
հար ճամբորդի մը դրապանէն ինկած է :

«Փետրոիար 22 188* Խմ սիրելի է զէնտիս

քեղմէ բաժնեվելէս իւլեր խելքըս միաքըս
հետըտէ շողենաւին մէջը ինչպէս անցուցիք
ինչուոր օդ շատ քէշէր. սիրելիս միշտ միաքըս
հաքտ է, դիտէք որ ինչպէս կը սիրիմ ձեղի

բայց ձեր բաժնը վելնիդ ցաւ էղաւ ինծի այս
 տասնըյինք օրը ինծի տասնըյինք տարի չափ
 տեվէլու է կաղաշեմ հոգիս օր մը առաջ կաս
 ինծի ալ ուրախացնես որչափ քէշ բան էղեր
 սիրաց էֆէնտըլըդ հերու մընալ միշտ աղօթօղ
 եմ գործիդ համար ուրախ սիրտով կաս իշալայ
 ամեն բարտքներըդ կատարես ինծի միսկէ եր-
 բեմըն քըշէրները չէյիր ուրկար ինչպէս կանցու-
 նէյի ան իրիկունը միյոս օրըս տեսնըվելու
 յուսունէյի (այս բառը կարդալու համար չորս
 գրաշարք բնադրին վրայ 2 ժամ 7:20:50 ըրին,)
 տեսաք տեսաք ձեւեր կը ձեւացնից ներէ
 սիրելիս սիրտըդ կը վիրաւրիյ բայց գիտէք
 որչափ կը սիրեմ ձեզի բայց յիմայ ինչպէս
 միսիթարվիմ ըսէ ինծի առտու և իրիկուն ուր
 պիտի տեսնամ ցուց տուր ինծի քօնէքու շուր-
 դունքը ըլլայ իմ քօվըս որ սիրտիս մէշը պա-
 հեմ և գոնէ անով միսիդարվիմ իմ էֆէնտիս
 պոլիսի բարեկամներըդ տեսնալով ինծի չմոր-
 նաս կաղաշեմ աղէք օրէր անցունես կամնէ ին-
 ծի պատմես, ինծի ալ կը հարցընէ ան իրիկու-
 նը ժամը 9 անկողին մտնալ կարծես թէ քը-
 նանալ ամենէվին ձեր խօսքերը միաքս բերե-
 լով քընանալ քեզի օլ պի ըսէ էլիր էլասնէ
 հատէ անչափ քուլուխցաւութիւն ըրի որ 15

ոռ հերացայր իղմէ բայց չէյի յուսար այսշափ
հերու մնալ իզմէ ուրիշ ադամ միտքէդ հանէ
մինակ էրդալ ամենվին էֆէնտինս աստօ՞ւած
կը դատէ ինչու որ շատ քէշ էղայ սիրելիս
աստուած շատ տարիներու հասցունէ միեայ-
տեղ .երկու ձերքըըդ և աչքերըդ կը համբու-
րէմ իմ աղոր սիրուն ձեւաւոր էֆէնտիս կը
խնդրեմ նամակիս պատասխանէս ժամը առաջ
նաև կը խնդրեմ որ երկարօրէն գրէք վասնզի
ցորեկըս գիշերըս չիմ կրնար կոր ընելու դոնէ
ձեր գաղցը դրութեամբ իմ ժամերըս ան-
ցունէ

մամա ալ աղէկ է ձաղի աղօթօղէ բարե՞ւ
մընաք սիրով հոգիս

Տառասխայաղարդ նամակիս շատ
մը բառերն ալ աճէլէյով կիսկատար ձդող ,
բութ , ստոր , միջակետ և վերջակետերը
կըլող օրիեօրդ * * * Մնաք սիր ովլ հոգիսեան :

(Մնացեալ լուս յաջուր ուղարկ





Յ Ա Ֆ Ա Ա

Կանայք մեծադոյն ուրախութիւններ ու
մեծադոյն վշտեր զգալ կուտան մարդկանց :
Պուասթ

* * *

Ծայրահեղ են կանայք, մարդոցմէ լաւա.
դոյն են . . . կամ յուռեգոյն : Լա Պըիւյէր

* * *

Եթէ մարդիկ առաւել խոհեմութիւն՝ կա-
նայք ալ նուազ եսութիւն ունին :

* * * աը Սէկիւր
կանանց համար՝ սիրտն յաւէտ միլիոնա-
տէր է :

* * *

Սըտասուք՝ կանանց զէնքելն են :
* * * Սէնթ-Էվրըմօնի
Մեծամտութիւնն աւելի պատճառ կըլլայ
կանանց կորստեան՝ քան Սէրն : Տիտըրո



ՀԱՐՑ—ՊԱՏԱՄԽԱՆԻ

Երջանկութեան ճշմարիտ աղբիւրը ո՞րն է .
— Խելացի աշխատութիւնն :
 Ի՞նչ է ջանքը .
— Գործոյն հոգին :
 Ո՞վ կը շահի միշտ .
— Իւր գործոցը ԱՆՁԱՄԲ հոգ տանողը :
 Քանի՞ տեսակ տգիտութիւն կայ .
— Երեք Ա . բան մը չգիտնալ , Բ . գիտ-
 յածն լաւ չդիտնալ , Գ . հաւատալ թէ բան մը
 գիտէ :
 Թշնամանք վանելու ամենէն ապահով և
 արագ միջոցը ո՞րն է .
— Մոռացումն :
 Ի՞նչ է ծախքն .
— Տեւական և ստոյգ :
— Իսկ շա՞հն .
— Անստոյգ և անցաւոր :

Բոժոժիկ — Ուրեմն սիրելի՝ ժողովուրդք,
 տամնոց դրամ մը իսկ ծախսելէ առաջ կրկին
 և կրկին զայն ձեր մատուցներուն մէջ դար-
 ձուցէք և դուք ձեզ հարցուցէք թէ՝ ո՞րչափ
 նեղութիւն քաշած էք զայն շահելու համար :





ԳԻՆԵՑԱՆ ՄԸ ՄԼԶ

Ոստիկան մը — Պագսանա՛ մէյհանէճի ,
սաաթ իքիյի կէչեօր , չու գանատլարը չէվիր :
Գինեպանը — Զէվիրիեօրըմ էֆէնտիմ .

Գինեմոլ մը — (ընկերոջը) Ա՛խպար , պուն-
լարտա մէյհանէճիլէրէ գօնթռա կիտէեօրլար,
հէրիֆլէրին պիր գաչ փարալըդ ախզուիթա
իտէճէքլէրի վագըթ՝ գաբայըն տէեօրլար .

Ընկերը — Գա՛րտաշըդ , թէշէքիւր իթ-
մէլիյիգ օ դաբաեցնըդ տէյի էմը իտէն տէօվ-
լէթլիլէրէ քի՝ պիզի աճըեօրլար .

— Նէ՞ կիպի .

— Զիրա պէօյլէ իթ մէսէլէր՝ քէօշէ պուճադ
նէ՝ մէյհանէճիլէրիմ վար քի միւշտէրինին ճէ-
պինտէ պիր օգկա էքմէք փարասը պրադմա-
մադ իշւն ուղուն ուղուն մարթավալլար
օգուեօրլար քի՝ կիւնլիւք մէսարիֆի վէ թի-
ճարէթի իքի սաաթըն իշնտէ դաբասընլար :



ԶԵԿՈՅՑ

Յայտնի է որ աշխարհիս վրայ հրատարակեալ ամեն տեսակ գիրք, հանդէսք և լրագիրք մէկ մէկ նպատակաց կամ իրաղութեանց վրայ հիմնեալ են, և զայնս յօրինողք ընթերցողաց հետաքրքրութիւնն շարժելու համար ազատ են այլ և այլ գարձուածքներ գործածել. ասի ընդհանուր օրէնք մ'է դարձած, և մեղադրելի չէ : Կան հեղինակներ որք գէպք մը ամենայն ճշդութեամբ կը նկարագրեն, այսինքն կատարուած տեղւոյն, ժամանակին, և դերակատարաց ճիշդ անունները կուտան որք ևս մեղադրելի չեն, ըստ որում ճշմարտութիւնն է որ կը խոստովանին : Կան հեղինակներ ալ որք անշուշտ դերակատարաց ըզգացումը չի վիրաւորելու քաղաքավարութեամբ՝ տեղւոյն, ժամանակին և անձանց բուն անուանքը ծածկելով կը հրատարակեն իրենց երկերը :

Դերակատար ընթերցող մը այս տեսակ հրատարակութեան մը դէմ զայրանալու, բողոքելու ամենեւին իրաւունք չունենալէ զատ՝ պարտի չնորհակալ ըլլալ հեղինակին՝ որ իւր անունը ծածկելովը յարգանք մը մատուցած

կըլլայ յանձին իւր (դերակատարին), թո՛ղ որ
եթէ յակտնէ անուանէ գրած ալ ըլլայ՝ մե-
ղադրելի չէ, զի ինչպէս որ ըսինք՝ ճշմարտու-
թիւնն է խոստովանածը, և հրապարակագրի
մը սրբաբան պարտաւորութեանց մին ալ
այս է :

Հնչակ ալ առաջին օրէն այս սկզբան հե-
տեւելով, այն է անձնականութիւններն յար-
դելով միմիայն մոլութիւնը ձաղկելու վրայ
է և այսպէս պիտի շարունակէ մինչև վերջը,
ամենին ուշ չի դնելով այլ ևս կարդացած-
նին հասկնալու տակաւին կարողութիւն չու-
նեցող և իրենց չվերաբերեալ ակնարկութիւն-
ները վրանին առնելով ծիծաղելի մեկնութիւն-
ներ հանողներուն, ըստ որում անհնարին է
ասանկներուն խօսք հասկցնել :

Այս կարգէն է հետեւեալ դէպքը .

Հնչակի երրորդ հատորի երդ տետրով
տեղը, ժամանակը մինչև իսկ դերակատարին
անուան սկզբնատառերը չի նշանակուած հե-
ռագրական լուրը պարոն մը իր անձին վերա-
գրելով կարևոր տեղեր դիմեր, և խոստովանե-
լով հանդերձ իր նմանողինակ մէկ ընթացքը
զղջում յայտներ և Հնչակի մէջ հրատարա-

կուած նոյն լրոյ շարունակութեան վերջ տըք-
ուիլը խնդրեր է :

Գոհ եմք որ մեր յանդէտս և առանց ո և
է դիտումի հրատարակած մէկ լուրը զարմա-
նալի զուգադիպութեամբ մը ուրիշի մը սոյն
օրինակ մէկ լնիթայքին համապատասխանելով՝
յառաջ բերեր է այսքան անակնկալ բարոյա-
կան արդիւնք մը :

Այս բանը կը նմանի բժշկի մը իւր հիւան-
դին տուած 12 տեղեհատերուն՝ որոց հինգ
վեց հատն հազիւ թէ կուլ տուած կըլլայ
հիւանդը՝ կատարելապէս կապաքինի առանց
պէտք ունենալու մնացորդները առնելու :

Ի՞նչու համար թեթեամիտները բազմա-
թիւ կերեին մեզ .

— Բստ որում շատ աղմուկ կը հանեն :

Թիւ 24 Նկարհանուկը կարդալ այսպէս .
« Շատ շաքար կերցնելու չէ տղայոց »
զոր անսխալ կարդաց միայն Տիար Տիգրան
Քարամաճեան :



ԶՈՒՄՈՔՑԱՆԴԻ

ԹԱՊԼԱԳԵԱՐ

ՓԻԼԻԿ ԱԽՊՈՐ ՀԱՐՍՍՆԵԱՅ ՊԱՏՐՍ.ՍՏՈՒԹԻՒՆԸ

Առաջին պսակն մօտենալուն առթիւ
հարսնիք ունեցողներուն նման մեր Փիլիկախ-
պարն ալ իրար անցած՝ անցեալ օր Ահարոն
ազային հետ շուկան Պէթ-բալութի մօտ պատ-
րաստ հագուստ վաճառողներէն մէկուն խա-
նութը կը մտնէ :

— Ի՞նչ կը փնտռէք կոր նայինք հաճի աղա,
— Եփէնտըմ, մալիւմ ա՛, տարօսը տէվլէթ
խանէթ ըլլնի, մեր Փիլիկ էմմին տի կարգինք,
պէնտէնիս ալ կնկահար տըլինք, պինաէն ա-
լէյհ ֆէօս գալնուո միւճիպը քնչիյ մի Եսլա-
պի թախըմ շտկել է :

— Շատ աղէկ, մենք ալ ձեղի առաջին տե-
սակ ապրանք մը պիտի տանք քանիինո՞ց բան
կուզէք,

— Եփէնտըմ, հըմայեկս շատ մէսարիփ ընե-
լու ատեն չէ, աժընկէկ բան մը տըլլի, ծա-
ռայականիս էփքեարը Փունա տեղս տիրէկ-

ներտան արան խոլթուխճիի մի միւրաճառաթ ը-
նել էր ըմմա՝ նէ իսէ ֆէօս ինկանք, փարա-
նիս թող եապանը չերթայ.

— Ողջ ըլլաք, չնորհակալ ենք ամա՝ հիշ
վեսացուի մը համար խուլլանմիշ եղած լաթ
կտունուի՝ մի եա՛.

— Եփէնտըմ, թախըմ մի դարտակ-փոր հէմ
խօրաթըմա առնող տէլիսանլուներուն պէս
մենք ալ քիրայով չի տի առնի՞նք ա՛:

— Աղէկ ամո՞ ամօթ է . . .

— Ամօթն ի՞շ ճիվերս է, փարայիս կէօրէ
մասրուֆ տ' անիմ, հէմ ըամմանքդ. Ստանպօ-
լու մէջ էվ-պարխանա տիւն տեղ ըլլալը խօ-
լայ բա՞ն մի կու գիննաս, թախըմի միւպա-
յալալը մէսարիփաթներ կան ուր՝ մարդուս
լեզիւն թութխալ թավասիի պէս կու չօրցու-
նին վէ տամաղին կու բակցընին :

— Եյ, ափ կըսես ճէսարէթիս հաճի ազա
ամա՝ ատ շիտակ հիսապները դիտնանէդ ետքը
ինչո՞ւ համար հոս կը կարգուիք կոր :

— Ա՛զա, ատ խուսուսը սարփընազար արէ,
աշուխմաշուխութին կայ մատաէին մէջ. չէնը
բելնի՞ն էր մունացեր, ո՞վ թող տի տար:

— Ատ պաշխա ։ ըսել է որ քիշ հագնուած
խաթ մը լաթ առնել է մտքերնիդ :

- Հիւրիւմիւնքէ . ունի՞ս մի .
- Ունիմ հրամմեցէք, իշխէ ձեզի քիչ հաղ-
նուած բանթալոն մը . հէմ ալանկլէ :
- Եփէնտըմ, Փիյաթճա ույղուն թող ըլնի
տէ՝ առնողը կուղէ կըլլէ կուղէ նետէ: Փիլի՛կ,
անդամ մի հաղիր ուր՝ տեսնինք .
- Տի հագնիմ ըմմա՝ առ չըլլար:
- Ինչո՞ւ չըլլար, թամ քեզի համար շին-
ուածի պէս է . մէյ մը հաղի՛ր .
- Աղէկ ըմմա՝ չըսուելու տեղին վրայ ետ-
մա մի կայ :
- Ետաման ի՞շ ճիվերս է Փի՛լիկ, դուն ֆիյո-
թին նայէ, ըմմէնը նստած տե՞ղդ տի հային ուր՝
ատանկ ճիպ դատարկ է ֆքեար մի պէյան
կանիս:
- Նա քեզի բալթօ մը իլէն՝ ելէկ մ'ալ:
- Աղէկ ըմմա վա՛րպետ, առ բանթոյնք
էքյէլճէ նեղուածք է, մարդուն ճիվերը չա-
թալ չէքիճ դարձաւ .
- Հիմակուան պիշիմները առանկ է.
- Վայ ճիտը տակը մնայ տա պիշիմները
հալխուն պօճախներուն ճօմողողի հիյէլժ մի
կուտայ : Նէ հալ իոէ, վա՛րպետ, ի՞շ տի ուսնիւ
ասոնց ճէքէմէ:

— Իրեք կտորին համար 100 դրուշ պիտի
տաք :

— Ի՞չ կըսիս հէ՛րիփ, ես 100 դրուշով հէմ
հարիւրին տառն ալ իսկօնթօյով իրեք խաթ
լաթ կու շինիմ,

— Ամէրիգանէ պիլէ շինեմ ըսես նէ՛ կէնէ
չելլար հաճի տղա, քիրայով կուղէք կոր. . .
բալթօն ֆասօնէ է.

— Ազէկ ա՛, ի բերանոյ քումմէ դատեցար,
վար սօյէն է նը՝ 100 դրուշ տի ընէ,

— Վար սօյէն չըսի, ֆասօնէ ըսի, խումաշին
ճինսին անունն է,

— Նէ իսէ հարուրին տասը իսկօնթօյով
45 դրուշ տի տանք .

— Իսկօնթօ միսկօնթօ չիկայ, իրա՞ա կառ-
նէք կոր.

— Խայրը էֆէնտըմ, տսիկայ խայտէ մի է ,

— Մենք անանկ խայտէ խույտէ չենք հաս-
կընար .

— Անանկ է նը՝ իսկօնթօսուղ 40 տանք .

— Ի՞նչ կըսես հաճի աղա, աս պիշխմ ելէկ
մը շինել տամ ըսեսնէ՝ 50էն վար չելլար, ար-
շալ է տսիկայ .

— Շալէ թող չըլլայ տէ տիւդ բան մի ըլնի.
հէմ բամմանքիւդ բան մի ըսի՞մ, ոլօշ տեղը խօն-

Թօխօրօնթոյի վէ մարթավալալի մի՛ պաշլայեր,
զօէրէ վախիթ չունինք, վէ սլաշխա տեղէ բա-
ներ ալ տառնինք, թօփտան 45 դրուշի կու-
տաս նը՝ փարադ համբինք. հիշ չի ար խօրա-
թիս, բանիդ կուգա՞յ.

Խանութպանը մտածելով որ խանութպա-
նական յորդորակից ճառախօսութիւնք օգուտ
չպիտի ընեն աւելի ստուկ բրցնելու՝ « Ես ալ
ձեզի յաճախորդս ընելու համար տուի դնաց »
ըստ և ծրարը Փիլիկ ախպօր թեին տակը
տուաւ :

Ահարոն աղայն ալ ստակները համբելէ
ետքը, « քալէ նայինք Փիլիկ, զաննըս պօլ պօլ
100 զբուշով թամճու լինա մի աշըլլաս ըսելով՝
նոյն խանութէն հեռացան :

Յաբանութէնէն

Կանայք նորաձեւութեան պէս կը դատեն
գրագիտութիւնն ալ. — ինչ որ զերենք կը շո-
ղոքորթէ՝ այն միայն գեղեցիկ կը թուի իբենց:

Սէն-ըբօսրէլ



ԺԱՐԺ ՕՆԷ

ԿԵՆԱՑ ՊԱՅՔԱՐՆԵՐԸ

ԴԱՐԲԵՆՈՑԱՊԵՏ

Թարգմանիչ
Բ. Պօղածեսն.

Տէր եւ Հրատարակիչ
Յ. ՔՐԻՍՏԱՓՈՐԵԱՆ

ՄԵծ. Բիւզանդ էֆէնտի Պօղաճեանի դրիչն
ծանօթ է ամենուս. Բիւզանդ էֆէնտի դրա-
կան ասպարէզի մէջ մատուցած ծառայու-
թեամբը մանաւանդ իւր օդտաշատ թարդմա-
նութիւններովը ընտիր ճաշակի տէր մէկն ըւ-
լալը հաստատած է . ահա այս անդամ աւ
վերոյիշեալ հետաքրքրական և բարոյալից վէ-
պը ի Հայ թարդմանելով (որոյ բնադիրն վեց
տարուան մէջ 220 անդամներ տպագրուած և
սպառած է,) տէր և հրատարակիչ Յ. Քրիստա-
փորեան էֆէնտիի միջոցաւ մաքուր տպագրու-
թեամբ հրատարակուած է : Ամեն կարգի աղ-
դայնոց ընթերցմանն արժանի ոոյն բարոյալից
վէպը կը վաճառի ամեն հայ դրավաճառաց
քով. Գլուն է 20 զրշ:



Անդրիանուպոլսէն ստացած մասնաւոր
նամակէ մը ցաւօք սրտի իմացանք թէ ԽիկԱբ
հանդիսի Խմբաղիր և մեր յարդելի բարեկամ
Մեծ . Յ . է գէնտի Պարոնեանի Մայրը վերջերս
վախճաներ է :

Մեր խորին վշտակցութիւնն յայտնելու
առ Մեծ . Պարոնեան է գէնտի և իւր Եղբարց
երկնից միմիթարութիւնը կը մտղթեմք:

ԽՈՐՀՈԴԱՎԻՈՐ ԵՐԱԶ ՄԸ

Ես իբրե թէ յեկեղեցի,
Ազօթելու կը փութայի .
Իմ մայրիկիս ձեռքէն բրւնած ,
Ուրախ զուարթ ճամբայ ինկած ,
Ոտք կառնէի ,
Կը խայտայի :

Երբոր մտայ Աստուծոյ տուն ,
Մի պատկերի հանդէպ փայլուն ,
Ազաշելու ծունկը դըրի
Աստուածամօր դէմ պատկերի .
Սիրուս տուի ,
Յոյսել առի :

Աչքըս տեսաւ մի մեծ կանդեղ,
Տեսքով մեռքով որ էր շըքեղ:
Կէսըն կանանց կէսն կապոյտ,
Ամեն կողմէ ոլորապոյտ :

Միտքըս տուի,
Լոյս մը առի:

Ահա այս տեղ աչօք տեսի,
Իւղի վերայ այդ. կանդեղի
Մի թուխ թըռչուն, որ էր մեռած,
Բայց կը ծփայր թեւատարած.

Ես զարմացայ,
Ու ապշեցայ:

Ուշի ուշով զայն գիտեցի,
Ճըշմարտապէս ըմբռնեցի,
Թէ երազ էր, զոր ես տեսի,
Այլ մեկնութիւնն ոչ գիտէի:

Ուշըս տուի,
Փափաքս չառի:

Ճիշդ այս պահուն մի Ազաւնի,
Ոստ մի բերան վազվաղակի,
յեկեղեցւոյն շըրջէր աղատ,
Հինգ վայրկենէն եղե աղատ,

Ուշըս տուի,
Կայծ մը առի:

Զայս իմ երազ ով որ մեկնէ
Թաթուլ ըզնա Յովսէփ կոչէ:

ԹԱԹՈՒԼ

— ԵՐԵՇՑ —



ՀՆՉԱԿ Ի ԿԱՐԳ ԿԸ ՀՐԱԼԻՐԵ

Ա. Երկայն յօդուածներով լեցուած ետևնիք առմասներ ժողովրդեան կլեցնել ուղղ մի քանի հրապարակադիրները, յայտնելով անոնց որ ժողովութն այլ ևս այդ տօլմաներէն չախորժիր, ըստ որում շատ կերած և զպուած է :

Բ. Ի կարգ կը հրաւիրէ աշակերտուհեաց ականջները քաշող և քանակով նոցա գըլուխներուն զարնող մէկ քանի երկայն թաթիկ վարժուհիները :

Գ. Ի կարգ կը հրաւիրէ այն մի քանի որկրամուկ կառավարիչները՝ որք երբեմն աշակերտաց սակառները առաջուց եօթւան ընելով՝ բերնի համով կերակուր մը պարունակող սակառին տէրը չնշին պատճառաւ մը յանցաւոր կընեն և իրենք պատահանձն կըլլան սակառին պարունակութեանը :

Դ. Ի կարդ կը հրաւիրէ այն կարդ մը
եկեղեցականները՝ որք երբեմն կրօնական ժո-
ղովը հրահանգը կամաւ կը մոռնան, հարուստ
ննջեցեալը փոշոց կողոց կը պարտցնեն, իսկ
երբ այդ պարտցնելը միջնն կարգի կամ աղ-
քատ ննջեցելոյ մը համար ալ առաջարկուի՝
այն ատեն կը յիշեն դրուած օրէնքը. և յու-
զարկաւոր մը աղատ չէ « այդ օրէնքը արգեօք
միմիայն աղքատաց համար է » դիտողութէնն
ընելու, ըստ որում « ատիկայ մեր դիամալիք
բանն է, հիմա փորուրալնիս կը հանենք » պա-
տասխանը կընդունին :

Ե. Ի կարդ կը հրաւիրէ մի քանի բա-
րեգործական հաստատութեանց կամընկերու-
թեանց գործադիր անդամները՝ որպէս դի-
շրջագայութեան հանած դանձանակնին դի-
նովներու ձեռօք չի պարտցնեն, որ պատիւ չի
բերել թէ Աղգին և թէ իրենց :

Առողջաբանական օրէնքներն յարգող մէ-
կու մը — ի՞նչէն է որ միշտ առօղջ ես —.
հարցուցին .

— Ըստ որում դեղ չնմուտեր, այլ անոր
համար տալիք դրամն կուտեմ, պատասխա-
նեց հպարտութեամբ:

ԳԱԻԱՌԱԿԱՆ

ԱՆՑԵՐ ՆԱՄԱԿՆԵՐ

(Շաբաթականիներ)

13 Ունիս 188* Իզմիր

Էրկու աճքիս լուը էրիկո, Տատոս աղա

Էռթալէթ պէրի էրի մէկ մէխառւպըդ չա-
րի. սէպէպը չիմ կիտէր քի ինչ է. կիշեր ցո-
րէք մէրաքս մէկ գիւրիւ տաղըդմիշեմ կըր-
նար կոր էնէլ աճապա քէֆուղէ տէ չի կըրեր
կոր եօխսա քի ատաեղ պաշխաներուն էրէոը
նայելով ինծի մորցար. աս մըտմտուքով էկու
տէ քնացի, մէրաքէս օր օրի քի կացեր էս մէկ
քուն չի քնացեր իմ, աէյօր ի լոս չաբալամիշ
կըլլիմ կոր . աման պինդ իրինա կէնիմ մէխ-
թուպիս ճէվապը մէկ սէհէթ առաջ խըրկէ,
ես ար մեխաքիմ քաշածս մէկ Ասված կիտէ ,
աս ինչ զօր պան է էզեր տունին կոլոխ մը չու-
նեցողը, իլլէ ան ակօրիս իլլէ աննէսիս եարա-
մաղլըխնուն մորդ չի տիմանար ինծի զավուր
զավուր կը պէրէն կոր հարթըխ պօռալէն էօ-
զըս կէօզըս հատաւ . շունը կատափ պէս վի-
րէնին կօլխնին պըզիք պըզիք կէնէն , մէխ-
թուպիս ճէվապը կըրես նէ՝ անսնց համար

աղքէք մը տօնաթմիշ էնէս զէրէմ քաշվելու
պաներ չեն . օտքերնին պապուճ չի մնած վէ-
րինին կօլօխնին բարչա բարչա հարթըս փան-
թալոննուն եամա տընելէն պըխմիշ օռանմիշ
էղա, ճիեերըս , կօրծդ մէկ օտք արաջ լմնցուր
տէ էկու մեզ կօլօխդ հաւքէ նստիր, պինա որ
կալու ատեն չունիս նէ ինծի փարա զրկելուն
ճարը նայէ, պարտկաններուն ծենէն անկանչ-
ներս խուլցաւ . էկէր հոգ տեղը ծեռքըդ
ատըկի նէ մէկ համամի պաշ սիլէնէք մը ար .
ըստամպօլինը պլինդ ախքէք կըլլի հէմար ու-
նեցածս իլեզ իլեզ էղեր է : Քուկին պարե-
կամներդ տայիմա կը հարցընեն քի ե՞բ կա-
լու է եւ շատ շատ պարով կէնէն : Եէմիշճի-
ենց Մառախրոսը, Տալտալենց Գիրդորը, Խըշ-
խըշուկենց բարլախ զապըն . առկոձարակլը .
Մօճիվին մախսուս քէֆէրնիդ կը արցնեն :
Եէս, Ակորիկս իլէ Աննէսս ար էրկու ծեռքերդ
կը պազնենք. մէխտուպիս ճէվապին կը պէք-
լէմ, հէմ տէ կօրծերըդ թէզ մը լմնցուր էկու,
աշքըս եօլ նէ , անդըտար կարոտեր եմ քի
աշքէս դուշի պէս կը գրիս կոր :

Մնամ սէրով հոգիս

կնիկդ

Տիւրիւք Տառօսեան

* *



Ապուշին մէկը օր մը փողոցին մէջ կը վազեր
երգելով . պատճառը որ հարցուցին՝ — Որով-
հետեւ, պատասխանեց , մէկ քանիներ ինծի
« քու ձայնդ հեռուէն շատ անոյշ կուգայ »[»]
ըսին , ես ալ զայն հեռուէն լսելու համար
ահա կը վազեմ :



Գիւղացի խանութպան մը քաղաք երթալով
մէկ քանի տեսակ ասուեղէն ապրանքներ կը
գնէ և վերադարձին ճամբուն վրայ խումբ մը
աւազակներէ կը շրջապատի , որք անմիջապէս
ասոր ծրարը բանալով՝ կ'ոկսին մէջերնին բաժ-
նել .

— Ինչո՞ւ համար ամենքն ալ կարմրագոյն
չի բերիր , կը հարցնէ աւազակապետը .

— Ես ի՞նչ գիտնայի որ ասանկ ամենը մէ-
կանց պիտի ծախուէր . կը պատասխանէ ան
խուռվ դիմօք .

Աւազակապետը այս պատասխանէն խիստ գոհ
մնալով՝ ծրարն իւր պարունակութեամբը գիւ-
ղացւոյն կը յանձնէ :

ԶՈՒՏԱԳԵՎԱԼԻՔ

ԵԱՂՄՈՒՐՑԱՆ ԴԱԶՑՈՒ
ՏՈՒՈՒԵՍ. ՅՈՒԹՈՒԼՏՈՒԳ.

Նասըլ քի չողլարա մալիւմտիր, կէրէք
եաղ-գաբան վէ կէրէք եեմիշ խոկէլէլքրինտէն
դարշըեա կէշմէք խոտէյէնլէր, դայըդլարընըն
դըշլարնտա դանճալարը էլինտէ սըրտբա տի-
զիլմիշ լազ դայըդ ճըւարընըն և լինտէ շէմսիյէ-
սի օլանա՝ « շէմշիյէլու, շէմշիյէլու, » թօրպա-
սը օլանա՝ « թօ՛րբալու, թօ՛րբալու, » վէ տէս-
քօթլարա՝ « հօ՛խումիշ, հօ՛խումիշ, դարշուեա,
դարշուեա, քէօթիւրէլում քէօթիւրէլում, »
տէյի հէփսինին եէկ ավազ պազրշմալարընը
տիննէտիքտէն սօնրա՝ պիր գաեըդա օթուրուպ
դարշըեա կէշէպիլիրէր :

կէշինտէ հավա ետղմուրլու պիր կիւնին
սապահըսը պիր զաթ կալաթատան Աստանպօլ
թարաֆընա կէշմէյէ մէճպուր օլուր: Իք ագ-
շամը շէմսիյէսինի տիւքեանընտա ունութառու-
դունտան՝ քէօթրիւտէն կէշիպ կիթմէքտէ վա-
գըթ զայպ խտէճէկինի՝ պախուսուս եաղմու-
րուն թաննէսինի զայպ խոէմէյէճէկինի տէր-
խաթըըր խտէրէք՝ գաեըդտա շէմսիյէ պուլու-

նուր իւմիւտիյլէ Եաղ-դաբան իսկելէսինտէն
դաեցգլա դարշըեա կէմէջի մինասիպ կօէրիւր
Անճագ, իսկելէյէ կէլիր կէլմէ դ՝ աթիտէ թա-
ըիֆ իտէճէկիմիլ բաթըըւտըեա թէսատիւֆլէ
բուսուլայը շաշըըըր:

Պիրի. — Նօրէթ բէնում տուր, բէնիմ
դաեռուզումա քէլէչէքսուն — . աիկէրի . —
Հաշան չաբուդ քիթմէք իսթէրսուն՝ բէնիմ
դայուղումա քէլմէլուսուն — . պիր աիկէրի —
Թախու չօ՛րպաչու, դայուումուն լոտօսլամա-
սինի չոթլաթտում, եաբմագ իչուն իլիմանա
չէքէչեռմ, քէ՛լ բիր եիրմիլուք վէր սէնիտէ
դարշուեա բըրադաեռում — : Պիր դաշլարըտա,

Չայ աշազի չէջնին եար.

Քօրրի դուրտիմ քէչթիմ եար.

Հաշան բէնտէն քէչթուն իսէ՝

Բէնտէ սէնտէն քէչթում եար:

Նամ մէմիէքէթ շարդիսինի եէկ ավաղ չաղըրա-
րագ՝ քիւբէշաէլէր իսդէրինտէ որչրամագտա.
պունլարտան մա՛տա, իսկելէտէ պաշ նէօ-
պէթտէ օլուող՝ եաղմուրտան հըֆլ օլմագ ի-
չուն պաշնա պիր էսկի սասպուն չուվալը ալան
պիր դայըգճը տախի դանճասընը եէրէ վուրա-
րագ՝ — Բէն թօփիսինտան էվէլում, բէնում
դայուումա քէլէչէքսուն . - սպաղրմագտա իտի:

Նեհայէթ՝ տէյնէկծիւէրի եէթիշիպ՝ «նէօ-
պէթ պիլիննի գայըղըն տըը» տէյէրէք՝ միւշ-
տէրիցի գայըղւարա չաթըշմագտան պաշնտա
վէ գըլնտա բէնճէրէլքր աչըլմըշ, վէ քիւրէք-
լէրի գըննապ իլէ պազլը օլան չուվալա սարը-
լընըն գայըղընա օմուրտարագ՝ «հայտէ Ալլահ
սէլամէթ վէրսուն» տէյուալ՝ եօլա չըդարուր :

— Էյ ուսւր օլա չօ՛րբաչու .

— Էյվալլահ, սանիա տա ուզուր օլա .

— Սաղ օյասուն վար օլասուն չօրպաչում,
չարուդ չէքէչում քի չտբուք քիթէլում,
եաղմուրի չոդ չոդ եէմէլէլում .

— Բէք էյի, ամա՝ արդանա պադ քի մա-
վունայա չաթմաեալլըմ:

— Սէն գասալէթ եթմէմէլուսուն, իրա-
հաթինա բագմալուսուն, զայուսւն թէնքինի
բօղմամալիսուն, աննատուն մու . բէն գա-
երդչի օղին գաերդչիեռում. բէնիմ բարամ գա-
եէզունուն գտըրէշտէսէնտէ հօն ալթի սէնէ
եաղմուրուն թիբունթէ քունէշուն աննունտա
էմ չալուշուբ էմ չաբալաթիքտան սօրրա
գայէզունու բաշարիվէ քէթուրմէմիշ . . .

— Զաննըմճա՝ սէն կէթիրէճէքսին . իւզէ-
րիմիզէ գայըգ կէլիեօր, սազընը ա՛լ,

— Սէն գըմիլթանմա, էմ գօրդմա, իրահա-
թինա պադ :

— Գորդմայաճալմ ամա՞ եիւրէիմ թիթիրիի-
եօր ա՛յ օղուլ, նա՞սըլ բահաթ իտէիմ. պագ
իշթէ շու գաելդ տօս տօղըու իւզէրիմիղէ
կէլիեօր :

— Թախու սէն նէ՞ սապուրսուզ ատամը ը-
մըշուն, նէ՞ օթլէք չօրպաճուեումուշուն, բի-
զիմ մէլմէքէթին ֆունտուգլարու զատար եօ-
դումուշուն. հաչան մէլմէքէթաէն իսթանբու-
լա քէլտուգ՝ գարա տէնիդ աչուղունտա ֆըր-
թինայա թութուլտուգ, հօ քիւղէլիմ ֆուն-
տուգլարու թէնիղէ թէօքտուք, մալ թէթու-
դուն ֆունտուք տուր. հօ ֆունտուգլար ֆու-
տուգլար թէնուղտէն բիզէ բագուալ քիւլէրլէր
օյնարլար, թիլէրունու չիդարուք զէվըլէնուը-
լէր . . .

— Նէ՞ սէ օյլէնիեօրսըն ա՛յ օղուլ, պիդ ֆըն-
ալք մըյըզ.

— Թախու չուրպաչի, հաչան օնլար դօրդ-
մաղլար, սէն նա՞սին գօրդարսուն :

— Նա՞սըլ դօրդմայալըմ, իշթէ գայըդ իւ-
զէրիմիղէ կէլտի:

Ֆիլ հագըդա օ արա Եէմիշտէն կէլէն քէն-
տի հէմիշիրէլէրինտէն պիրինին գայըզըլա վու-
րուշտուլար .

— Շիմաի աննատը՞ն մը, ֆընալդ գաֆալը,
արդանա պադ տէյօրըզ սանա:

— Հօմեր տայու, նասին օլտի բու իշ:

— Թախու իքի սատթ տուր արտինա պադ:
աչ տէնիղէ տէյու բաղըրըրում չաղըրըրում
սէն չէվարինա գատիր օլամատուն զարար եօգ՝
գայէ զունուն բաշինտան բիր նէֆէ պուք տահա
աչըլտի:

— Թօպէլէրոսոսուն, թօպէլէրրօսոսուն, թա-
խու հօմէր տայու, սէն հէր կուն գայուգլարա
սոյլէ բաշարիզ վէրուրսըն, բաղրտում տէյու
եալանտա սոյլէրոսուն, սէսին բօղուլմի՞շ մու .

— Վայ սէնին սէսին բօղուլսին, գայէքնու
թէտուղուն մուշտէրի իլան լախուռտու էտէ՞ր
մու, բէնտէ էտէրում ամա՝ արտիմա պադա-
րում. զարար եօգ, թապանչալա քուրէունու
աչ թէնուղէ:

— Թախու նի՞չուն եալան սոյլէրոսուն. . .

— Է ճանըմ, տահա տուրաճա՞գմըյը եազ-
մուրուն ալթնատա, գավկայը պիթիրին.

— Բաղիրմա, չօրպաչու, պունա գավկա տէ-
մէզուգ, գայէգնու մուհապէթու տէրուք. էմ
պա՛գ, օ գայէզուն մուշտէրիլէրի սէս չիգա-
րուրլա՞ր մու:

— Էյի ամմա՝ ճնլարըն շէմսիյէլէրի վար:

— Սէնաէ շէմչույէ ալայուտաուն:

— Շէմսիյէի ախոքեանտա ունութմամըշ օ-
լայտըմ գայըզա պինէ՞ր մի իտիմ:

- Ե նէ՞ եաբալում չօրպաճու .
- Հէրքէսին իշի կիւճի վար, տիկէր դա-
երգլար պիզի կէչէեօրլար .
- Հա գուզում, բա՛գ, բիզտէ քէմիլէրու
շամսնտուրալարու կէշիօրուք :
- Թամ եարըմ սաաթ տէնիզին օրթասընտա
եաղմուրըն ալթնտա տուրուպ միւճատէլէտէն
սօնրա՝ գայըգլար եօլլարընա տէվամ իթտիլէր .
Եէմիշ իսկէլէսինէ եագլաշտըդտա՝ պիզիմ լա-
ֆազան ֆընտըդ դաֆալը դայըգնը քիւրէք-
լէրի պրագըպ վէ աեազա գալգըպ, վար գու-
վէթիյլէ պաշատը «ոօրրաաա՞նօքէթ սօրրասի»
պաղըմաեա :
- Պէ գուզում, պէնի իսկէլէյէ չըդար տէ
սօնրա կիթ նէօլէթինի պուլ :
- Զօդ լախուռտու իլազումտէյիլ չօ՛րպա-
ճու, էմ սէն բուքիւն բաշիմա բէլա՞ մու քէլ-
տուն :
- Պէ՞ն մի սանա պէլա օլտում .
- Հօյլէ եա, սօրա նօքէթ, սօրրաաա՞ .
- Եվէթ, պէլամըզը պուլտուդ .
- Աղզինի բօղմա չօրպաճու , աննատո՞ւն
մու, սօնրա բօղուշուրուք: Նօքէթ սօրասի՞ .
- Ուզագտան պիլու սէս — Պտնա պա՞՛դ .

— Վայ բօյնի ալթունտա գալասու խըրանէթ, հիքի սաաթ տուր բաղըրուրում չաղըրուրում, չէլաբինա գատիր օլամազսուն . հա՞նի, նէ՞րտէսուն :

— Սէնին բօյնին ալթունտա գալսուն . մուշթէրիյի չիգար տա՝ սօնրա քէլ նօրէթինի բուլ. ալթի սաաթ եօլտան նօրէթ սօրուլուր մու .

Նիհայէթ շու գատարընը սէօյլէրիզ քի՝ գէվալը միւշթէրի պիր սաաթ դարֆնտա կէօմլէյի թէնինէ եաբըշմադ տէրէճէսինտէ ըսլանըպ եաղ գաբանընտան եէմիշ իսկէլէսինէ կէլտիքտէն սօնրա՝ վադըթ դայպ իթմէյէրէք թէքրար խանէսինէ կիտուպ՝ բուպալարընը տէեիշմէկէ մէճապուր օլմուշ, վէ եօլտա իշպուհալինի սօրան տօսթլորա՝ « Եազմուրտան գաչտըդ՝ Լաղ տօլուսունա թութուլտուդ, » ճէվապընը վէրմիշ տիր :



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԴՊՐՈՑ
ԱՆԳԼԻԵԲԻՆ ԼԵԶՈՒԻ

ՇՐՋԱՆ Ա.

Պատրաստեց

Ս. Մ. ԳԱՍՏԱՊՐՈՆ

Սոյն դաստղիբքը որ Անգլիերէն սորվիլ փա-
կիաքողաց համար շատ յարմար է, կը պարու-
նակէ Առակք, Առածք, Նամակք, Մանրավէպք,
Ռուանաւորք և Ծանօթութիւնք ի վերայ Խւրա-
քանչիւր նշանագրի՝ հանդերձ հրահանդօք:

Գինն է 100 Փարա

Կեդրոնատեղին է Վ. Հիսարլեան գլո-
տունը, Ուզուն չարշիպտշը թիւ 10



Զօւարձախոսի մը հարցուցել են որ եթէ
մարդ յանկարծ հիւանդանայ , մինչև բժշկին
դալը ի՞նչ ընելու է .

— Մինչեւ այն ատեն կտակը դրելու է :



ՀՈՒԾՈՒՄՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ (Երես 421)

Գուռ ոչ անձ մի և ոչ իր մ'ես,
Բայց ես զիտեմ թէ ՍՏՈՒԵՐ ես .
Կաս ու չկաս , շա՛տ իրաւ է ,
Զգիտնալդ ալ ճշշմարիստ է :

Ոչ ոտք ունիս , ոչ ձեռք ունիս ,
Բայց քու տիրոջ միշտ հետեւիս ,
Ունիս նաև աչք , քիթ , բերան ,
Արք իւր ալիրոջ հնաղամնդ կան :
Մաքրիկ Փափազեան

ՀԱՆԵԼՈՒԿ

Ոչ հայր եմ ոչ մայր եմ ես ,
Բայց որդի կը լլայ լինէ քեղ ,
Եւ իմ որդիս , զարմա՞նք քեղ ,
Ինձ նման չէ լոկապէս :
Կը նուիւէ Հնչակ դիս քեղ՝
Երբ ըսես թէ ի՞նչ եմ ես :



ՇԵՐԱՄ ՈՒ ՄԱՐԴ

Շերամն, բաս իս , յաշխարհի աս ,
Արարածն է կ'ն քարերաս .
Մինչ նորատի են իւր տարին .
Կ'աշխատի նա ուժով տոկուն .
Երբ չափահաս լինի՝ քաղցրիկ
Եւ անխըռով քաղուի ի քուն .
Իւ ծերութեանն ալ՝ անդորրիկ
Կ'երայ հանգչիլ ի զիրկ Մահուն :

* * *

Այնպէս չ'են կեանք , վիճակ մարդկան ,
Ոյց ձախօսդ են զնացեն ու վախճան .
Երիտասարդ հանոյք չնչին
Յաճախ լեղի մեզ ըմպել տան .
Չափահաս՝ միտք , անձ մեր տանչին
Բիւր հոգերով զործոց եւ տան .
Ծեր՝ երբ փշեմք իսկ ըունչըն վերջին ,
Մեզ բապանայ հուսկ Դատաստան . . . :

ԶՈՒՄՐՃԱԼԻ ՏԱՊԱՆԱԳԻՐՔ

1°

«Ասս հանգչի Մեծն Աղեքսանդրի պէս պէրն , յաղրող ,
Աշխարհասաս մի մարդ . - Ե՞ս այսինքն՝ ափ մի հող :»

2°

«Այս ներմակ քարին ներիւ կը հանգչին
Անպէս ոսկորներն՝ ազան մի մարդու
Որ՝ դիմամք՝ մեռաւ տարւոյն օրն վերջին
Որպէս զի պարզեւ չըսխալուի տալու . . . :»

3°

«Այն որ ասս դրնի՝ յաւէս կ'առնուր փոխ .
Զ'եր զիտէր առածն ես տալ յալիսեան .
Օրհասն եկաւ զինքն ընել ունակոյս . . .
Իւր առածն հատոյց միայն . . . բըսութեան . . . :»

(Ֆրանս . Աման .)

ԿԱՅԾՈՂԻԿ

ՎԱՐՊԵՏՈՐԴԻ

ԼՐԱԳՐԱՊԵՏ ՄԸ

Գաղիոյ գաւառական թերթերէն մէկուն
մէջ հետեւեալ ազգը կը կարդացուի.



ԱԶԴ

« Անցեալ օր գինետունէ մը երեք շիշ
գինի առինք, որք խարդախեալ և աւրուած
են եղեր. առ այժմ չուղելով վաճառողին ա-
նունն յիշել, ներկայիւս կիմացնեմք որ՝ եթէ
այն գինիներուն տեղ երեք շիշ Պօրտոյի ըն-
տիր գինի չի զրկուի մեզի՝ գինետան թիւը և
և գինեպանին անունը յաջորդ թերթով պի-
տի հրատարակեմք : »

Այս ազգաբարութեան վրայ գաւառին
մէջ գանուած բոլոր գինեպանք իրար անցած
կաճապարեն Յական շիշ Պօրտոյի ընտիր գի-
նի զրկել մեր վարպետորդի լրագրապետին, որ
անկուտիաբար կը վայելէ, և ասով կը հաս-
տատուի թէ նոյն գաւառին բոլոր գինետուն-
ներուն ծախած գինիները կեղծ եւ խարդախ-
եալ են եղեր :





ԱՄՈՒՄՆԱԿԱՆ

ԽՕՍՔ — ԿԱՊ

Տան մը մէջ այր և կին կը խօսակցէին.

Կինը — Տիրատուր աղա, Շաղիկնուս համար այսօր նորէն եկան, վերջնական պատասխան մը կուղեն, ի՞նչ կըսես, աղէկ մը հարցուցիր բնառեցի՞ր եա.

Այրը — Հասկցանք բաւական գործունեայ երիտասարդ մ'է եղեր,

— Անանկ է նէ՝ խըսմէթնիս աս է ըսելով խարարը տանք քի՝ խօսք-կապ պիտի բերեն:

— Այդ խօսք-կապ ըսածնիդ ինչո՞ւ համար կը բերեն.

— Անիկայ սիրոյ նշանակ է ։ հէմ աղջկան թարափը անով էմիլյէթ կընէ տէ՝ ճէհէզը կը պաշլայէ :

— Զէ նէ չի՞ պաշլայեր .

— Անանկ է եա, եա նշանտուք ըլլայ պիտի եա խօսք-կապ մը տրուի պիտի քի մարդիկը ճէհէզը պաշլայեն. գէսէս մը պիլէ առ-

նելու կելաս նէ՝ մալ տէրը քիչ շատ բէ մը
կուղէ կոր :

— Աղէկ. է այդ բերելիք խօսք-կապճին
քանի՛ ոսկինոց բան մը կը կարծես .

— Ո՞վ գիտէ, միւրվէթէ էնտաղէ օլմազ,
կըսեն, երկու ոսկիէն բռնէ՝ մինչև 100 ոսկիի
խօսք-կապ կըլլայ .

— Սանկ քիչ մը աւելի քիչ մը պակաս ար-
դեօք քանի՛ ոսկինոց բան է բերելիքնին .

— Խնչ գիտնանք, քէսէնուն մէջը չենք :

— Չենք ամա՝ սանկ բահճէ՝ մը չե՞նք կընաը
ընել .

— Եհ, ի՞նչ ըսեմ, վարընուն նայիս նէ՝
կէնէ չորս հինգ ոսկինոց բան մը պիտի բերեն :

— Թո՞ղ տասը ոսկինոց ըլլայ .

— Եյ չէ՛, արթըս դուն ալ, տահա՞ նէլէր .
տասը օսկինոց խօսք-կապ տուղը եքէն քի-
չէն քիչ տասնը հինգ օսկինոց երեստեսէ մը
պիտի տայ . խաթըրա միւրվէթ՝ մենք դի-
տենք. քի անտեղուանքը չէ հալ-վախթելինն,
մեղի պէս էսնափ մարդիկ են :

— Շատ աղէկ, թող ըսածիդ պէս ըլլայ .
ըսել է որ մենք ալ այդ հինգ ոսկինոց գոհա-
բեղէնը տէքօղիթ խապուլ ընելով՝ 30-40 ոս-
կինոց ճէհէղ մը պիտի շինենք, անանկ չէ՝ .

— Վույ ճանըմ Տիրատուր աղա, 30-40ին
խօսքը մի կըլլայ, քիչէն քիչ 60 լիլան աչքդ
առնես պիտի, զէհէր քիւլբուշուխ բաներ ը-
նես՝ չօճօխիս ճիտիկը ծուռ պիտի ձգես :

— Ճանըմ, շարխան հաֆիֆ շինել կու-
տանք քի գլխուն ծանըութիւն տալով ճիտը
չի ծռիր. հէմ իմ ըսելիքս ան չէ, մենք 60 լի-
րանոց մասրափի տակ մտնելու համար Յ լի-
րանոց բէյ մը պիտի առնենք .

— Անանկ է . տահա ի՞նչ պիտի տային. հիչ
բան մը չի տան նէ ի՞նչ կընանք ընել :

— Անանկ է ես . . .

— Կէնէ մարդիքը ալիճէնապութինին կը
ցուցնեն կոր .

— Շնորհակալ ենք, բայց . . .

— Ասանկ բաներուն քիչին շատին չեն նա-
յիր, չիւնքի, միւրվէթէ էնտաղէ օլմազ :

— Վէսէլամ . ադ էնտաղէսիդ միւրվէթին
խարշըլվս խարճուելիք փարաներուն եէօքիւ-
նիւնին ալ մէթրօսու օլմազ, հո՞ս ես :

— Հէլպէթաէ պիտի խարճես, զաւակդ է:
հէմ ետքէն կէսուըը, պարոնտատը, տալվը-
տանքը, կնկահարը կնքամարը մէյ մէկ քիչ ե-
րեստեսէ կուտան՝ քու խարճածիգ խարշըլվս
կուդայ :

- Կաւզեն նէ չխտան, ի՞մ միտքս ատ չէ :
- Պէլքի բարայէ չելալու համար չես ուղեր աղջիկդ. կարգել .
- Ատ ալ չէ' .
- Եյ հապա ի՞նչ է .
- Մաֆիկ ըրէ որ ըսեմ. հիմայ մենք չե՞նք կրնար անոնց թէքլիփ մը ընել քի՞ ետքէն տալիք երեստեսէներնին թող մէկ ոսկինոց ըլլայ, եախօս հիչ թող չըլլայ տէ՛ սա խօսք-կապը 30-40 ոսկինոց ըլլայ:
- Մեղայ դուն ալ տահա նէլէր . նոր օրէ՞նք պիտի սահմանես . հէմ մարդիկը ատ խտարի վախիթ ունի՞ն .
- Ե՞հ, վախիթ չունին նէ՝ քէֆիլ մը ցուցունեն մեզի :
- Պիր եաշա տահա կիրտիք, ալըմ սաթըմ կընենք կոր .
- Անանկ չէ՞ մի եա .
- Քէֆիլըս ի՞նչ է, իշթէ խօսք-կապ :
- Աղէկ ամա՞ ընելիք մասրաֆնուս կէօրէ ադ գինով խօսք-կապի տէբողիթօն իտարէ չըներ :
- Ճանըմ, ի՞նչ ըսելկուզես, չեմ հասկնար:
- Վասն զի, աս տարուան կարգուիլ ուղող երիտասարդներէն մէկ թախըմը նոր մօ-

տամը հաներ են, ասոնք 2-3 սոկինոց խօսք-
կապ մը կուտան կոր, աղջկան հայրն ու մայրն
ալ ատոր էմնիյէթ ընելով՝ պարտք՝ խարճ կել-
նեն ճէհէղը կը շինեն . մէկ մ'ալ նայիս՝ տը-
ղան եա էվէլ թրախօմայով եա տահա աղէկ
տեղէ աղջիկ մը գտնելուն պէս՝ նշանածնին
կը ձգեն, խօսք-կապէն ալ վազ կանյնին կոր.

— Ե ի՞նչ կըլլայ, խօսք կապն ալ աղջկան
ժարափը կը մնայ :

— Կը մնայ ամա՞շինուած ճէհէղն ալ սըն-
տուիին մէջ կապուած կը մնայ և զաւալլընե-
րուն մուխը թէրէնուն կելլայ, ընելիքնին շա-
շրմիշ կընեն . էյէր զաւկնին ուրիշի մը տալու
ելնեն՝ ան ալ, « հէլպէժտէնշանը ետ ընելնին
սէպէպ մը ունի » ըսելով՝ եւելօք թրախօմա
մը կուզէ կոր . աղջկան խեղճ հայրը մտա-
ծելով՝ որ շինուած ճէհէղն քիչ ատենէն ստակ
մը չպիտի ընէ, չիւնքի մօտան պիտի անցնի,
մտածելով նաև որ աղջկան սիրաը կոտրած է,
որմէ գէշ հետի անքներ կընան ծագիլ, ճարա-
հատեալ ծախքը կաւելցնէ կոր, որուն ծան-
րութենէն ուսելուն և մէջքին վրայ մէյ մէկ
դանդուբներ հասը կուգան կոր, ալ գի՞ր զմեղս
վերայ մեղաց . և այսչափ տանջանքներուն փո-
խարէն երկու երեք սոկինոց խօսք կապ մը
քովը նուռ կը մնայ կոր, սա չէ՞ մի : (Նուռ.)



ՀԵՌԱԳՐԱԿԱՆ

[Աժանս Բոժոժիկ և Ընկը.]

Գ*** գիւղ Մայիս 9

Հարթիւր ոսկի գրամօժիտով ամուսնաւնալ փափաքող երիտասարդի մը ԽՍՀՄ խամռանին միջոցաւ առաջարկուեցաւ որ կանխաւ բժշկական քննութեան մը ենթարկուի, բայց Պարոնը շաբաթ մը տիւ և գիշեր մասձելէ ետքը շկրցաւ գոհացուցիչ պատասխան մը տալ, վասն զի, պատճառը զոր իրեն վերապահած է՝ չուզեր յայտնել:

Բոժոժիկ — Յւրեմն, Թող այդ ՊԱՏՃԱՌԸ մինակ իր ՎՐԱՆ պահէ և տեղը ունի լնէ:

Պահչէ դաբու Մայիս 11

Այս առաւօտ հայր մը ջրավաճառ Յակոբ աղայէն Հնչակի Բ. Հատուրով հրատարակեալ «Դրամօժախն դէմ քննութիւն» վերնագրով տետրակները ծախու առնելով ծրար մը ըրաւ և Բոսթ լոգալի միջոցաւ զրկեց ի *** գիւղ, ուր կը բնակի իւր աղջկան ձեռքը խնդըղ փեսացուն. ծրարին մէջ այցելատոմն մ'ալ դրաւ վրան գրելով որ՝ այն յոդուածոց եզրակացութեանը համեմատ կրնայ զի՞նքը փեսայ ընդունիլ:

* * * Գիւղ

Տետրակներն հոս հասան, և յանձնուեցան պարոնին, սր կարդալով՝ արբաճը գումրուսիի պէս մտմառուքէ պաշարուեցաւ, և խնամօք պահեց զանոնք այն դրապանը՝ ուր կը գտնուի օրը վեց անդամ կըլլելիք հաղերուն խութին :

Բոժոժիկ — Ըստ որոշման ժողովոյս, թող առ այժմ այս պարոնն ալ իր տեղը դէռէն արասցէ :

Սիլիլի գաբու

Քաղաքապէտութեան պաշտօնեայք երկու կաթավաճառաց պղնձեայ սափորներուն պարունակութեամբը փաղոցը ջրեցին :

(Զի լցցի բանն որ ասացաւ ի Զաւեշտական գուշակութիւնո Բոժոժիկի, թէ « Յամսեանն Մայիսի կիւյիւմք կաթավաճառաց եղիցին հուայնէն և ջրախառնակաթ կիւյիւմն վաճառողին գլուխն անցանիցէ »)

Քիրէմիտ մահալլէսի

Վերջապէս Շուշան խաթունը խելքը տուն կանչելով՝ 5 զրուցի առած կշառքին չնորհիւ՝ 300 տրամ բակլան 400 տրամի տեղ տալու գող Մջուն պահանջն խայտառակեց :



ՄԻՇՏ ԿԸ ՏՈՒԻԺԵ

Զեռքէն չեկած դործն իր վրայ առնողը:
 Մանլուաք դրամ չունեցողը:
 Խնքզինքը ձախող բժշկի մը խնամոյն յանձ-
 նող հիւանդը:
 Խըլչւռնէ ձեռքով կարգուողը:
 Բերանը անփորձ ատամնաբուժին ներ-
 կայացնողը:
 Անզգուշութեամբ երկաթուղւոյ տոմսակը
 Կորսնցնողը:
 Հարստանալու յուսով պօրսան մտնողը:
 Աժնութեանը համար անճարակ սպասաւոր
 քոնողը:
 Դրամօժտով աղջիկ առնողը:
 Ապառիկ վաճառողը:
 Թեթևութեամբ ծանրաբեռնեալ Յարիթա-
 յից խօսքերուն հաւատացող օրիորդը:
 Ճաշատան կամ գինետան մը մէջ իր պար-
 տապահանջին հանդիպողը ՄիՇՏ ԿԸ ՏՈՒԻԺԵ:



ԾԱՆՈՒՅՈՒՄ

Մանչ մը ունիմ հինդ հազարի,
Մանչ մ'ալ ունիմ տասն հազարի.
Այս երկուքն ալ թէն աժան,
Կարգել կուղեմ ես այս տարի։

Հինդ հազարնոցն ԶԵՌԱԿԻ է,
Կունտ ու կլոր բան մըն է.
Մարդ կը ծեծէ յարբի նէ
Գառն կը կտրի թափի նէ։

ԶԵՌԱՔԸ չունի լեզուն կայ,
Ինք խաւարած լուսն կայ.
Լաթերն պատռած ըլլալուն
Մութ տեղուանքն երթայ դայ։

Կարգալ գրել չըգիտէ,
Ազւոր Մանէ կը կանչէ.
Ուր որ երթայ, լեռ թէ ծով՝
Օզիին շիշը հետիկն է։

Իսկ մեծ մանչս տասն հազարնոց,
Խռուեամնէ է կըրակ ու բոց.
Միայն վրան լի են վերք խոց,
Տարիքն ըսես՝ քառսուն հինդնոց։

Հինգ հաղարով տասն հաղարով
Ովոր աղջիկ ունի տունով,
Աղւոր տեսքով քիչ տարիքով
Բիանցով և ուսմունքով:

Թող գան ինձի խօսքը լնենք,
Ըստակներն ալ բէշին առնենք.
Եւ նազելի խեղճ աղջկանց
Սիրտն ու հոգին այսպէս խամրենք:

Տէսն Համալու Խըլը Հունական

Բոժոժիկ — Այս ծանուցումը կարդ մը
որդեսէր ծնողաց ուշադրութեանը յանձնելով
կը յորդորենք զիրենք որ անմիջապէս այս զոյդ
մը հելլոդան պահութանը իտենիւ ընեն, վասն
զի ամեն ատեն չիյնար ասանկ ունէք ապրանք:

Բժիշկ մը իւր յաճախորդներէն մէկուն
հարցուց թէ՝ « ինչո՞ւ համար ինձմէ կը փախ-
չիք.»

— Ահ, պարոն տօքթէօռ, պատասխանեց
պարզամիտ մարդը կարմըելով շատոնց ի վեր
չի հիւանդանալուս՝ ամօթէս չեմ համարձակիր
ձեզի մօտենալ:

ՅԱԽԱՐԵՎԱՆԼԻՔ

Այր և կին զբօսավայրի մը մէջ.

Կինը — Տնաշնչն մա՛րդ, չըսեմ ըսի ամա՝ էյ
արթըլու համրերութինս հատաւ.

Այրը — Ի՞նչ կայ որ . . .

— Ի՞նչ պիտի ըլլայ, էրկու սահած է սըն-
տեղ եկեր նստեր ենք, ուռւլու խահվէ է մը
պաշխա բան մը չի տեսանք:

— Պաշխա ի՞նչ կուղէիր .

— Մեղայ. հալխուն աղաները նայէ, ինչ
կանցնի կոր նէ՝ մէյ մէկ քիչ կառնեն կուտեն
էյլէնմիշ կըլլան կոր .

— Անսնց հալը վախթը տեղն է, հէմ ա-
նանկ ամեն տեսածնիս առնենք ուտենք նէ՝
միտէ ֆէսատի կըլլանք:

— Էյ ասանկ չոր չորունա բերաննիս պի-
տի գոցենք նստի՞՞նք .

— Կուղես նէ՝ ջուր մը բերել տամ տէ բե-
րանդ թրջէ:

— Մահալլէպիյով թրջենք նէ չը՞լլար .

— Ես ան քիթն ու բերանը խառնող մար-
դուն ձեռքէն մահալլէպի չեմ ուտեր:

— Տօնտուրմա առնե՞նք .

— Միտէո պաղեցնելով՝ սաթլըճանլըէն պառկելու վախիթ չունիմ։

— Էյ շէքէր ա՛ռ։

— Ան ալ հովէն պիսպիթիւն չորցեր ու թողթօփրախէն ճերմկցեր է։

— Զէ նէ էրկու հատ բօրթուգալ առնենք։

— Հիմակուան բօրթուգալներուն ամենքն աշչոր են, քու չորութեանդ ֆայտա մը չեն լներ։

— Չորնաս պիլէքիմ, արթըխ ըսեմ իշմէ, Պարէ քասան փարայի Ամէրիդան ֆըստըխի առ։

— Չօճո՞ւխ ես կնիկ, աս տաքուն ատանկ բան կուտուի՞, մինչև ետքը չուրի կիյնաս։

— Հարուր տիրէմ խուռու քէստանէ առ։

— Ինտո՞ր պիտի ուաես, ակուայիս ցաւէն աւտուները գլուխս երկու սահաթ վեր չելլար կոր ըսողը գուն ես, քէստանէն ուտելուդ պէս օրերով գլուխդ բարձէն չպիտի վերցնես։

— Էյ արթըխ տասը բարայի խապախի կուտին խօսք չունիս ա՛։

— Իշմէ աեսա՞ր քի աահա չօճուխ ես եղեր կնիկ, հիշ ան չալը թօխումիի պէս բանը կուտուի՞։

— Կածակի կաս հէմէն մա՛րդ քի, աս ամեն ըսածիս առջին պատ քաշեցիր։

— Կուղես նէ՝ տասնոց մառուլ մը առնեմ
տէ՝ պաղուկ պաղուկ կեր:

— Ես ալ ան մառուլը իշխէ չեմ ուտեր .

— Դուն գիտես, ասլը մենք ալ հոս հով
առնելու եկանք, բան ուտելու չեկանք քի,

— Աս ի՞նչ խօսք է .

— Անանկ է եա՛, տունն իքէն, «Հայտէ կը-
տոր մը իս դուրս հանէ քի հով առնեմ» ըսո-
դը դուն չէի՞ր :

— Ե ի՞նչ է եղեր .

— Ի՞նչպիտի ըլլայ, ես ալ քեզ հոս բերի
քի՝ ուղածիդ չափ հով կըլես տէյի :



Ապուշին մէկը դիշեր մը թատրոն կեր-
թայ և հետեւեալ օրը ամեն գէմը ենող բա-
րեկամին կ'սկսի պարծենալ ու ըսել թէ՝ սանկ
աղւոր խաղացին նանկ աղւոր երգեցին ».
բայց երբ իրեն կը հարցնեն թէ ներկայաց-
եալ խաղը ի՞նչ էր. — Իրաւոյ չեմ գիտեր,
կը պատասխանէ, վամ զի ազդարարութիւնը
չկրցայ ձեռք ձգել:



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիկ 25

(ՊԱՐԳԵԽԱԿՈՐ)

Մարդ.

Մարդ.

մ
ն

ու ու ու



ՅՈՒՏԱԳԺԱՆԴԻ

ՏՈՒՆ-ՏԵՍ

Թագուհի տուտաւն, որ ամենեւին չէր
ուզեր իր մէկ հատիկ ՅՅնոց տղան ամուս-
նացնելը բայց տեսնելով որ տղան այլ ևս ա-
կանչ չի կախելով իր առարկաթետնցը որո-
շած է անպատճառ այս տարի կարդուի՝
«Օրթափ, աս նստած տուներնիս մեզի բէք
նեղուածք է, պարէ չնորհքով տուն մը բըռ-
նենք ահ՝ ետքը հաջանիքդ ընենք, » ը-
սելով՝ երկու ամիսներէ ի վեր փողոց ինկած-
տուն-տես կը պտտէր, ու ամեն երեկոյ դուռ-
դրացեաց կը ուստմէր պտըաած տուներուն
ձեւերը և տանսուտեարց հետ դոխանակած-
խօսակցութիւնքը :

Այսպէս երկու օր առաջ ալ իրիկուն մը
ժամը մէկին միջոցները փողոցին դրանը առջե-
լի դրացի տիկիններէն շըջապատեալ՝ նոյն
օրուան ճամբորդութիւնը կը նկարագրէր .

— Եկո՛ նայինք Թագուհի տուտու, մութ-
լու քեզի քի տուն տեսի սէպէպով երէյի կը
պտըախ կոր:

- Ա՛յս, հոգին, կը պաշտիմ՝ կոր ամա՝ օտքերուս ալ ջուր կիջնայ կոր:
- Եյ պարէ սանկ ուղածիդ պէս տուն մը ճարեցի՞ր այսօր:
- Քուրուկ, ախաթճային չըսմաղին մէջ և օտալը տուն մը կայ եղեր, բէք պալլաթմիշ ըրին նէ՝ առտուն ելայ շիտակ հոն դաշի.
- Խնտամնեց քովի տունի չըլլայ.
- Զէ, անսնցմէ իբեք տուն աշըրի:
- Կիտմալս, ան տունը զարարութղ է.
- Վոյ ճանըմքուրուկ, առջի խաթըրեք խաբանըլս է:
- Եհ, սանկ, քիչ մը, ամա՝ օրթախաթին ֆէռահութինն ալ տեղ մը չի կայ. աշխարհք արարտ առջիդ է:
- Աս քու ըուածդ պախճային վրայ նայող թարաֆին համար է, առջիդ խալէ տուփարին ներէն պաշխա բան չես տեսնար. Եյ քուրուկ, տիեօր իրիկուն էտիի թարաֆը պիտի նստիմ. անկէց սողբամտան, սանկ նեղուածք ճամբէ մը մութվախ կերթուի կոր. հորը տէ՛յ պախճային քէօշէն ըլլալուն, մարդ ես, գիշերով ջուր մը պան մը պէտք, ըլլայ նէ՝ թէնկէռ մէնկէռ կուգառ. հէլէ օտիկ ճամբան ըսեռ՝ բէք կուք պան մը, քո՞ւրուկ, երերալու տեղ չի կայ:

— Եյ Զըթչըթենց տունը ինտո՞ր էր, իշխէ չորս դիմ բաց, ֆեռահ .

— Ան ալ քուրուկ ֆէնէռի պէս բան մը, մուկին ծակը պիլէ մանաս նէ՝ չորս թարափէն վրադ կը նային .

— Բէստիլճիէնց քովի սօխախին մէջն ալ պօշ տուն մը կայ եղեք ըստին .

— Հոգի, բխ թիւնն ալ պարտեցայ ամա՝ մէյ սէկ չէրքէշիս բաներ ունին . որը սանկ տիւզ աեախ օտա ուռիա մը չունի . 40 օտք մէրտիլէններէն էլլաս իշնաս պիտի . կերակուր մը վրայ գնես, վեր էլլաս ոչինօր վար իշնաս նէ՝ ետ էռ ջարը կը քաշուի ետ տակը կառնէ . որ մէկն ալ հոր չունի, տունի մըն ալ քիրա սախային կտպելու է .

— Եյ տօղրուն էլլաս նէ ինաս՞ր կըլլայ .

— Վոյ արեւուդ մեռնիմ, ինչե՛ք կըսես, հիմակու վախթս խօլա՞յ է տօղրունները բռնել, « եօրդանընա դատար աեաղընը ուղաթ, » կըսեն . սանկ է հիլէննէ բան մը կուզենք :

— Հէր կիւղէլլեք պիր եէրտէ օլմազն աչ միաքէ չի հանենք . խաթըրա միւրիլէթ, օրերը կուզան կը հասնին կոր . աշկդ դոցեա բանաս՝ առջի պսակը եկաւ :

— Ախ, սուս եղիք քուրուկ, չէնէս չի

բացուիր կոր, էրկու ամիս է դուրս եմինկեր՝
ուղածիս պէս ըռաբութալը տուն մը չկըցայ
ճարել, արթըլս օտկի ամանիս տիպն ալ ին-
կաւ, իլիմսնի չէօք կառնէ կոր մէջը :

— Քուրուկ տունէն ելլալը զու ամա՝ տուն
գանալը պիւսպիւթին զու :

— Իլէ քու չուղելովդ ելլաս նէ կա՞յ եա.

— Ախ, հա՛ քուբուկ, հա՛, օգումա, ճանը-
մա տէյտի . հիշ չեմ ուղեր կոր ամա՝ . . .

— Չուղելդ ամենքա ալ դիսենք ամա՝ սօն
սօնը ալլահալէմ տղադ Փարխին երթալով աս
նեղուածք տունին մէջ պիտի ընէ հարկը, եա-
խօս տուն փեսայ պիտի երթայ :

— Վույ ծունը կլխուս, անանկ է նէ՝ վազը
առտու մութուն երթամ պէշ աշատ պէշ եօ-
դարը Քիթիբիունց քովի տունը բոնեմ:

Կըսեն թէ՝ այս վախուն վրայ Թաղուհի
տուտուն հետեւալ առաւօտ կանուխ գացեր
տունը բռներ է, որով վերջ տուեր է տուն-
տեսնելու պատրուակաւ ըրտծ և ընելիք եր-
կորատեւ պառյտներուն:



ԱՄՈՒԽՆԱԿԱՆ

ԽՕՍՔ — ԿԱՊ

(Շաբ և Գրչ.)

Կինը — Եյ, նայինքմ եր վեսացուն ալ ա-
նա՞նկ պիտի ըլլայ .

Այրը — Ի՞նչ դիմնամ չըլլալիքը . ես կու-
զեմ որ մեղի խօսք կապ չխտայ , այլ հարսւսա
բայց պատռաւոր անձ մը երաշխաւոր տայ
որ՝ ճէճէզը շննելնէս ետքը ճայմիշ ըլլայ նէ՝
ան երաշխաւորը մեր ըրած ծախքը վճարէ :
Ճահա անցածները անունովը չըլլայ զիւպպէ-
ին մէկը երկու սոկինոց խօսք-կապով մը հայր
չունեցող աղջկան մը ոտքը կը կապէ , խեղճին
մայրը պարտքով քիչ շատ ճէճէզ մը կը
շինէ . մէկ մ' ալ նայիս , վեսացուն խօսք-կա-
պէն վազ դալով՝ ուրիշի մը հետ կամուսնա-
նայ և առջի որբ աղջիկը մօ կոմը հետ ոկոչ-
նէն ուրիշին տակ գիշեր ցորէկ արտասուե-
լով աշխատելու և ճէճէզին համար ըրած
պարտքերնին հատուցանել կը դատապարտէ ,
լեցուն սնառուկն ալ քէօչէ մը քաշուած կը
պէքլէյէ՛

— Վառույ չի հանդչի՞ն հէմէն :

— Անանկ չէ^o մի ետ, քու օխտն-օտարը ըլլ-
լալովդ քի սիրտդ այնշափ կը ցաւի կոր, հա-
պա անոնց տիրուըտանքը որչա՛ի կը ցաւին.

— Աճապա նշանտուք ընե՞նք կըսես :

— Աստնկ մարտ հավասիի ողես թապիէթ
ունեցողները անոր ալ խուլը մը կույտուրեն
կոր, հիւանդ է, սանկ է, նանկ է, հեքիսը
հրաման ջառար կոր, ֆիլան փալան ըսելով
ետ կընեն կոր:

— Նշանտուքին մասրաֆն ալ իքի խաթլը
կուտան կոր եա :

— Վէսէլոմ. շինուած ճէհէղին մասրաֆն
ալ տիրովք քովք քեար կը մնայ կոր եա :

— Եյ ճանըմ, հապա ինտո՞ր ընենք:

— Ինտո՞ր պիտի ընենք, ճայմիշ չըլլալու
համար մեղի քէֆիլ մը թոզ ցուցնէ՝ ելլանք
ճէհէղը շինենք . չէ նէ՝ ես անանկ միւշէվէշ
բանի մը համար անխառը մասրաֆի տակ չեմ
կընար մտնել :

— Քեզի բան մը ըսե՞մ, աս կիթ կիտէ օ-
քէնքներ կը սոսհմանէք կոր . մեր վախիթը
ասանկ ատէթ մը չիկար :

— Ի՞նչ ընենք, անոնց թապիէթները քանի
պիտիսւին նէ՝ առ ատէթներն ալ փոխուելու են :



ԶՈՒՄՐՃԱԽԵՕՅ ԱԿՆՅԻ ՄՐ

Անցեալ օր ակնցիխն մէկը երկու օրը անգամ մը անոր ասոր մահը ծանուցանող և ներբողներ շռայլող լրագրապետի մը կը ներկայանայ .

— Դադէթաճի էֆէնտըն ըամմանքնի՞դ էք .

— Հրամմեր էք . ի՞նչ կայ որ . . .

— Ի՞շ տըլի էֆէնտըմ, տիւնս քայլեր վէ օճախս է մարեր . առջի օր քաղքէն զիր մին ստացանք , մէջը դրուած է ուր՝ մեր պայմական հարսան , կողակիցս էֆէնտըմ, թէճէպի շէրիֆին տասնը վութին ուրուհը թէպիմ է արեր :

— Աստուած ձեզի շատ օրեր տայ , ի՞նչ կրնանք ընել , Տէր ետ և տէր էառ , կըոէ Դաւիթ .

— Վախիտէ առ էֆքեարնիդ ստուկ է իսէ տը՝ քէրէմ ու հիմմէթ անէիք իւրիւմնամէնուդ վասիթ այսովիլիան մին անէիք ուր՝ թահսիլտուր ուշադի Պէյլսս ախալոր կնիյն ալ առ Տէր փոխեցաւ իրեք ատէթ էօքսիւդ մնչուկներ վէ առ մէզալոր ոլէնտէս ախշըքին էրեսը մինակ ձղելով .

Լրադրապետը մտածելով որ աս մարդը գոնէ վկաց ամսեայ բաժանողդադին մը վճառզի դէմք չունի, կը պատասխանէ այսպէս.

— Աղէկ ամա՝ թէ որ ատանկ բան մը գըրենք՝ կարդացողները վրանիս պիտի ինդան.

— Ի՞շ միւճիպով տի ինդան էֆէնտըմ, թախըմ մի մեռնողներուն անիւնները ըմմէն օր զաղէթաններու մէջ իլան կըլլի իսէ, ո՞վ խընդացեր է ուր .

— Բայց այն մարդոց մահուան լուրը կը դրենք նէ՝ անոնք ամենքն ալ հարուստ եւ նշանաւոր մարդիկ են . հիշ տեսնուա՞ծ է որ ազգատ մէկուն մեռնելը օր մը օրանց լրազրի մը մէջ դրուի .

— Անանկ է նը՝ ատ ձեր տարին 12 ամիս իւրիւնամէններնիւդ մէջ հաւասարութին քարոզենիդ. ճիպ սախտէքեարութին է եղեր. ազգատն ի՞նչ է հարուստն ինչ է . ըմմէնս ալ էրկու արշուն կուտավօվ. հողը չի՞ տի մտնինք մի եա' .

— Այդ այդպէս է, բայց կնկանդ մեռնելը գրելէն ի՞նչ կելլայ, օգուտ մը կունենա՞յ:

— Ի՞շ տըլի ուր, զաղէթանները առ օր ինչ ուր գրին իսէ՝ իւշիւնճիւ օրը սուտ կու հանին վէ թափիհ կանին, պէլքի կնկանս էօլիւմն պրուի իսէ՝ ան ալ սուտ՝ կելլէ:

ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ

Մարդ մը հարցուց թշուառ մուրացկանի մը թէ «ինչո՞վ կապրիս.» աղքատն պատասխանեց. — Եթէ դու ինձ հարցուցած լինէիր թէ ես ինչո՞վ կը մեռնիմ, քեզ պատասխանած պիտի ըլլայի թէ «կը մեռնիմ անօթութեամբ :

*
* *

Գող մը գիշեր ատեն աղքատ մարդու մը ոենեակը մոտ պատահանէն և սկսաւ խարխափել՝ դոզնալու բան մը գտնելու համար . չքաւորն , որ տակաւին արթուն էր՝ զայն տեսնելով ըստ . — Բարեկամս , դուն եկած ես գիշերով վնասոել բան մը այն-պիսի տեղ մը՝ ուր ես չեմ կարող բան մը գտնել նոյն իսկ ցերեկ ատեն — :

*
* *

Ապուշ մուրացկան մը անցորդաց գթութիւնն աւելի շարժելոյ նպատակաւ մաածեց համը ձեանալ , երիտասարդ մը , որ արդէն կը ճանաչէր այս խարեբան՝ քսակն անտարբե-

բութեամբ մը դլապանէն գուրս հանելով հարցուց անոր . — Եա՞տ ժամանակէ ի վեր համբեղած եռ . — Տղայութենէս ի վեր , պատասխանեց խարերայն . բայց անմիջապէս խելքը տուն կանչելով՝ ամօթահար կծիկը դրաւ , առանց ողորմութիւնն ընդունելու :

(Խարերայն վաղ կամ անադան կը խայտառակի :)

* *

ՀՈՎԻԻ ՄԸ

որ օրինդ փշելու շատ սիրահար էր , վերջառէս օր մը ծտուի մը տակ նոտած սղնդով վը զրօննելու պահուն՝ արածելու համար իրեն յանձնուած աասը ոչխարիներէն եօթը հաաը կը գոոցիէ , երկուքն ալ դային կեր կուտայ , մնացած մէկ ոչխորն ալ կը մորթէ և մէկ քանի հովիւներու ընկերակցութեամբ անտառին մէջ եփելով ուտելին ետքը մորթը կը շալկէ և տիրոջը ներկայանալով հետեւեալ հաշիւը կը ցուցնէ .

« Գոզերը աարին եօթը ,

Գայլին բաժինն էր երկուքը ,


Սնդին կը մնայ հաա մը՝

Մհա անոր ալ մորթը : »

Ասոր վլայ տէրը լաւ մը կը ծեծէ զինքը

և կը ճամբէ : Դիւզացիք երբ կը հարցնէին
իրեն ծեծ կերած տաեն ձայն չի հանելուն
պատճառը՝ կը պատասխանէր, — Բոս որում
տէրս հաշուէ չէր հասկնար, ելէ ձայն հա-
նէի՝ անհաշուելի ծեծ պիտի ուտէի — :

ԹԱՅՈՒԼ



Մուրացկան մը աղքատիկ մազդու մը տան
դուռը կը զարնէ, զոր 8 տարեկան աղայ մը
կը բանայ .

— Զաւակս, հայրիկդ կամ մայրիկդ ո՞ւր է.

— Ի՞նչ պիտի ընես .

— Փորս անօթի է, քիչ մը ուտելիք պիտի
ուղեմ .

— Սո տոպրակիդ մէջ պահած հացերէդ
քանի մը կտոր ինձի տաս նէ ուր ըլլալնին
կիմացնեմ:

Մուրացկանը անմիջապէս տոպրակէն բա-
ւական հացի կտորուանք տղունյանձնելէն ետ-
քը գուռը կը քաշէ կը գոյէ և ճամբան կը
շարունակէ, քիջին տակէ տաճկտկան ոս տ-
ռածը միմնալով . — Պեներոն ուենէրն չոր ուր,
տէտիքէրի՝ ոսհիհ իմիշ — :



ՀԵՌԱԳՐԱԿԱՆ

[Աժանս Բոծոծիկ և զնկ]

Եաղ-գաբան 18 Մայիս

Այս առաւօտ դումարեալ Լաղ նաւալվարաց լնան Տրապանցի Մէմիշ տային (որ Յօր Հօմէր տայիին ետեւ նստած աշկերտութիւնը ըլրած էր) վարպետ հանեց . « Արքունի ան քոյե-
նու ունուշուն , » վճիռն արձակելով . Մէմիշ տա-
յին ներկայից իւր չնորհակալութիւնն յայտ-
նելէ և մէյ մէկ սուրճ հրամցնելէ եռքը՝ իւր
ամբողջւոթեամբը 75 դահեկանի առնուած
խարխուլ նաւակի մը մէջ գնաց բազմեցաւ :
(Տէրը ի փորձանաց պահեոցէ սորա յա-
ճախորդները :)

Մըդաղիւղ Մայիս 20

Մըդեղինաց ժողովը յետ երկար վիճա-
բանութեան՝ հետևեալ բանաձեւ քուեարկեց .
« Ժողովս կընդունի ճառաւունին Ռօխունի երթա-
րէն պատճառաբանեալ հրաժարականը և կանց-
նի օրակարգին :

Եաֆա Մայիս 21

Պարտիզանաց ոչ-պաշտօնական լրադիրը
նախնջին այլ ևս հրապարակէն քաշուիլը կը-

պահանջէ, առարկելով թէ նորա զովացուցիչ
ջուրը սպառած է ժամանակի մը համար :

Արնավուտ դիւղ 22 Մայիս

Ելակին Մայիս ամսոյ զովացուցչապետ կար-
գեցաւ. 125 ձայնից մեծամասնութեամբ:

Մայիս 23

Այս առաւօտ կմին-էօնիւ հասած մըդա-
բարձ նաւակը Ելակին առատութիւնը կը ջա-
տագովեն : Լճանյական տաղնապ մը մօտա-
լուտ կերիի, զի Պ. Վարունդ յառաջիկայ
շաբթու պարսաւանաց քուէ պիտի առաջար-
կէ Ելակին դէմ.

Պարտիզանական +էշլ-պուճու ակմբոց մէջ
այժմէն ստ կարծիքը կայ թէ՝ Վարունդը պի-
տի յաջողի Յունիս ամսոյ զովացուցչապէտու-
թեան պաշտօնը ձեռք անցնել.

Մայիս 23

Այս առաւօտ պարախզպանաց Պետն առ
ինքն կոչեց Պ. Ծիրանը, ամառնային մըդական
դորձունեայ լժան մը կաղմելու համար.

Մայիս 23 Երեկոյ

Նոր Լճան կազմուեցաւ հետեւեալ կերպիւ .

Պ. Ծիրան . հարուստ ստամոքսերու դոր-
ծոց պաշտօնեայ . Պարոնայք կեռաս . Սա-
լոր և Թութիւն հասարակաց ստամոքսից պաշ-
տօնեայ . Պ. Բալ մեծ արարողապետ . Պ. Տանձ
ամսորժապետ , Պ. Վարսենդ պետ սալավաճայից :

Սոյն ընտրութենէ ետքը խորհրդարանը եղ
նիստերը դադրեցուց մինչև Օդոսոս 15 .

Հայր մը իբ որդւոյն .

- Արմենակ , ամեն օր համար կառնե՞ս կոր-
- Այս հայրիկ :
- Մայրենի լեզուդ կէս ըբե՞ր ,
- Լիցուցի պիլէ .
- Անանկ է նէ՝ ըե՛ր մէյ մը նայիմ :
- Ի՞նչը պիտի նայիս , բառը պիլէ չի մնաց :

* *

Հայր իմ , վազը ինձի էքօնօմի բօլիթիք մը
առնես պիտի :

- Ի՞նչը բան է ատիկայ ,
- Դիբք է , հայր իմ , իտարէ ընելուն ճամ-
բան կը սորվեցնէ :
- Առանկ բան ողէտքը չէ հիմա , բարա-

ներուն պօլատենը ըլլար նէ՝ նէ իսէ, հիմա-
կու ժամանակս բարան այն աստիճանն քաշ-
ուած է որ՝ ամեն մարդ ուղէ չուղէ ինքնի-
րեն խոարէ կը սորվի կոր. հէմ գուն կուղես
նէ վարժապետդ ինձի զրկէ, անօթութենէ
մեռնելուն ճամբան ես իրեն սովորեցնեմ:

ԼՈՒԾՈՒՄՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ (Երես 160)

« Սիրուն Հնչակի
Երբորդ հատորիդ
Վերջին հանելուկն
Լուծուած է ՀԱԽԿԻԹ: »

Յակոբ Սիւսլման :

Թիւ 25 Նկարհանուկը կարդալ այսպէս

« Մարդ մարդու քահանայ

Մարդ մարդու սասահայ»

զոր կարդացին Տիարք Լեւոն Ե. Սարաֆեան,
Օննիկ Գարակէօղեան, Անտոն Խըլիմեան, Խա-
չիկ Ա. Սրմաքէշեան. Երուանդ Իւթիւճեան:



Հնչակի գ.ր. Հատորի յաւելուածն է «ԵՐԿՈՒ ՍՆԸԼԱՐԾԻՆԵՐ» անուն ծիծաղաշարժ կատակերդութիւնը , որ ձեռքէ Յ գահերկանի կը վաճառի : Բաժանորդագրութեան պայմաններն անփոփոխ են Զորբորդ . Հատորին համար ալ : Նոյն հատորով պիտի հրատարակեմք լրւծումն իրենց մէջ պարունակող Եւրոպական տեսակ մը զուարծալի նկարհանուկներ , որոց օրինակները յատկապէս բերել տուածեմք : Տպագրական արհետուին տեղեակեցողները կընան վկայել թէ այս տեսակ պատկերաց փորտգրութեանն համար բաւական ծախսք պիտի ընեմք , բայց վստահ լինելով մեր աղնիւ Բաժանորդաց քաջալերութեանն արժանանալու , որպէս մինչև ցարդ , յանդգնեցանք ձեռնարկել և այժմէն մէկ քանի հատնալ պատրաստեցինք :

Զորբորդ . Հատորով պիտի հրատարակուին նաև ներկայ հատորիս մէջ շարունակելի մնացած յօդուածք , որք են՝ «Պօլստրենակ Հայոց Հաւերուն պատկերավարդ նկարագիրը . Դաւառական նամակաց շարունակութիւնը :

Բաժուժիկ — Թապլաքեար Փիլիկ ախալոր հարսնիքին նկարագիրն ալ նոյն հատորին մէջ պիտի տեսնեմք , վասն զի Առաջին պատկը այն ժամանակին կուգայ կոր : Առ այժմ մընաք բարեւառ . ի տեսութիւն :